

Hentchak :

Organe Central

DU PARTI

S. D. HENTCHAKIAN

Téléphone 814-18

Journal Arménien
mensuel

XXIII Année

Adresse Télégraphique :

ՀԵՆՇԱԿԻ ԽԱՆԳԵ ՊՈԼԻ

ԽՐԱՄԲԵՐՆ ԽԱՆՄԱՐ

“HENTCHAK” Paris

ԿԵԴՐՈՆԱԿԱՆ ՕՐԳԱՆ Ս. Դ. ՀՆՉԱԿԵԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹԵԱՆ
ԿՈՒՍԱԿՑՈՒԹԵԱՆՆԵՐԻ ԴԵՐԸ

Քաղաքական ազատութիւն ունեցող երկրների մէջ՝ քաղաքական կուսակցութիւնների գրյութիւնը անխուսափելի է և միանդաման բացարձակ անհրաժեշտութիւն։ Զեայ պարլամէնտական զրութիւն՝ առանց քաղաքական կուսակցութիւնների։ Մի երկից՝ ուժեղ, լաւ կազմակերպուած քաղաքական կուսակցութիւնների բացարձական կուսակցութիւնը անդամութեան, տհասութեան ու ճնշումի։ — Մրանք են այն անառարկելի ճշմարտութիւնները, որնք սահմանադրական կարգերով օժտուած ամէն երկրի շարժման ոգին են կազմում։

Ժամանակակից Համայողութեամբ՝ քաղաքական կուսակցութիւններ չկային Հին Քաղաքակրթութեան օրօք։ Այն ժամանակները կային միայն խմբաւորումներ (faction)։ — Ուժեղ, զօրաւոր, ճարպիկ անհնաւորութիւնները իրենց շուրջն էին Հաւաքում կողմնակիցների, յաճախորդների աւելի կամ նուազ մի բարձութիւն և նրանց զործիք դարձներով այս ու այն կողմն էին մղում և իրենց սեպհական նպատակներին ծառակացնում։

Հաստատուն ծրագիր, կանխապէս գծագրուած զործեակերպ դեռ գրյութիւն չուներ։

Քաղաքական կուսակցութիւնները, որպէս քաղաքական Հաստատութիւններ և ընկերացին խմբակցութիւններ, բոլորովին նոր ժամանակների ճնշում, արդի քաղաքակրթութեան ստեղծագործութիւններ են։

Յայտաբարուեցաւ „Մահմանալլութիւնը“։ Թիւրքիան վերածնութեան երկումիք մէջ մտաւ։ Անշուշտն չէր կարող բացառութիւն կազմել ընդհանուր օրէնքից։ Եթե կար քաղաքական սրբառութիւն, ապա՝ օրինական հողի վրայ կանգնած ո՞չ միայն ընկերութեան ամէն սրբակարգելի և շերտաւորումների շահերին համապատասխանող քաղաքական կուսակցութիւններ երևան պիտի գային, որպէս Հրամայական անհրաժեշտութիւն, այլ նրանք ապառհամարձակ պիտի զործէին Հասարակաց օգուտը առաջ ու-

նենարով։ Եզդ կերպով էր միայն որ Հնարաւորութիւն պիտի լինէր հինը թօթափել և նորը առաջ բերել։

Բանապետութիւնը իր գործերի վրայ հակալշիռ չէր ընդունում, և ո՞չ էլ քննադատութիւն՝ իր փիլիսոփայութեան նվաճմամբ, — որ բդիտում էր նրա էռութիւնից։ Նրա համար կար շահերի միանմանութիւն, — ամէն ինչ մտածմութեան գաղաքարքի խոսդացումն, նիւթական և բարոյական շահ, ամէն ինչ միալար ուղղութիւն պիտի ստանար և ենթարկուելը բռնապետի բանհամոցքին և նրա կամքալը շարժուեր։ — ամէնը մէկի համար էին։

Եկատ ապառութեան շրջանը, — ժողովրդական բոլոր խառերը, բոլոր գասանկարգերը լիսկատար իրաւունք սփոտի ունենալին, որպէս աղաս քաղաքացիների համախմբումներ, Հրամայակ գալու իրենց և եպհական իդուլու այս կերպով մտածումների մէջ պիտի բարձիք՝ աղատ, անհաշկան։ Եւ բոլորն էլ ընդհանուրի բարեկեցութեան, ընդհանուրի երջանկութեան անունով, իւրաքանչիւրը՝ ներկայացած խնդիրները մեկներով իր սկզբունքների տեսակիցնում։ — Նոր կեանքը այզպէս էր պահանջում։

Ազգբում այզպէս էլ էր. իրերը մի բուպէ իրենց կանոնաւոր ընթացքը առնելու վրայ էին, — տիրում էր մի համառարած, հոգեպարար խանդավառութիւն, ամէն կողմ նոր յօյսեր, նոր ներշնչումներ։ Հին ու նոր կուսակցութիւններ՝ բոլորն էլ մելուածան աշխատութեան էին բոնուած՝ ընդհանուր երկիրը վերականգնելու և բարօրութիւնը, երջանկութիւնը ամէնքի բաժնը գարձնելու՝ անխաղիք։ Դրանք ստեղծագործութեան սրբազան բուպէներ են, երբ մէկ թոփչքով դաշըր են կրծառաւում և մեռելները զերեղմանից յարութիւն առնում ու նոր կեանք վերստանում։ Այզպէս բուպէներ քիչ կլինին, բայց երանի՝ օգտուիլ դիտցողներին . . .

Դժրախտաբար ընդհանուր ողևորութեան այդ օրերը երկար չտևեցին։ Համիլեան մղձաւանջը նորից տիրել ուզեց, բայց՝ բարեբախտարար, շուտով էլ վարատուեց։

Յուստաբարութիւնը այզպէղ չէր։

Թիւրքիացի իրականութեան մէջ «տիրող» կուսակցութիւնը «Միութեան և Յառաջադիմութեան կուսակցութիւն» էր: — «Սահմանադրութիւնը» վերահաստատելու և բունապետութիւնը կործանելու մէջ նրա դերը ահազին և վճռական է եղած: Առանց այդ կուսակցութեան պատմութեան՝ Թիւրքիայ վերածնութեան պատմութիւնը չի կարելի հասկանալ. — Նիսկի, Էնվէր՝ իրենց բոլոր գործոն ընկերներով ընդհանուր մարդկութեան ազատապրութեան շարքերի մէջ իրենց փառաւոր և նախանձելի տեղը պիտի ունենան: — Դա անցեալումն էր:

«Իդտիհատը» դարձաւ կառավարական կուսակցութիւն: Ացդպէս էլ պիտի լինէր, այդ նրա իրաւունքը և պարտականութիւնն էր: Քանի որ յաղթութիւնը ինքն էր տարած, ուստի կառավարական մեքենան իր ձեռքը պիտի առնէր և նրան ընթացք տար՝ համաձայն իր սկզբունքներին, իր հասկացողութիւններին: Դա արդէն բոլում է յաղթութեան փիլսոփայութիւնից, դասակարգացին փոխ յարաբերութիւնների գրութիւնից: Ացդպէս է եղած ամէն տեղ, այդպէս պիտի լինէր և մեր մէջ:

Բայց «Իդտիհատը» շուտով մոռացաւ պատմութեան դասերը: Խշանութիւնը նրան գինովութեան մէջ զբեց և հետացընեց իսկական կեանքից:

Ինըն ունէր իր ծրագիրը: Բայց չէր կարող ասել թէ Թիւրքիոց ամբողջ իրականութիւնը, իր բոլոր բարդութիւններովը և բաղմազիմի պահանջներովը պիտի ամփոփուէր նրա մէջ: Ացդպէս չէր կարող լինել այն պարզ պատճառով, որ կուսակցութիւնները, մեր օրերում, ընկերութեան ամբողջութիւնը չեն ներկայացնում, այ նրա մի մասը: Եթէ, ուրեմն, միայն մի մասը՝ ապա պէտք է ընդունել որ բոլոր մասերն էլ հաւասարապէս գոյութեան իրաւունք պիտի ունենան, որպէսզի ամբողջ ութիւնը կազմուի և իրարու լրացներով կեանքը իր բոլոր կողմերով դէպի յառաջ մղեն:

«Քաղաքական ոչ մի շարժում կայ՝ որ միւնոյն ժամանակ ընկերացին չինի» — բանաձևում է Կարլ Մարքս: Եւ շատ ճիշտ: Բայց ժամանակակից ընկերութեան բոլոր շարժումները և ընկերութիւնը կազմող բոլոր դասակարգերը կարող էին արտացոլանալ մի նացիոնալիստ ծրագրի մէջ, — երբէք:

Երբ ո՛չ, ապա բոլոր կուսակցութիւնները, որպէս արտայայտիչներ ընկերութեան գանազան դասակարգերի և շերտաւորութիւնների, լիսկատար պատութիւն պիտի ունենացին կազմակերպուելու, իրենց ալիօպագանդան տառաջ տանելու և ժամանակակից ընկերացին ոյժերի փոխ յարաբերութիւնների նժարը դէպի իրենց կողմը թիւկու:

Կուսակցութիւնները, կորովի մէկ ազգի մէջ, առողջութեան, կենսականութեան նշաններ են: Միայն մտավախները և կեանքը չճանաչողները կարծում են

թէ կուսակցութիւնները թուլութիւն և ջատումն յառաջ կարող են բերել:

Այս տեսակէտով՝ «Իդտիհատը» քաղաքական շատ մեծ իմաստութիւն չունեցաւ, երբ որոշ անհամբերող ովի ցոյց տուեց դէպի արդին կազմակերպուած կուսակցութիւնները. իսկ նորերի երևան գալուն ո՛չ միայն բարեկամաբար չվերաբերուեց, այ աշխատեց արգելք լինել և իր սաղմի մէջ խեղդել: Նա պարզ կերպով թոյց չուուեց որ «Թուրք» նոր կուսակցութիւն երևան գայ: Խնչ որ սխալ, շատ մեծ սխալ եղաւ՝ երկրի տպագայի տեսակէտից: Կեանքը չի կարելի կանգնեցնել, նա իր պահանջները երևան կդնի և ազդ տեղ են եր՝ արտայայտելու, իրագործելու համար:

Եւ այդ կարիքը զգալի եղաւ մանաւանդ այս օրերիս մէջ, երբ «Իդտիհատի տիրող զերը խախտուեց»:

Այսօր հրապարակի վրաց չկաց ուրիշ զօրեղ կուսակցութիւն, որ կառավարութեան զլուխն անցնի, ու երկիրը զրանից տուժում է:

Վերաճնուող Թիւրքիացի և նրա մանուկ պարլամէնտի անսակմաք յառաջիազման համար, զօրեղ քաղաքական կուսակցութիւնների գոյութիւնը բացարձակ անհրաժեշտութիւն է:

Թիւրքիոյ ճշմարիտ բարեկամները քաղաքական այդ ճշմարտութիւնը պիտի հասկանան և ըստ այնմ իրենց քայլերը ուղղեն:

ԵԶԳԵՑԻՆ ԻՐԱԿՈՒՆՔՆԵՐ ԵՒ ՈՇ ԹԵ «Ա Թ Ա Ն Զ Ն Ե Ը Ե Ն Ա Բ Հ Ա Մ Ն Ե Բ»

Դեռ հազիւ «Միութիւն Սահմանադրութիւնը» յայտարարուած, այդ ժամանակից մինչև այսօր, առանց ամենափաք անգամ ուշաղութիւն դարձնելու Թիւրքիացի իրականութեան վրաց, առանց որոշակի նկատողութեան առելու այն պարագան, որ ամէն ինչ տակավն անստուգութեան և անսպահութեան շրջանի մէջ է գոնուում, որ արդեածք կայուն, հիմք բռնած շատ քիչ բան կայ, — թուրք յարձակուական նայիսալիքները, անտես առնելով իրենց փայտիայնքի առարկայ եղող երկրի ներքին և արտաքին ճշգրիտ կացութիւնը, նրա անտեսական ոչ-բնականոն վիճակը, չտեսանի՝ ասիական նուաճովին յատուկ մի ամբարտաւանութեամբ, սկսեց աջ ապա շանթեր արձակել ծածկաստանի մէջ, պատութեան ընթացքի բերումով, ապրող կազմակերպուած ԱԶԳԻՆ-ԹԻՒՆՆԵՐԻ դէմ:

Ոչ-թուրք ազգութիւնների գոյութիւնը խնդրոյ առարկայ եր եղած «ուերա առջ» նայիսալիքների կողմից, և առ փորձում էր հարցին մօտենալ «ուուաճ-ուու-նիւաճ-երէ», այսպէս կոչուած, «ուուաճ-ուու-նիւաճ-երէ» ի լինել—չլինելու խընդիրը յարուցանելով: Զուլման միտումները որոշակի կերպով հրապարակ էին դրուած: Հարկաւոր էր աստիճանական գործունեութիւն՝ նպատակին հասնելու համար:

Ու թուրք նայիսալիքներ ճանապարհ ընկալ՝ խրոխ, ինքնախաղ, անվերապահ կերպով, պատմութեան անիւր շուր տառովի յաւակնուութեամբ:

Նայիօնալիսական մամուլի արձակած կոչք, նրա բարձ-
րացրած անհարկի տրմուկը, պէտք է առած, անհետևանց
չմնաց: Թուրք ժողովրդի ստուար մեծամասնութիւնը, եթէ
շասենք ամբողջաւթիւնը, եւստուագին արձականու առեւեց իրեն
ուղղուած “Հայքնասէրական” կոչքն: Եւ ամէն կողմից լսուեց
“Հայքնասէրեներ”ի ազգանշանը՝ “Հայքնասէրենեներէ Հայութ”:
այնուեղ էր խակապէս թաղուած “Մեծ Վատանզը” . . . :

Որովհետև արթնաւթեան զօղանջը Հնչեցնովները ամբոխի, “Հայուսն հայրեն առեք” սրտիցն էն խօսում, ուստի սրանք ո՛չ ծիայն երես տուեցին, շայեցին, փառաբանեցին իրենց նացիօնալիտական բնագիրները գուտով, Հայահրողներին, այլև նրանց մոլիգնօրէն ծափահարելով ներբազներ կարգալով ծիասին, յօրդուեցին, քաջալերեցին է՛լ աւելի առաջ երթաւ, է՛լ աւելի եւսանդուն կերպով շալունակել . . . “Հայրենիքի ու ազգի փրկութեան ու փառաւսութեան գործը, է՛լ աւելի բուռն թափով մատուանիշել, երեւան զնել այն՝ “Ճեծ փոանդ”ը, որ մի օր կարող էր նորանոր աւերածութիւններ գործել և պետութեան համար բարդ զժուարութիւններ յառաջ բերել՝ մանաւանդ վերածնունդի այս օրերի մէջ, երբ ամէն ինչ ստեղծագործուելու, սաղմնաւորելու և սկզբնաւորութեան մէջ է մտել:

Եւ այսպէս, նացիօնալիստական գրիչները ամէն կործից շատագովանքներ լսելուց յետոց, շարունակեցին իրենց "պայքար" ք զանազան ձևերի և պարագաների տակ, իրենց հետ ունենալով նաև "հառարախուան հարծիւց", առանց սակայն նեղութիւն կրելու հարցնելու թէ՝ արդեօք այդտեղ իրօք "հասարակական կարծիքն" էր խօսութ, թէ ամբոխային ճիւտու. Ճը և արուեստական նշեալ: Խնդրի այդ կողմը պարզաւութը անհրաժեշտ էր, որովհետեւ գիտակից ժողովրդի ձայն և հովհարուող ամբոխի ձայն, — սրանք տարբեր արժեքներ, տարբեր իրականութիւնների արտացոլուցումն են: Ճինը իրեն շիմք ունի իրականութիւնը, գիտակցութիւնը, իսկ ճիւտը՝ տպիսութիւնը, արուեստականութիւնը:

Քանի որ “առաջնային հարկ-մաս” կար, նրա դէմ պէտք էր կռուել նրա բաւանալու միջցոցների վրայ անսպասած պէտքը էր խորհիվ և քայլեր առնելու, յարեց այս երկրի պետական անձնաւորութիւնը, նաև՝ որ դոշունքն ունեա խօսում էր “արքայութեան”, “գուստավութեան”, “ելլուստյութեան” անունով: Սա էլ, սրա հւետարներն էլ իրենց մտածմունքի և խըրախուսանցի բաժինը բերեցին: Աւ այլպիսով նայիծնախիստական արդէն թէժայած կրակը էլ աւելի բորբոքուիլ ու ճարագիկի սրբաւ աջ ու ձախ և առօրեայ կւանիցի բաժինը կազմեց . . . :

Բայց այդ կուսի բաւականին երկար տևողութեան ընթացքում, թուրք նացիօնալիստական զրականութիւնը մեզ զգեց վլասական որոշեալ հիմունքների առաջ, ապացուցանելու համար՝ թէ արդարեւ Թէւրքիայի ճարմանի մէջ կան առանձ աշխարհեալ" (privilégié) ապագաթիւններ, որոնք իրենց ունեցած առաւելութիւններով և բացառիկ զիրքովը գային խախտելու այն բոլոր սկզբունքները, որոնց վրայ զալիս եր հաստատուելու օսմանեան նորագոյն պետութիւնը և նրա սահմանադրականութիւնը:

Եթէ իրօք կան “առաջնաշնորհումնէր”, եթէ արդարւու թիւբրիսայի մէջ կան ճամանաւոր “արդարութիւններ” վայելով պազութիւններ,—մէնք ո՛չ միայն համաձայն կիլինենք իրանց դամարեցմանը և ջնջումին, այլ մէր կողմից էլ կամնիք և պատրաստ կիլինենք պայքարի մէջ մէր ամփերապահ բաժինը բերելու, որպէսզի ընդհանուր հաւասարութեան մէջ անհամասարութիւններ տեղի չունենան և ճամանաւորների օպտին ճառայող հաստատութիւնները չխանգարեն ընդհանուր ներդաշնակութիւնը և ճիւռները

Մենք չենք որ "աբունութեանեցի" և "աստեղի յաշակը"-

հաւատնեք” բարեկամը կարող ենք լինել, ուր էլ ինչ
շրջանի, ո՞ր աղքութեան մէջ էլ որ աեսնելու լինենք:—Բո-
լորովին Հակառակիլ: Մենք ամէն րոպէ պատրաստ ենք, որ-
պէս մեր սկզբունքներից բված պարտականութիւն և իրա-
ւունք՝ ուժեղ թափով ճարտանչել որդէսպի ընկերութիւնը, երկ-
րի ներդաշնակ զարգացումը, այդ կողմից, որ և է վատանգի
առաջ չկանգնի և իր մէջը չըովանդակի երկծղումի ու քայ-
քայման անհարկի սաղմեր:

Բայց խնդիրն այն է՝ թէ իրօք կա՞ն այլպիսի “առաջ-
և շարժեածութէ” թիւրբիայում եղող “նուաճուող”, “հը-
պատակ”, “ենթակաց”, “տիրապետուող”, “քրիստոնեայ” աղ-
գութիւնների ծէջ։ Աչա արտօնեղ է ծեր և թուրք նայիօնաւ-
լիստների տարբերութիւնը։

Մենք ընդհանուր ոչինչ, հաշտութեան որ և է եղջ
չունինք հացիծուցք, ժամանակակից ընկերութեան այդ
բարպարական ժամանակափակ հետո, ո՞ր ազգից, ո՞ր ցեղից էլ որ
նա գալու վիճի.—Ճենք եղիլ ենք և ճիշտ էլ կմնանք նացիւ-
նալիքմի անհաշտ թշնամին, ինչ կերպարանիցի տակ էլ որ նա
իր պլոխը երևցնէ:

Կանգնած սօցիալ-դեմոկրատական հոգի վրայ, աճէն ու ժողով միտուելով մի որ և է ազգութեան տիրապետութիւնը միւս սի վրայ՝ պաշտպանելով ազգութիւնների իրաւահատարութեան գաղափարը, նրանց ապատ և անկաշխանդ զարգացման սկզբունքը, ինչպէս և ազգերի պատճա—անհատական գոյութեան իրաւունքը ու նրանց իմբնորոշման սկզբունքը,—մինչդաշտի կամ ենք բարձրօրէն յայտարարելու, կանգնած իրավանութեան ժայռի վրայ, որ թիւրքիայում, “քրիստոնեայ ազգութիւնների” մէջ, +աղաւանական չոհական իմաստով, չկան “արտօնութիւններ”, “առանձնաշնորհութիւններ”, “մասնաւոր առաւելութիւն” վայելողներ.—իսկ եթէ կան, ապա զամբայն և միայն “տիրող ազգութեան” մէջ պէտք է որոնել, որի դէմ Հազիւ թէ բողոքելու ամենափոքր փորձ անզամ անի թուրք նայի՛օնալիստ նամուկը եւ նա այդ ո՛չ միայն չի աշնում, ո՛չ միայն իր ուսումնամասիրութեան սլաքները դէպի այզ կողմը չի ուղղում, այլ հէնց դէպի այդ կողմն է որ տաշում է, այզ կողմն է որ նա ուղղում է զօրացնել՝ միւնների ակարացումովը, թուլացումովիք:

Ասել է թէ, եթէ վատանդ կայ, ապա դա իր կողմիցն է,
ոչ-շանկալին ներկայացնողը հէ՞նց ինքը ճառողը, զատա-
խազն է. ընդհանուր ներբախնակութիւնը և հաւասարութեան
սկզբունքը խանգարող ձայնը հէ՞նց այդ թունոտ նայինա-
լիքն է, որ զալիս է թուրք երիտասարդ հայեալեռունէրէ,
իրօք ծեռեղի, կոռմիս:

Սկզբից խվեր, մեր անկեղծ խորհուրդը, մեր անվերապահ յորդորը եղաւ, որ թուրք զեկավարիչ շրջանները, հրասարակախօսները և մտառորականութեան ներկայացացացիները աշխատէին ի մօտոյ ուստամափրել Թիւրքիոյ իրականութիւնը և ըստ այնու օգտուէին առ եկի յառաջարէմ ազգիրի փորձերից, վերանորոգութեան այս օրերի մէջ. չէ՞ որ պատճութեան ընթացքի, քաղաքակիրթութեան հսսանիցից յետ մնացողների ուսաւերութիւնն էլ հէ՞նց նրա մէջն է կայսուում, որ զգուշանան յախուռն, ենթակայական թելազրանքների անձնատուր լինելուց և ընթաման առարկայական ուղիով, օգտուերոյ ուրիշ կուլտուր—տրեքեր հանդիսացող ազգերի արդէն դիգուած փորձերից և նրանց ձեռք բերած արդիւնքներին:

քաղաքակրթութիւնը, պատոմութիւնը այդ բոլորը իր էջերի մէջ արձանագրած ունի որպէս նմոց ճարգավին խարխափանքի և ամուլ ջանքերի:

Թուրք նացիօնալիզմը այդ կողմից ո՞չ ճիշճն չօգտուեց, այլ զժբաղբար, նա նորանոր փորձառութիւնների մէջ մըտաւ, և այդ էլ բաւականին լայն չափերով:

Մի այլ իրադրութիւն:

Օսմանեան պետութեան վերականգնումի այս օրերի մէջ դուրսից՝ մահմէդականութեան զանազան վայրերից՝ այս երկրը եկաւ կրթուած, զաստիարակուած՝ “Էւլու” երկուառորդնէր, որպէսզի իրենց աշխատանքի բաժինը բերեն թիւրքից վերաշնուրութեան ընդհանուր գործերի մէջ, բայց՝ զժբաղբար, նրանք էլ նոր բան չըերեցին, նրանք էլ իրենց տեղերից շալիցին, այս երկրը ներմուծեցին, որպէս զիտական պաշար, նոյն ժամանակած նացիօնալիստական գէնքերը. — կարծես թէ տեղին վրայ արդէն եղած ասլանքը քիչ վմէր, իրենք էլ եկան կոյսի քանակը աւելացնելու և որպէս որերու. Մի բան, որին բնուա պէտք չկար և որին այս երկրը երբէք կարիք չուներ:

Եւ այլեւ զարմանալու ոչինչ չկայ, — թուրք նացիօնալիզմը, իր ներքին բնաւորութեան համեմատ, սկսեց խեղաթիւրել իրականութիւնը՝ եւրոպացի և Ռուսիացի մէջ զանուող իր ընկերակիցներից յետ չմնալու համար և նրանց նախանձը շարժելու չափ:

Մուս նուաճողական նացիօնալիզմը հայերին չէր ուղարձ ճանաչել, պաշտօնապէս, որպէս ազգութիւն, այլ որպէս “հրենաչու ք համայն+”, հրենաչու առանուառնէրէ մի խմբակցութիւն. և այդ պատճառով էլ նրան տալիս էր “Հայ Վրէնորեան” մակիրը: Բայց, սակայն, դա արգելք չեղաւ որ Հայը այնաեղ մնար որպէս ազգութիւն, քանի որ նա ազգութիւն լրացնելու, ազգութիւն կազմելու բոլոր տարրերը և պայմանները լի ու լի ուներ արդէն:

Թուրք նացիօնալիզմը անպատճառ ուղեց իր սեպհական փորձն էլ կատարել: Նա էլ փորձեց հային մկրտել “Հայ Վրէնորեան” անանու. Քը լ ա էլ փոխուած. փոխութեան շնորհը, իր տարրերութեամբ միասն, շատ մեծ բան չէր տալիս մեր նացիօնալիստաներին: Միսումը, հոսանքը ուղղութիւնը պարզ էր:

Բայց լրամով ի՞նչ, իրերի ի՞նչ փոփոխութիւն ուեղծուեց: Փաշանչու այդ գիտական այդ ազգութիւնը եկաւ խախտելու իրականութեան ժայռը հայ ազգութիւնը մի բողէ ազգութիւն լինելուց դարարեցաւ. Հարկ կա՞մ թիւրքից խական իրականութեան զէմ կուռելու այլպիսի դուռ զէնքերով, և ինչու: Դեռ այդ հերիք չէ մի քիչ էլ քէն բարձրացումն պէտք էր և ահա վոխանակ նախկինն “Եր Խաւ Մէլլէն” բառի. թուրք նացիօնալիզմը մէծ գիտ արեց երբ սկսեց գործածել “Զէմանէ” բառը:

Բայց կրտսով՝ նուաճողական այդ նացիօնալիզմը խենթ ու խելառ իր փորձերավ ի՞նչ նպատակի հասաւ և կամ կարսող է համել, — այս է խնդիրը նա՝ իր գնացքով մազաշափ նպաստեց երկրի զօրելացմանը, եղբայրութեան, հաւասարութեան գաղափարի ամրապնդմանը և ընդհանուր ազգաբնակութեան նիւթեական բարեկեցութեան. — Բնաւ երբէք:

Փորձը պիտի վիմէր, որովհետեւ նա ապրելու, բարփաւածելու պայմաններ չուներ: Արուեստականութիւնը իրական և յարատեւող կեանք չի կարող ստեղծել: Շատ պետութիւնների և ազգութիւնների անկճան, բարձաթիւ պետութիւնների և ազգութիւնների վերաստեղծման իրականութիւնը մեզ այդ նկատմամբ առարկայական առատ դասեր ունի տուած: Հետաքրքրութը կարող է նկատի առնել, օգտուիլ, եթէ կուզէ:

Բայց մէնք խօսքը մասնաւորենք հայ ազգութեան, հայ

իրականութեան մասին: Մասնաւորից ընդհանուրը առաջնորդութիւնը դիւրին է:

Որ հայը մի առջ է, որ հայ աշխատեան կայ, այս արտայատութեան զիտական նշանակութեամբ, — այդ մասին խօսք անդամ չի կարող լինել բաւական է, որ իրականութիւնը ճանչցուի և աւելորդ խեղաթիւրումներ, բանազբօսիկ, փոխառնողի բացատրութիւններ մէջտեղ չնետուին:

Ազգութեան ստարուգելներն են, համանձան՝ պատմական անցյեալ, ծագում, ցիկլ, լեզու, սովորութիւններ, հայրենիք, կրօն, օրէնք, ևայլու, — ասում են ունանք, մասնաւորապէս գերմանական տեսականագէանները:

Ոչ: Աշխատեան գերագույն աշխատարար նշան է կամէ և շահոցուածնէրէ համանառութեանը, — առարկում է ֆրանսիացի թէօրետիկոսը: Ազգ կաղմող բարոր աղջակները, պատմութեան տեսլութեան ընթացքում, պիտի զան ստեղծելու կամքի և զգացմունքների համանձանութիւն: Երբ հաւաքական մի մարմին այդ ստորագելները չունի, իգուր է այլևս այնտեղ աղջակները: Այնտեղ կարող են լինել կողբ-կողքի աղջակները մարդկանց շեղակոյսեր, որոնք յաճախ իրարու մօտ են զակառակ իրենց կամքին և զայցմունքներին, բայց ո՞չ թէ ազգութիւնն, քանի որ պակասում է օրգանական անց թէ ազգութիւնն, քանի որ պակասում է օրգանական անցութեան բարյաւ-կուլտուրական ներքին կապը, շաղախը, ոգին: Ազգութեան է՞ն առաջն ստորոգելն, ուրեմն, բարյաւ-կառագ արդէն է, փատում է ֆրանսիացի տեսաբանը, երնէստ Ռինանի, Սորբոնի մէջ, արած յայտնի զատափութիւննից յատուց: 1)

Իր առաջն պարագանեական գոյութեանը առնեցու հաստատուածնէրէ աշխատարար ստորոգելներն են առաջանում ենքնիք՝ կարձ կերպով, և չենքնիք սիստում:

Այդ պետականնէրէրից և ահմանառուածնէրէ աշխատարար լինի, ճշմարտութիւնն այն է, որ հայը աշխատեան է և ա թէրտէսյու պէտական յօքէնառածէրէ սէլ մրած է որպէս օբյանական մի ամբողջութեան էր աշխատարար լին անուանուածնէրը: Երբ այլպիսի աղջակները մնանակ թատերաբերն իրացն կարող է համապետական հայցերի կարգադրութիւնը:

Երբ այլպիս, ապա, բնականաբար, նա ամէն պայման, ամէն միջոց, ամէն իրաւունք պիտի ունենայ ապեկու, ածելու, զարգանալու և իր հարուստ ընդունակութիւնները, իր հոգեկան բոլոր կարողութիւնները երևան գնելու, ինչքան ժամանակ որ պատմական թատերաբերն իրաց մնալու կինսականութիւնը կունենայ:

Մի այլպիսի պատճառական մարմնի գոյութիւնը ուրանալը, զիտամանը անվիտանալը՝ կնշանակէ իրականութեան լին երթար, — այն իրականութեան, որ ամէն բառէ աղջառակում է թէ ինքը կայ, արհամարհելի քանակութիւնն չէ և իրեն հետ գործ պիտի ունենալ անկատման, երբ լինդիրը վերաբերում է համապետական հայցերի կարգադրութիւնը:

Աչա այլ ազգութիւնը՝ Օսմանեան տէրութեան հիմունքներն ենքնիք, պետական ատաղջի մի մասը, ընդհանուրը ան մի սիմենն է կաղման, — ճիշտ այնպէս, ինչպէս որ թուրք, յոյն, արաբ ևայլն, ազգութիւններն ել բաղկացնում են ընդհանուր շինքի մնացած միւս մասերը: Սրանցից ամէն մէկը իր սեպհական կեանիքը, իր ինքնայատ կանոնութիւնը գանդապատական առաջարկութիւնը, որ կոչում է թիւրքիս:

Արդ, աբստեղ. երկու համակացական քաղաքական երկութիւն, զիտականաբարիչ երկու սկզբունք կարող է լինել՝ որոնցով կարող են առաջնորդութիւնը կարտեղայի բարձակերպում են այն ընդհանուրը պետականութիւնը, որ կոչում է թիւրքիս:

1) Այդ զատափութիւնը նիւթին էր՝ “Ի՞նչ է Աղջութիւն”:

դաշնակութեան, պետական ամբարինգան և ամբողջականութեան տեսակէտից:

—Մին այն, որ պետական նեքենան այն ուղղութեածք
առաջ տարուի, նրան այն տեսակ ստորպելիներ արուի որ՝
ժամանակի ընթացքում հնարաւորութիւն լինի այդ առանձին
տառակճ—ազգութիւնները ճանրել, փշել և նրանցից մի ընդ-
հանուր խմոր, միասարք մի զանգուած յառաջացնել՝ հանա-
ձայն այն ցեղի և ազգութեան բացառիկ շահերին, որի պաշտ-
պան իրէօլոգն է հանդիսանում թուրք նացիօնալիքութիւնը—Ռւ-
րիշ խօսքով՝ ձեռք առնել արագավազ կամ յաձր ձուլման
բաղաբականութիւնը:

Միւսն այն, որ անհատ—ազգութիւնները ապրեն և, իրաւահասարութեան սկզբունքի վրաց կեցած, պեսական ընդհանուր հաստատութիւններով իրարու հետ օղակուելով՝ կազմեն նորագոյն հրատակ, օրգանական այն անբոլջականութիւնը, որ կրում է Թիւրքիա անունը,—մի տէրութիւնն, ուրեմն, որ ո՛չ մի ցեղի, ո՛չ մի ազգութիւնն է պատկանում առանձին, այլ բազկայսցին ազգութիւններին հաւասարապես, այն ազգութիւններին, որոնք Թիւրքիայի բազկացոցցին նաևերն են կազմում և իրարու ծոտ են եկել պատճական անցքերի բերումովը, եթէ չասենք ճակատազրականութեամբ:

Առաջին քաղաքականութիւնը, պատմական նորագոյն շրջանի մէջ, մասնաւրապէս, յամառ կերպով պարծել է Աւստրո-Հունգարիայում, Մհատերնիսի և Յովսէփ Բ.-ի օրից սկսած: Բայց մենք տեսանկ, թէ ինչպէս նրանք անկարող եղան զրական որ և է արդիւնքի հասնիլ, Եւ դա հականալի է:—Ազգութիւնները քանի որ մի անգամ պատմականորեն կազմակերպուած մասնիներ են, նրանք թոյլ չեն տալ որ իրենց մեռյնեն՝ առանց օրհասական պայքարի: Երբ յարձակուող ուրարին թոյլ և անդէն հառա անգամ զիմագրաւում է, ուր մնաց մի ազգութիւն, որ իր վերջին ճիղը միշտ կթափի և զիրութեանք թոյլ չի տալ, որ ինքը սպանուի, — դա արդէն կենդանական կւուի անորորելի օրէնքներից մէկն է: Եւ դրա համար էլ մենք տեսանկ թէ ինչպէս այդ “Կոռ-Համբուրգուադէռներ” Հետուած ձուկման քաղաքականութիւնը իրականաթեան ժայռին բաղկելով՝ փշուեցաւ իր կ'սկ հեղինակների զլսին: Այդ այլպէս էլ պիտի լինէր, որովհետեւ այլ կերպ չէր կարող լինել:

Մենք տեսանք և այն՝ թէ ինչպէս նոյն երկրի պետական սրբից անձերի ծմերլմագի և Բէօստի “պետական իրերի հասկացողութիւնը” աւելի արդիւնաւոր եղաւ, որովհետեւ նըրանք աւելի մօտեցան Ճշմարիտ իրականութեանի:

Թէ զին և թէ նորագոյն կեանքը շատ փորձերով ցաց
է տուել, որ պriori յլացուած մի գործափար երբէց ստեղ-
ծով, արտազուող ոյժ չի կալոր լինել, երբ նա հող չունի և
լիբերի բնութիւնից չի բղխում: Սխալ է ենթաղրեին անգում,
թէ գործափարը, Հեղինակ առած, Առողութոյ ու այլուածուն է այս
աշխարհին՝ Հռոյ”, որ նա ուզած ամէն բան կստեղծէ, յառաջ
կրերէ, չուզած ամէն ինչ կոտրրարուծէ, կիշրէ.—բաւական
է, որ պետական մեքենան վարդպները այդ ցանկանան: Եթէ
“քաղաքագէտ”, “պետական անձ” կոչուածները այբափախ ոյժ
ունենային, եթէ նրանցից ամէն ճէկը ”Աստուածային մեքե-
նայ” լինելու կարողութիւնը ունենար, որ ուզածը յառաջաց-
ներ, չուզածը՝ տապալէր,—այն ժամանակ էվլիխյայի օրէնք-
ները պիտի ամփոփուէին ճիշայն մի քանի անշատների մէջ,
և ո՞չ թէ երեւ բնութեան, որի ճառն են կազմում անշատ-
ները իրենք: Անշատները չեն, որ պատմութեան ընթացք են
տալիս, —ընդհանուր սիստէճը, զրութիւնը, հոսանքը, գնացքն
է, որ յառաջ է կանչում անշատներին և նրանց իր հրամա-
յականները թելալրում:

Այս՝ երբ Շնէրլինդ, Բէօստ իրականութիւնը ձեկնաբանեցին իրականորէն և պատմութեան տուած գասերը իրենց

ուղեցոյց ընտրեցին, նրանք-իրենք ընդառաջեցին և ամենայն անվերապահն աւթեածք յարգեցին Աւստրիայի մէջ ամփոփուող Խրուտ, Ի.հ. Զելս ազգութիւնների գոյութիւմը, և ապացոյց զբան, որ նրանց օժուեցին աշխային այնպիսի հաստատութիւններով, որոնք բավիս էին նրանց պատմա-անհատական գոյութիւնը երաշխաւորելու և պետական ա՛յլ տարրերի ունանձը գոյութիւններից զերծ պահպանու երբ իրերը այդ ուղղութեան մէջ մտան, որ բնականն էր, մենք տեսանք թէ այդ երկիրը, իր ժամանակին, յառաջադրվածական ի՞նչ սլացը ստացաւ: Լանգտագալին սիստէցը¹⁾, իր բոլոր պակասութիւններով միասին, եկաւ մեղ ասեկու թէ այդ հաստատութիւնը ո՞րքն օգտակար եղաւ թէ՝ ընդհանուր պետական և թէ՝ իւրաքանչիւր անհատ-ազգութեան գոյութիւնն ու բարգաւաճնան տեսակիւթից: Այժմս հատկանալի է թէ ինչու համար, երբ ուսու նացիւնալիքն զորձեց Աւստրիայի ներքին գործերին միջամիտուիլ համացելային պատրուակով, — չեխ, լեհ, խրուտ թէ՝ պահպանողականը և թէ ազգատականը, մի կողմ թուրած գեր սոյինալ-դէմօկրատը, մինչև վերջ խուլ մնացին Մոսկովեան եղացրական՝ ձայնին:

Նոյնը կարսղ է լինել և Թիւբքիայի մէջ

Եյտուեզ էլ պարզ, համարձակ կերպով այդ երկու քառաբականութիւններից մէկն ու մէկը պիտի գործի: Ժամանակակից պետական թէօրիան իր կրուանը պիտի ունենայ կա'ն այս, կա'ն այն հասկացողութիւնը: Երկդիմութիւնը, առորոշութիւնը առեփ քան ընասակար է: Երբ խնդիր կայ, պէտք է նրան ճակատել, հարկաւոր է վճռել և ոչ թէ խուսափել:

Ըժմս, մեր նկատողութիւնն չէ՞նց այն է, որ երբ ձուլ-
ման բարաքականութիւնը կատարեալ բացառականի յանդե-
ցաւ Աւատրիայի նման մի պետութեան մէջ,—ապա նա, և՛ս
աւելի մեծ չափով, նոյնը կլինի և՛ Թիւրքիայում, եթէ փորձ-
ւելու լինի,—թէև փորձը արգէն, ճառամբ, եղած և իր դասը-
տուած է, կարծում ենք:—Եթի այլպէս, ուրեմն լինչու իրա-
կանութիւնը թուրած՝ ստուեների յետեւց ընկնել լինչու մի
անդամից ընթանալ այն ուզվով, որով գնացին նմերլինգ և
Բէօսու, իրենց երկրում, քանի որ նոյն այն իրականութիւնն
է որ զլուած է Թիւրքիայի մէջ:

Հասկանալի է, արդ, երբ առում ենք, թէ Թիւրքիայի ձէջ “աշտայն արտօնութիւններ”, “աշտայն առանց աշտայններ” Առաջ, որ եղածները, “տիրաւող” ազգերի ունեցածները այն անհրաժեշտ և հրամայական նշանակութիւն ունեցող հաստատութիւններն են, որոնք մի որոշ չափով գալիս են երաշխաւորելու նրանց գոյութիւնը, որպէս առանձին պատմական անհատականութիւն:—Թուրքիայի լույս, վիրացնել “ազգային” կուսուած այդ հաստատութիւնները, կնշանակի որոշ միտում ունենալ՝ բարկացացիչ ազգակիթիւնների նմքնայատուկ գոյութիւնը փառնելու, կնշանակի պարզապէս ձուլման բարկանութիւնը ձեռք առնել:

սասացել են իրենց ճանայաստուկ բնակազմը, Փիլիփոնօմիան:

Եթէ թուրք նացիօնականութէր կարծում են թէ Քրան-
սիական այդ օրինակը կյածողուի և Թիւրքիայում, — շարա-
չար սխարում են: Հայը, Յոյնը, Արարը . . . պարզ ցեկիր
(tribus) չեն, ինչպէս են՝ Թուրքձէնները, Թաթարները, Աւ-

1) Լանդգուողը (Landtag) ազգային ներկայացուցչական մաքրին է, որոշ չափութ: Խրուտաները, Լեհերը, Բուհեմացիները իրենց բանկուաղը ունին:

Հարմերը, Զելքէկները, Խայլի:

Հնդկանում ենք որ ցեղացին բնազրական քաղաքականութիւնը, ձուլման տեսակէտով, որոշ գեր է կատարել թէ բարբառական շրջանում և թէ միջն գարերում: Ակած 4.-րդ դարից մինչև 11.-ը, շատ երկրներում նուաճուների և նուաճուովների յաջորդական խաւերը իրարու հետ ձուլուեցան և շատ աերեր կտղծեցին առ անունով կենզանի, ապրող մետապր: Բայց մենք հիմն այդ օրերում չենք:

Նշանակալից Համբաժանիք է, որ նորագոյն ժամանակ-
ներում չի եղած ո՞չ մի դեպք, երբ արդէն կազմակերպուած
մի ազգութիւն ծեռնէր, ինչըսան էլ ամնպաստ պայմաններուով
նա շրջապատուած լինէր: Այս շրջանում ընկել, կործանուել
են շատ հիմն պետութիւններ (Աեհաստան, ևայն), ծնուել
յառաջացել են շատ Նորեր (Միացեալ-Նահանգներ, Յունաս-
տան, Սերբիա, Բուլղարիա, Բրազիլիա, ևայն, ևայն), բայց
երբէք չի պատահել, որ ազգութիւններ ծեռնէին: —Պատմու-
թեան այս առարկայական դասը աչքի առաջ պլիտի ունենան-
բոլոր նրանք, որոնք պետական նաւը ուզում են յառաջ փա-
րել նայիթուալիստական Հովերաց:

Հին կոճղ քաղաքագէտների խելքն էր թէ պետական
յարատու ծլութիւնը ցեղախութիւնան (race) ծէջ պիտի որոներ
Նրանց հասկացողութիւնն այն էր, որ "ո՛չ ծի պետական
չի կարող հիմնուի և տեսական լինել, եթէ նոս չունի հաս-
տառուն մի հիմնաք, որ արտայայտում է դ ցեղով: Պետա-
կան կամքը և ցեղից բլիստած առնական կամքի ձևը պիտի
լինի":—Ռւսակ և այլ արամաքանութեամբ, նրանք իսու թա-
փով հետապնդում էին ձուլման քաղաքականութեանը, որպէս-
զի "հատուտուն" կրուան գտնեն՝ պետութիւնը մի շեշէ վե-
րածելով:

Քաղաքակրթութիւնը այսօր ցոյց տուեց որ Հինգվորութիւնը այլ ճամանակները՝ եթէ ոճիրներ գործեց, բայց "Ասու ուածային քայլուածք" էլ չեղաւ:

Այլ ճարերը այլևս տեղ չունին ժամանակակից կեամբի
մէջ՝ ո՞չ մի երլուսւմ, առանց բայցարութեան:

Հիմա անցնենք՝ “պարբերութական աբուսունիշները”, “ա-
ռանցնեան որհուցներ” խնդրին: Այսուղ էլ նախ պատմութեա-
նը պիտի զիմենքք:—Կենդանական կափը (lutta zoologique)
վերջանալուց, յաղթողի և յաղթուովի զիբը պարզուելուց
յետոյ, երբ գալիս է երկուսի յարաբերութիւնը կամոնաւորե-
լու, “օրէնք”ի վերածելու և պարտուողի “բախար անօրինելու”
հոգեբանական բուլէն,—յաղթողը՝ է՞ իսկ շահի, է՞ յաղ-
թութիւնը մշանցնաւորելու տեսակէտից՝ յաղթուողին տալիս է
գոյութեան յայսնի պայմաններ, որոնք արտացոլանում են
“պետական հաստատութիւնների” մէջ, և իրենց էութեամբ
ո՛չ այլ ինչ են, եթէ ոչ՝ կազմակերպուած գործիք-միջաներ
տիրապետողի տիրապետութիւնը պահեմ: Եւ որովհետու ին-
քաղաքական փիլիսոփայութիւնը եղած է մի անգամ “աշխար-
հակալածը հպատակութեան մէջ պահէել” (conquérir e-
tenir assujetties), ուստի նորից ստեղծուած բոլոր հաստ-
առանիշները—քաղաքական թէ անուեսական—այդ բնութիւնը
պիտի կրեն: “Համաձայնութեան եղբերը” թելադրով, ան-
շուշտ, յաղթողը՝ նուաճողն է: Պարտուողը, նուաճուողը հար-
կարուած է բնունի պատմական այլ բուլէի պահանջը:

Մէջաեկ եկաւ երկու կողմէրի փոխ-յարաբերութիւնը
որոշակ հաստատութիւն-գործիքը Տիրապետուողը, որ հար-
կադրուած ընդունել էր, նոյն այդ հաստատութիւնը, իր
կողմէից, աշխատում է Քշօց, Քորժէկ դարձնել՝ կովուք շարու-
նակիերու հաճար, թէե յաճը և լուելայն նա ուզում է աւելի
ընդարձակել իր "իրաւունքի" սահմանները, իր տունը լայն-
ցընել աւելի արար շնչելու համար. Այլ նպատակին հաս-
նելու համար յարթուովին, նուածուովին յատուկ բոլոր գէն-
քերը նա աստիճանաբար և յարմար բռպէին առաջարկել է

ԳԼՈՒԽ

Իրերը ընթանում են այդ ընթացքու

Ճիշտ է Սախարոս Միլլի նկատողութիւնը, — այն՝ որ պատմութեան ընթացքում երբէք պատահած չէ, որ իշխանութեան գեկը իր ձեռքին ունեցող մի զասակարգ՝ նոյն այդ իշխանութիւնը ճառացեցնէր ընկերութեան մի այլ զասակարգի համար: Նոյնը, ուրեմն, պիտի ասել և՛ նուածող ազգութիւնների համար: Ա՛յ մի նուածող ազգութիւն իր իշխանութիւնը չի գործածել նուածուողի օգտին: Հասկանալի է, ուրեմն, որ երկու կողմերի փոխ յարաբերութիւնը բանաձեւուր մէջ՝ "մեծահոգութիւն", "շնորհ" և այլ եղբեր իրական նշանակութիւն չունին:

Այս տեսութեանք առաջնորդուելով՝ ուրբեմն “պարբեր-
ական հասպատուաննեանեը”, իրենց ծագման և էութեան մէջ,
ոչ այլ ինչ են եղած, եթէ ոչ զորձիք-միջոցներից Ֆէլ տի-
րապետուողներին “Հնազանդութեան մէջ պահեու” և յաղ-
թովի կամքը, հասմանը թագաւորեցներու Բաւական է “պատ-
րիաբրութիւնների” պատճութիւնը աչքէ անցնել՝ համոզուե-
լու, որ նրանք յանախ “իրենց վրայ զրուած յայսը” արդա-
րացրել են,—այսինքն նուածողի հասկացած կոչմանն են
ծառայել:

Դրա հակառակն էլ եղած է, ինչ որ դպրձեալ բնական
է.—Յաճախ էլ “պատրիարքական հաստատութիւնների” մի-
ջցով մասնաւոր պարտականութեան և հպատակութեան են-
թարկուողները նոյն այդ հաստատութիւնները միշոց-գործիք
են ծառայեցրել, նոր իրաւունքներ, գոյութեան նոր յենա-
կէտներ ձեռք բերելու: Եւ այս բոլորը կատարուել է օքի-
նական, լզավ Հովի վրայ:

Ու այդ յարատել խով պայքարը այսօր մեկ բերել հաս-
ցըրել է այն “արտօնութիւններին”, որոնք արդիւնք են պատ-
ճառագործութեան, որտշող չափն են երկու կողմերի փոխ-յարաքերու-
թիւնների :

Ի՞նչ պէտք է անել: Ի՞նչ է ուզում անել թուրք նացիոնալիզմը:

—Մենք առանք ենք, որ “Հայ, “ահմատքութիւնը” մի
“առանձիւաշնորհումն” չէ, այս բառի խախական մաքովը: Նա
նուածուղ ազգի քաղաքական ստղմացին մի հաստատու-
թիւն է,—արդիինք մեր զարևոր կեանքի, այն կեանցի՝ որ
օրուանից որ մաել ենք թուրք պետական օրգանիզմի մէջ:

Թուրք պետութիւնը հայ ազգութեան առաջնորդեալ

զիբրի մէջ չի դրել, նա այդ հոգեբանութեածք բնաւ չի առաջնորդուել: Նուաճող մի ազգութիւն ի նէ կարող էր անել, որպէսզի նուաճուողին տիկարացնի, շարունակ թոյլ պրութեան մէջ պահի, նրա ոյժերից օգտուի, նրա ընդունակութիւնները իր օգախն ծառացեցնի, նրանից նոր արիւն քաշի իր երակների մէջ,—այդ բոլորը նա արել է շատ մեծ չափերով: Այլ կողմից հայը, որպէս աիրուող, ռայեայ, հպատակ ազգութիւն, չարաչար կերպով հարուածուել է, բնագատուել՝ ”պարտուողի հարկը” ի ու լի կերպով հատուցանելու:—Բայց այդ տակ չէ՝ թէ հայը, իր պատմութեան տևողութեան ընթացքուն, վերջնականապէս հաշտուել է անպայման համակերպութեան գաղափարին, որ նա իրենից յուսակուուր է եղել և բարձրուածու, եղածից աւելի լաւ պրու-

թիւն ձեռք բերելու մաքից բոլորսին հեռու է մեացել —
—Երեկը: Հայի կենառնակալութիւնը, որպէս կուլտուրական
ազգութիւն, այդ կողմից նշանակելի է: Իրաւ, նա կանգնել է
իրականութեան հողի վրամ, բայց և շարունակ էլ յաճր
ըստի պայցքար է մզել միշա դժուհ իր վիճակից, միշտ ձզդ-
տող դէսի աւելի բարձր, դէսի աւելի լաւ օրեր. և աշա-
այլ բայրի արդիւնաբարն է եղել տիրողի և ափրուսի փոխ-
յարաքերութիւնը բնորոշող այն հաստատութիւնը՝ որ կոչ-
ւում է ”Հայ ու Հծանապրութիւն”, նոյն է ”Հայ պատրի-

արքական առանձնատշնորհում՝,—որով աիրողը ճանաչել, ընդունել, յարգել է Հայի՝ որպէս ազգութեան՝ ինքնազոյութեան և իր սեպհական ներքին գործերը կարգադրելու աղջային իրաւունքը :

Դրա համար է, որ անդում ենք թէ Հայը այս երկրի մէջ ճանաւոր ո՛չ մի արտօնաւթիւն ունի,—նրա ունեցածը մի շատ համեստ գործիք-միջոց է, իր ուրոյն գոյութիւնը պահպանելու հայ "ազգային սահմանադրութիւնը", ուրեմն, աղջային մի իրաւունք է, երկուստեք ճանչյուած, բղխած իրերի նախընթաց դրութիւնից, որի վրան էլ կառուցուած են մի շարք փոխադրամ իրաւունքներ և պարտականութիւններ։ Մեր ունեցածը համապետական ընդհանուր յօրինուածքի մի անհրաժեշտ ճամփին է:

Արդ իվել այդ գործիքը, ջանալ ոչնչացնել այդ իրաւունքը,—զա ո՛չ միայն պետական մի մեծ սիսալ, մի անդամանելի յանցանք կլինէր, եթէ ոչ ոճիր, այլ մի քայլ աւելի դէսիլ յէտառչէ ահանունք (réactionnarisme)։ Այդպիսի մի ձկառում, այդ օրինակ մի արարք, ո՛չ միայն բացարձակ աղդամանը կլինէր ձուլման քաղաքականութեան կիրարկութեանը, այլ նա անհամապատելի կերպով ներքին կումների, առանձին բաղլումների մեծ դրու կրամար և պատճառ կլինէր միջակեան անմերջ խուսութիւնների, ու յառաջ կերեր մի տեսակ casus belli, ո՛չ միայն ազգ ազգի դէմ ճակատեցնելով, այլ կուսակցութիւն կուսակցութեան։

Գէթ մենք, որպէս ազգերի գոյութեան իրաւունքը յարգով սոցիալ-յէճօկրաստ կուսակցութիւն, այդպիսի մի պատահականութեան առաջ դրու և անուարքեր մնալ չենք կարող Բայց ինչո՞ւ համար այդ։

Երկրի իրական շահը ըմբռող, բանիբռուն՝ պետական առուած ամէն անձնաւորութիւն, ինչպէս և քաղաքական ամէն կուսակցութիւն, եթէ նա կոյք չէ և կործանարար դեր չի ուղարկ ստանձնել, ո՛չ միայն նոր խոչնողաներ չպիտի համեն հայ աղջութեան դէմ, նրա ունեցած փոքրիկ իրաւունքներին դիպչելով այլ իրենց առաջնոր պիտի լինեն աշխատող, որ նա ևս առելի գարգանարու պայմաններ ունենայ, համաձայն իր կեանքի նոր կարիքներին և իր յառաջադիրութեանը։

"Սահմանադրական", "Պարլամենտական", եղբայրութեան, հաւասարութեան անունով խօսող այսօրուայ թիւրքիան չի կարող չը յարգել մի ազգի ինքնազգութեան այն իրաւունքը, որ անցեալի բռնապետութիւնն անգամ, պետականութեան շահի տեսակէտից, ճանաչեց և յարգեց։

Միթէ՝ "նոր ուժիմքը", սահմանադրական կարգերը աղդերի բռնի ձուլումն են առաջ բերում, —այդ ո՛ւր է տեսնըւած չէ որ մենք տեսանք որ զա "միջնադրեան" մի գաղպիքար էր, որ այլևս տեղ չունի ժամանակից աղջերի և պետութիւնների կեանքի մէջ։

Արդ, ի՞նչ ուղղութիւն պիտի ստանայ "հայ աղջային սահմանադրութեան" յետագայ զարգացումը, —որպէսզի նա հայ աղջային իսկական ներկայացուցչական մարմնը դառնայալ աղջային առանայ։

Մինչև յարդ մեր սահմանադրութիւնը, այսպէս կոչուած, "լուսաւորչական Հայերի" համար է միայն եղած. մինչեւ նրա մէջ պիտի նունէին բոլոր հայերը թէ "կաթոլիկ" և թէ "բողոքական", ինչ կրօնի և դաւանանքի էլ որ պատկանելու լինէին։

Եթէ նա աղջային ներկայացուցչական մարմնն է, որ ինքնավարօրէն պիտի տուրինի բոլոր հայերի ներքին, առանձին, աղջային մասնաւոր գործերը, առաջ միւս դաւանանքներին պատկանողները նրանից անմասն չպիտի մնան։

Իեհական լանդտազը իր մէջ բոլանդակում է բոլոր կը-

րօնների Լեհերին, նոյնը և Խրուատներինը, նոյնը և Չեխերինը :

Ահա' այն ուղղութիւնը, որով պիտի զարգանայ հայ աղջային սահմանադրութիւնը, —ինչ որ պիտի լինի և մեր պաշտպանած թէզը՝ համապետական ընդհանուր ինդիքների շարքերում։

Դրա հետ միասին հայ սահմանադրութեանը պիտի տալ մի նոր, անհրաժեշտ ֆունկցիա էլ, —այն է՝ գործադրութիւն էլեկտրոնիւն, այն չափով, որքան որ պէտք է իր սեպհական գործերը կարգադրելու, գործադրելու համար։

Հարց. —զանազան պետական միտւիւնը, կելլունականութիւնը չի վտանգուիլ։ Այդպիսով բաղկացուցիչ աղջութիւնների միջև առաւելակշուտութիւններ չեն յառաջանալ. —ո՛չ և ո՛չ դա միակ հնարաւորութիւնն է՝ իրական կայտնութիւնն ասեղելու, ներքին խաղաղութիւնը անրազնութելու և համերաշխութիւնը, իրաւահաւասարութիւնը թագաւորեցնելու։

Այդ հասաւատութիւնները համապետական շրջանակի մէջ պիտի մնան, նրա շառաւելիները պիտի լինին, ընդհանուր ոյժի մէկ մասնիկը կազմեն և իրարու հետ շաղկապուին պետական ընդհանուր հասաւատութիւններով (պարլամենտ, ևալյն). —այդ բազմազանութիւնից է որ կյառաջանայ աճբողջականութիւնը, ներդաշնակութիւնը.

Մտավախները, պատմութեան ընթացքից տեղեկութիւն չունեցողները միայն կասկածիլ որ այդ տեղից պետական անապահութիւններին կարող է յառաջանալ։ Ընդհակառակը՝ քայլայնան պրօցեսը հէնց նրանից է յառաջանում, որ ջանից է թափւում իրերին հակաբնական ընթացք տալու Թո՞ղ իրերը իրենց բնական ընթացքը առնեն՝ երկիւղը ինքնին կըբանայ։

Որ այլասեռ տարբերից, բաղկացուցիչ աղջութիւններից կազմուած մի երկրի այդ կերպ միայն օրգանականութեան կարելի է վերածել՝ զրան չեն պակասում օրինակներ։ —Աւսործ-Հոմնադրիայի, Զուփյերիայի, Միացեալ-Նահանդների, Բրիտանական գարւունների նորագրին փորձ-հասաւատութիւնները, ինչպէս և գիտական վերջին հաստատութիւնները, այլ են ցոյց տալիս Այդ է և քաղաքակրթութեան ովզն, այդ ովզն է որ Թիւրքիան էլ պիտի ընդպրի, քանի որ նա միակ նպատակայարմարը և համապատասխանն է իր խոկական շահէրին։

Եթէ սահմանադրական Թիւրքիայի մէջ մի տարր կայ, որ սպառնում է ներքին խառնաշփոթութիւններ առաջ բերելու, —դա, անկասկած, Թուրքի ՆախիօնԱլիջՄն է։

Նացիօնալիդը նորագրին ժամանակներում ո՞ր երկրի մէջ թոյն չի եղել, որ Թիւրքիայի մէջ էլ ըլինի: Հետո՛ւ նրանից և, մանաւանդ, նրա "միջնադրեան" փիլիսոփայութիւնից։

Ս. Ս Ա Պ Ա Հ —Գ Ի Ի Լ Ե Ա Ն

ԿՈՂԵՆՀԱԳԻ ԸՆԿԵՐՎԱՐԱԿԱՆ ՄԻՋԱՋԻԱՅԻՆ ԿՕՆԴԻՑԻՑ

ԲԱՑՈՒՄԵՆ ԱՐՄՁ

Երկրագնով մէկ ծայրէն միւսը, միւնայն զաղափարը շետածաղ, միւնայն նպասակին ձգող և միւնայն ծբագրով դրծող ու պայցարով բաց տարեր արթերու ու ցեղերու, զանազան լևուներու ու բարբառներու, այլւեց կրօնցներու ու գաւանամիներու պատկանող և անոնց ինքնուրինութիւնն ու սեփականութիւնը յարգող ու պաշտպանող ընկերվարականները, այս տարի, ութերորդ անգամն ըլլարմ, իրարու ժամանութիւնն էին տուած փոքրիկ Դանըճաբացի սիրուն մայրաքաղաքի՝ Կոպէնհագի մէջ, իրարու հետ խորհրդակցելու, ընհանուր աշխատաւոր մարդկութեան կենսական շահերը պաշտպանող միջայներուն վրայ խորհելու և նորոգած, ընդպայնած ու ամենէն վաւերացւած ծրապով, նոր և յախուռն կուի սկսէրու ներկային մէջ տիրող դրամատիրական անտանելի կացութեան դէմ:

Աւստի, Օգոստոս ամսու կէսէն սկսած, աշխարհի ամենաշետաւոր վայրերէն, նոյնչափ Եւրոպացի զանազան երկիրներէն, ո՞րչափ Ամերիկացի, Աֆրիկէի ու Ասիացի այլեւց կողմերէն, բազմաթիւ պատգամաւորներ՝ դրծաւոր, երեսփոխան, հրապարակագիր, վիպասան, բրոֆէսօր, փիլիսոփայ, գիտնական, ևայն, իրարու ետևէ Կոպէնհագի կը համեմէն Ընկերվարական Միջազգային Կոնդրէսին մանակցելու, որուն համլիսաւոր բացումը տեղի պիտի ունենար՝ Օգոստոսի 28-ին:

Բայցումէն երկու օր աւած, Ընկերվարական Միջազգային Բիւրօժին անդամներէն շատերը արդէն հասած ըլլարով վիւանական ժաղանակ անդամներ աւելի ունեցան, ո՞ւր ամենայացանի դրծիչներէն կը նշարւէն՝ Ժօրէս, Վայեան, (Ֆրանսա), Ճէյմս Բամուէյ, Մակրոնավ (Անգլա), Մօլեէնբուհը, Երեսու (Գերմանիա), Մէծէկ, Սուբոււկ (Բօշենիա), Ազէր, Պէրնէրստորֆը (Աւստրիա), Տրոէլստրա, Քոլ (Հօլմանսա), Լէնին, Բուլանովիչ (Ռուսիա), Բրանախնդ (Շուէտիա), Անուէ, Հիւսմանս (Բելգիա), Սաքազօփ (Բուլգարիա), Հիլբիթ (Միացեալ-Նաշանու), ևայն:

Բիւրօջի աւածին ժողովի գումարման, Քարտուղարը՝ Կամլիլ Հիւսմանս, ներկաներուն կը յայուարարէ թէ այս տարի մատ 900 պատգամաւոր — թիւ ծը որ շատ բարձր է նուուգարտինէն — ներկայ պիտի ըլլան Կոնդրէսին, որոնք հետևալ կերպով կը բաժնուին՝ 189 Գերմանացի, 48 Ֆրանսացի, 72 Աւստրիացի, 36 Չեխ, 84 Անգլացի, 385 Թուս, 9 Իտալիացի, 24 Ամերիկացի (Մ.-Ն.), 26 Բելգիացի, 86 Շուէտացի, 146 Դանիացի, 14 Հունգարացի, 19 Ֆինլանդացի, 17 Լէհ, 14 Հոլմանցի, 31 Նորվեգիացի, 4 Սպանացի, 4 Թուրք և Հայ, 3 Սերբ, 7 Բուլգար, 2 Ռումանացի և 1 Արգինենցի, Բրիտոն որոշեց Կոնդրէսի ամբողջական նիստերու նախագահին վերապահել Հիւսմանացին երեք ազգերու — Դանըճարքա, Շուէտ, նորվեգիա — ներկայացուցիչներուն, իսկ վերշնախագահութիւնը առակ, իրարով, զանազան երկիրներու պատվիրակներուն: Միջազգային Բիւրօն կառաջարկէ հինգ մեծ յանձնախանքերու որոշել Կոնդրէսի օրակարգին զանազան կէտերն ուստամասիրերու և անոնց վրայ զեկուցագիրներ ներկայացներու համար Քաղաքացի Հիւսմանս նկատել կուտայ թէ օրակարգի լինդիրներէն զուրս, Միջազգային Բիւրօն ստացած է կարգ ծը աւարկութիւններ զանազան ազգութիւնների կողմէն այսպէս, Գուղթականութեան մասին՝ Անգլիացին, Արշեստակցիան Միութեան մասին՝ Աւստրիացին, Կասամկցութեան միու-

թեան և Ֆինլանդացի գուման մասին՝ Ֆրանսայէն, վերջապէս թիւբցիոյ զրաթեան մասին՝ Սելանիկի ընկերվարականներէն: Իբր վերջին որոշում, Միջազգային Բիւրօն, կառաջարկէ Կոնդրէսին հանդիսաւոր բացումը կատարել կիրակի աւտու, իսկ կէսօրէն յետոյ մամնակցի այն բացողիայ մեծ միթինիկին, ո՞ւր խօսք պիտի առնեն Միջազգային Կոնդրէսի անդամներէն շատերը:

ԿՕՆԴՐԵՍԻ ՀԱՆԴԻՍԻԱՅԻ ԲԱՑՈՒՄԵՐԸ

Բնիկերվարական Միջազգային ութերորդ Կոնդրէսը հանդիսաւոր կերպով բացուեցաւ Օգոստոս 28-ին, աւաւուեան ժամը 10-ին, Կոպէնհազի Օլդ Ֆոլլու պալատի մեծ սրահին մէջ: Պալատը և մանաւանդ սրահը զարդարւած էին, կարծես, ազգային մեծ տօնի ծը առթիւ . . . Մրացին խորի պատին վրայ ներկայացուած էին երկու աշակին կապոյտ կիսապատկեր, որոնք իրարու կը ծխանային կարմիր շերտով մը, որու վրայ ճերմակ տառերով կը կարգացուէր՝ "Պրուտարմեր բուր երկիրներու՝ միացէք . . .": Բուր ազգերու զրօշակները, խումբ խումբ և ներդաշնակ կերպով պատերէն կախուած էին, չորս բոլորափերը՝ գործաւորական այլւեց կազմակերպութիւններու անթիւ կարմիր դրօշներ, որոնց վրայ կը կարգացէին ընկերվարականն նշանաբանները՝ "Զինտիափութիւնները՝ խաղաղութիւնն է: Կոնջ նոյն իրաւունքները ամենի վարչութիւններուն է: Կոնջ նոյն իրաւունքները ամենի վարչութիւնն է: Ազատութիւնն, Հաւասարութիւնն, Եղանակն ութիւնը աշխատան աղբիւր է: Գիտնալը՝ զօրութիւնն է: Կորնը՝ սեփական զործ է: Գասակարգերու ջնջումն է: Առանձնաշնորհնութիւններու ամենի վարչութիւնն է: Բնիդհանուր բէկարկութիւնն ամենուն համար, ևայն:

Այս ծաղիկներով, կամաց թուփերով և զոյնզգոյն դրօշներով ու զրօշակներով պահնաւած հոյակապ սրահը մուտք կը դորձնէ 33 ազգերու, որոնց մէջ զող գտած է ընկերվարական վարդապետութիւնը, լիազօր և ամենայացանի պատգամաւորները՝ թւող ծառ 900 — մաթեաթիբական ճշուաթեանը, 887 հոսի, որոնց ջախճախիչ մեծամասնութիւնը բաղկացած է հոչակաւոր ճարտասամներէ, յայսնի խորհուներէ, պատակառելի գրդիներէ և ճարպակի կազմակերպուներէ: Եւրոպացի, Ամերիկացի, Աֆրիկէի, և Ասիացի գործաւորականներէն կազմակերպութիւններու ներկայացուցիչները կը տեղաւորին հետեւալ կերպով: Մրացի ճախ կողմը կը բանեն Քամբարապութիւններու և Անգլիացի, Բելգիացի, Վայեանի գործաւորականներէն մեծ կազմակերպութիւններու ամենի վարչութիւնն է: Հաստատապէս կարելի է ըսկել թէ միջազգային վարդապետի մինչև աստղերը կը համենի . . . Sic itur ad aspera! — Նւազածութենէն անմիջապէս յետոյ ամբիոն բարձրացաւ Դանիացի ընկերվարական երեսփոխան Բանդը. Փրանսերէն, անգլիերէն և գերմաններէն լիզուններով պատվիրակներուն բարի զարուած մաղթելին յետոյ շեշտեց զամիսցի ընկերվարականներու կատարած առաջապիմութիւնը և քառասուն արբիւներէ ի վեր, ընկերվարութեան տարած յաղթանակներու վրայ և իր առը վերջացուց հետեւել խօսքերով ”. . . Այսոր, մինչ զրամատիրութիւնը՝ անդապար, օր է օր աւելի կընպայնէ զինուրականութիւնը՝ իր պատերազմի վասնդներով և իր վինեալ խաղաղութեան յարագուն բեռով, մենք

Ժամանակաշինութիւնը կազմակերպութիւնը՝ բացուցիչները՝ բացուցիչները՝ ամենի վարչութիւնն է առաջարկ մը աւարկութիւններ զանազան ազգութիւնների կողմէն այսպէս, Գուղթականութեան մասին՝ Անգլիացին, Արշեստակցիան Միութեան մասին՝ Աւստրիացին, Կասամկցութեան միու-

պէտք է ճեր ջանկերը կրկնապատկենիք աշխարհի խաղաղութիւնը և քաղաքակրթութեան ապագան պաշտպանելու համար; Բնկերվարութիւնը յետ այսու ոչ թէ կոյութեան այլ յաղթանակի սպացքար պէտք է նդէ՛ Ապագայ յաղթանակիներու յայտով և ամէն երկիրներու աշխատաւորներու առելի սերա համերաշխատեան վատահութեանը, ես ձեզմէ կը խնդրեմ ինձ հետ Տափողջունել անոնց վերջնափամ միութիւնը . . .”
(Սահի.)

Աւրիշ զանխացի երեսափուտանի մը՝ քաղաքացի Ստաննինդի բարի գարստափ ճառէն յետոց, Վանդէրլիլդ, Բելգիացի ճարտարախօս ընկերվարական երեսափուտանը, յանո՛ւն Ծնկերվարական Մթջաղպացին Բնիքոին, Կոնգրէսի բուն բայցնան ճառը արտասանեց: Պերճաբան տրիբունը, նախ, բոլոր ներկայ օտարազգի ընկերներու կողմէն Հնորհակալութիւն յայտնեց գանխացի ընկերվարականներուն՝ իրենց ցաց տած միրավիր ընդունելութեան համար, մի տո մի թիւց Հիւսիսացին այց փոքրիկ ապկին, (30) տարիներէ ի վեր ընկերվարականութեան շատզով ըրած առաջապիմութիւնները և Հնորհաւորեց զայն որ այսօր 150,000 ընտրողներ ունի, որոնց ամէնքն ալ արհեստակցական միութիւններու կը պատկանին: Յետոց միջաղպացին կայութեան ծագմն խօսելով, Վանդէրլիլդ ոքանչելի և խիստ սիսովիչ պատմէր մը ներկայացուց ընկերվարութեան հսկայական առաջխավացութեան վրայ, ուրագծեց այն զիստուր շարժումները, որոնիր Ստուտգարտի կօնքրէսէն ի վեր տեղի են ունեցեր զանազան երկիրներու մէջ: Այսպէս Նևորիս 1907-էն ի վեր իր ընկերվարական երեսափուտաններուն թիւը զգալի կերպով աելցուցեր է. Բելգիա 3 տարւան մէջ իր երեսափուտաններուն թիւը կրկնապատկած է: Գերմանիոց վրայ խօսելով ըստու “իր թույլ և արհեստակցական շարժումով առաջինն է. վաղը 100 ընկերվարական երեսափուտակի ոլուք մէջ . . .” Ամսարկելար վերջապէս, ֆրանսական վերջին ընտրութիւններուն, աւելցուց մեր ընկերներու ֆրանսացի մէջ առարոտ փառաւոր յաղթանակը, մեծ ուրախութիւն պատճառեց ընդհանուր աշխատաւոր դասակարգին . . .” Ճառափառը՝ մեռած գործիչներուն՝ ըպացեալ միշտակութիւն մը և հիւսնորութեամբ բայցակա ընկերներուն՝ եղացրական ողջոյն մը ուղղեւն յետոց որսարներուն ծափահարութիւններու և ցնծութեան աղաղակիներու մէջ վերջապուց իր ճառը:

Այնուհետև Միջազգացն Բնիքօֆ Քարառվարը՝ բարձրացի Հոգիսմանու, քուէարկութեան պար հինգ մեծ յանձնախնդիրու անդամներուն ընտրութիւնը: Այդ յանձնախնդիրը պիտի լրացլին՝ Պործակլցութեամբ, Արշեստակցական Միութիւններով, Հակազգինուրարական պարզարով, Պործաւրարական օրէնքութեամբ և գանձապան առաջարկութիւններով:

Ասով պերջացաւ առաւտօնեան նիստը

Կէս օրէն յետոյ տեղի պիտի ունենար բացօքեայ միթինլը: Ժամը 4-ին, թնդանօթի հարաւած մը կիմայնէ թէ ժամանակ է ձեկներու, անմիջապէս 80,000 հոգիէ բաղկացած վիթխարի թափոր մը ձիւոր ոստիկաններու առաջնորդու: Թեամբ — որ անհամար հետաքրքիր ամբոխը երկուցի կը բաժնէ — զանազան կերպով տուած կինթանայ, Կոպէնհավու զանազան փողոցներէն, որմնք հրաշալի կերպով զարդարւած են գրօշակներով, ծաղկիներով, թուփերով և շամփրակներով... Ժողովրդական սկևորդներնը ծայր արտօնանի է: Ժողովուրդ որոտագին ծափահարաթեամբ և հրճանաքի ձայններով կը բարձէ, թափորի անցըք, մայրաքաղաքի այլւեաց փողոցներու մէջէն: Ամէն տեղ ծաղկեփունչեր կը տեղան թափորին վրայ, ոչ ու ձախէն խուռներամ առաջացող ամբոխը ընկերու վարակին կուսակցութեան խորհրդանշանը կը կիշ...: Իսկ թափորը ինքնին դիմիւէ է, բոլոր արհեստները հա՞ն ներկայացւած են՝ իրենց ապագան գոյներով — կարմիր, կանաչ

կապոյտ, պեղին — և տարբեր մեծութեամբ պրօշնելով

Մինչ այս մինչ այն, թափոքը կը հասնի վերջապէս "Sondermarken" անուն հասարակաց պարաւելը, ո՞ւր կարծիք կտաւով պատաճ յատուկ, ընդարձակ, տեղ ճը պատրաստած էր կօնզորչուի ամսաթերթն։ Կարդ ճը գեղեցիկ երգեցողոթիւններէ յետոյ, Ճառերը կը սկսին, մինչ քիչ անդո՞ն դալար խոտին վրայ ժողովրդական սիրուն տօնի ճը խրախշանքը կը լուսէին . . . Բոյր արտասանած Ճառերէն բազարացի ժօրէսի (Թրանսա) հետևեալ խօսքերը շատ ճեծ ճափակաց թեան արժանացան։

"Նաս կը ցաւիմ զանիքարէն խօսիլ չի կրնալուս . . . բայց ընկերվարականներն ամէնչին ալ միւսնոյն լեզուն կը խօսին գիտնալու և թէ ընկերվարութիւնը երկու առաքինութիւններ ունի — այն ոչ միայն չի մատներ իւրաքանչիւր ցեղի մասնաւոր յատկութիւնները, այլ ընդհակառակը անոնց կուտայ իրենց խսկան առծէքը, իսկ իւրաքանչիւր աղջ անոր (ընկերվարութեան) մէջ կը ըերէիր հանձարին եղական մասը . . . Բնիկերվարութեան պարտականութիւնները կաժին իր զօրութեան հետո Ան է որ այժմս վեճօկրանները կառաջնորդէ վեպի կովու՝ պատութիւնը գրաւերու, և յաղթանակ ձեռքը բերելով՝ բացարձակապեսութեան՝ տառածացին իրաւունքին, աւատական ագնւականութեան, բուրժուազական կառավարութիւնն և դրամազլիսի գէճը, այն է որ ձարպիկը՝ եղբայրներ, և աղքէրը՝ քոյլեր ական մնէ . . ."

Բայց արդէն գիշերը վրայ հասած է, ծառերու ստեղու
մէջէն անհամար գոյնզգոյն կանթեկներ իրենց առաւել կամ
նւազ պլազմուբներով կտարդական տեսք ծը կուտան պար-
ակզին. Իսկ ժողովուրդը, անյագ կը շարունակէ իր անկաշ-
կանդ աօնը . . . :

Հնիկերպարութեան և միջազգայնութեան համար ահմա-
ռամատի օր մըն է որ կը մերժանաւ:

ՅԱՀԱՆԱԿՄԱՐԵՐՈՒ ԺՈՂՈՎՆԵՐԻ

Կիրակնօրեայ Համբաւուր բացումէն յետոյ՝ Կօնգրէսը
երեք օր շարունակ աճբողջական նիստ չունեցաւ, բայց
Յանձնական մասնակիցներու անդամները ժրաշան մեղուներու պէս աշ-
խատեցան: Ամէն օր, առևտու իրիկուն, անոնք բաղմաթիւ
նիստեր ունեցան իրենց խնամքին յանձնւած զանազան խնդիր-
ները ուսումնասիրերու համար:

ԳԱՐՄԱԿՑՈՒԹԵԱՆ ԽՆԴԻԲ. — Հինգ յանձնանախմբեկտու
մասնաւոր ուշալիութիւնը կեզբունացն Առաջին Յանձնաւ.
Խըդբին վրայ, ուր կը վիճաբանւէք Գործակ ցութեան ինտիբը
ՀԵԼԻԿՍ, Հակիրճ կերպով ներկայացնաց, Բարիզի կօնդրէսին
մեծածանութեան քուէարկած որոշումքը: Եերգիացի Ընկերները
Անսէլի բերնով, Գործակցութիւններու և Կուսակ ցութեան մի-
ջև սերտ յարաբերութեան ամէքամիշտ շատութիւնը կը ջատագովին
որովհետեւ: "Գործակցութիւնը պարզապէս վաճառականական
կամ զրամի գործ մը ըլլարկվ զրամատիրական արատ մը
ունի, ուստի ամէքամիշտ է զայն մաքրագործել ուզգակի հար-
կավ մը՝ վճարելի Ընկերացին աղասաղրական գործին, որպի-
սին է Կուսակ ցութեան գործը:"

ՎՈՇԵԼՄ (Գերման.) պաշտպանելով Գերմանիոյ գործառքական Գործակից ցութիւններու զիրբը, ըստ ։ անմանք չէզդա չեն, ընկերվարական ահուակետով, բանի որ Գործակիցական շարժուածը չէզդա չէ ինքն ըստ ինքեան. և թէ Գործակիցառիւններու մէջ պայքարը կը մուտի ընկերվարական ուզութեամբ։”

ՎԱՆԴԻՔՊԵԼԴՐ (Բելք) կըսէ թէ՛ հարցը չի ներկայա-
նար առաջւան պէս՝ — թէ՛ Ընկերութափանները պէտք է
Գործակցութեանց ձատնակցին, այդ իմադիրն արդէն լուծառ-
է, ձեծաւ ձատաձիք, չնորդիր բեկիփական Գործակցութիւննե-

բուն: Բայց պէտք է, նաև, որ Գործակցութիւններն ըլլան ընկերվարական, որովհեաւ Գործակցութիւնն ինքնին ընկերվարական չէ, և այն՝ ընկերվարականներու աշըին յարգ կունենայ միայն այն ժամանակ, երբ նիւթական ծառացութիւնն անտուցանէ Կուսակի ցութեան, որուն ձեզ կեղրուացած է կուտը բնորդէն պրածատիրութեան:

ԱՅԲԵՔ ԹՕԾՄ (Ֆրանս.) "Եթէ Գործակ լցողի միւնը տռւ-
տըրական ձեռնարկ մ'է և ընկերվարական արժէք ունի միայն
Կուսակ լցումնեան մասուցած իր ծառայութիւններուն պէտք է
մինչև ծայրն երթար և ընկերվարականներուն խորհուրդ տալ
միջնայն ընկերվարական Գործակ լցութիւններուն մասնակ ցիլի-
նուկ եթէ, ընդհակառակի, Գործակ լցութիւնն ինքնիրեն ընկեր-
վարական արժէք ըլ ունի, պէտք է որ Կօնդրէալ պարզապէտ
յայտարարէ թէ, ի՞նչ ձևի տակ, այն՝ միւնցն նպատակին
կը ձգոփ բան ընկերվարութիւնը: Միայն այս մեթուով է որ
միջազգային Գործակ լցութիւնը պիտի կարենայ միանալ ըն-
կերվարական միջազգայինութեան հետ:

ԳԵԴ (Թրամա). Թրամասական փոքրամանութեան կովզէն խօսելով "ոչ թէ Պործակցութեան այլ ընկերովարութեան առադայով կիբաղիմ ես, կըսէ, քանի որ չեն ապացույցաներ թէ Պործակցութիւնը ընկերովարական է, յենւելով եղելութիւններու վրայ, ես կը պնդեմ թէ՝ այն ընկերովարական չէ։ Քանի որ շատ ծախտաղին՝ շատ կը արւի, այդ արդէն գրամատիրական գործունէութեան ձև նէ, ուրեմն Պործակցութիւնը ընկերովարականներուն հետաքրքրի կրնաց ըլլալ միայն անոր՝ Կուսակցութեան օպտակար ըրարու հափոմիր . . ."

Աւատրիացի պատգամաւոր ճը կը յայտաբարէ թէ՝ անկարելի է Գործակ ցական, Արհեստակցական և Քաղաքական գործունեութիւններին իրարժէ բաժնել, քանի որ անոնք անհրաժեշտ են աշխատաւորներու պատագութեան: Կործ վիճաբանութենէ ճը յետոյ չորս առաջարկներ կարպայւեցաւ. Փրանսականը՝ Գործակ ցութիւններու ինքնավարութիւնը կը պահանջէ, բեկդիսականը՝ կախում ունենալը. գերմանականը՝ ընդունելով Գործակ ցութիւններու ընկերաբարական արժեքը, անոնց ինքնավարութիւնը կը պահանջէ. վերջապէս, Աւատրիա և Վանդէրվէլը միասին կատաչարեն ծուերմագրին ծիստթիւնը միավարական գաղաքական կուռակ ցութիւններու և Գործակ ցական ու Արհեստական գական ծիստթիւններու ծիօն:

Բոլոր վիճաբանութիւններէն յետոյ մասնախումք մը լին-
արքունկա գեկուզագիրը շարապըեմ Համար:

ԱՐՀԵՍՏԱԿԱՑՎԱԾՆ ՄԻԹՈՒԹԻՒՆ. — Երկրորդ յանձնու-
խումբը՝ Արշեստակ ցալան Միութիւններով զբաղվով պիտի
ցննէր նախ՝ ծիչազգացին համերաշխաւթեան կազմակերպու-
թիւնը և Երկրորդ՝ Արշեստակ ցալան Միութեան առթիւ Զելս
և Աւարդիացի ընկերութափականներու միջև ծագած անհամա-
ձանութիւնը: Աւաճնութիւնը վերջին հարցին արդեպաւ:

Պրակացի ճէջ, Զելու Սլու ընկերվարականները, ճիշ-Ար-
շեստակ ցական Միտոթիւն ճը կազմելով ընդդիմապիր կը զբա-
նը իմ նմանօրինակ կազմակերպութեան ճը որ Վիհնան կը
գտնելիք: Ահա՝ այս է անհամաձայնութեան սկզբնապատճառը,
որուն Համար Աւատրիոյ ընկերվարական կուսակցութիւնը
Միջազգային Կոնվենցի տնօրինութիւնը կը խնդրէք: Ես վի-
ճաբանութեան ձամանակ ցեղան Հուէքէր (Աւատր.), Համեկ (Զելո),
Բէր, Սուքաւալ, Քառչիկի, Վիկտօր Ազլէր, Պէլէսանով,
Խօնճա, Բառեր, և այլն:

ՎԻԿՏՈՐ ԱԳԼԻՔ (Աւստր.) խօսք առնելով "Ձեզ, ըստ,
գերման կազմակերպություն, այլ միջազգային կազմակերպու-
թիւն։ Բոլոր ընկերացական և գործառորական գործունեա-
թիւնները պետք է երիտան ապահովին միտություններէն դեպի
միջազգային միտություն։ Եթէ բաժանում կայ ազգութիւններու-
նէց՝ բարարական և ընկերացական տեսակետներով, այս
ուշիմի զանազնութեան շնորհիւ է։ Նուն բաժանումը պետք

չէ տեղի ունենայ և՝ Արհեստակյական Միութիւններու մէջ, ընդհակառակը, անոնք պէտք է միշտ կեղունաւան՝ աւելի գօրաւոր կերպով, որպէսզի ճիշաղքայնանան: Ենդի տարրերութիւն ճը չի կրնար արդարացնել կաղծակերպութեան զանազանութիւն ճը . . .” Պէտանիօֆ և ուրիշ ճառախօսներ համանման յայտաբարութիւններ կընեն. ծիայն էօնձա՛ խօսել՝ Չեխիանու կողմէն, փորձեց ջրել իր կուսակ ցութեան վրաց ծանրացած ազգայնաձոլութեան զրագարսութիւնները. ”մէնք 90 ներկայացնուիչ ունինք, լսաւ, երեսփոխանական ժողովն մէջ, որոնք 400,000 ձայն կը ներկայացնեն, միթէ ասքաւուկան չէ արդարացնելու մեր պահանջած անկախութիւնը:”

Բանալից՝ (Աւագը.) պատուալսանեց՝ “Արջեստակ ցախան
գործունէսաթեամբ ծիսայն ազգային զանազանութիւնները կըր-
նան անշետաննալ, որովհետև արջեստակցականն հողին վրայ
շահի միևնոցն տարբերութիւնները գոյաւթիւն չունին, ինչու
բարպարական տարբեր ռէժիմներու հողին վրայ:”

Յանձնախոմբը պիտի շարադրէ որոշում մը Կօնկղքէալէն վաւերացնել տալու համար:

ՀՅԱՋԻՆԻՈՐԱԿԱՆ ԽՆԴԻԲ. — Երրորդ յանձնափառմբը,
սրտն կը նախազահէ Վօնքով, կը զբաղի Հակապինւրական
խնդրով:

ՎԱՅԵՎԱՆ (Վրանու.) կառաջարկէ ճամնախուժք ճը նշանակել Ընդհանուր առաջարկութիւն ճը բանաձևելով ներկայացնելու։ Մարեք (Լեհ.) կը յարձակի Մայլսաազի խմբին վրայ որ գերման կառավարութեան կառաջարկէ զինաթափութեան վրայ վիճաբանիլ։ Քէր-Հարդի կառաջարկէ պատերազմի ժամանակ զործադուլ Ընկել։ Լուբրուք (Գերմ.) Մայլսաազի բանաձան խմբէն զիրքը պաշտամելով կըսէ թէ այն "կացինաձէ զինաթիւնը" և կը պահանջէ համաձայնութիւնն նախև զինաթափութիւն յետոյ։ Երկար վիճաբանութենէ յետոյ երեք հոգիներէ բաղկացած ճամնախուժք ճը կադմելցաւ բանաձև ճը շաբազրելու համար։

ԳՈՐԾՆԵՒՈՐԱԿԵՑՆ ՕՐԵՆՄՊ-ՐՈՒԹԻՒՆ. — Զարրարդ յանձնախուռմբը ճառանաւոր կերպով զբագլեցաւ ԱՆԳՈՐԾՈՒԹԵԱՆ լուրջ խնդրով։ Խախ քանի ծը Ճառախօսոներ պարզեցին բոլոր այն կէտերը, որոնց կը յարին զանազան կուսակ ցութիւնները։ Անզիւսցի ներկայացոցցիները կը պարեն որ անբարծութիւնը ապահովի ԱրՀետակցական Միութիւններու կազմէն։ Մասնախուռմբի ծը կը յանձնակի վերջապէս զեկոցագիր ծը պատրաստելու խնաճքը։

Միեւնոյն Չորրորդ յանձնախմբին միջաբանութիւններուն
առարկայ գարճառ նոյնպէս ուրիշ կարեւոր ինպիր ծը՝ Ընկեր-
վարական Միավորունք. Մեծ և հրաբորքոք վէճ ծը միաւա-
ռնկերվարական Միավորեան մատին՝ բայրո այն երկիրներու-
համար, ուր ընկերվարական կուսակ ցութիւնները տակաւին
բաժան բաժան են, և որուն կը մասնակցին մրանապի, Անդ-
իլոյ, Միացեալ նոհանգներու, Լոբսէմբուրգի և Զելցերիոյ
ներկայացնցիչները. Պօլլոփ (Ֆլուն) ցցց կուսայ Ամստեր-
դամի կօնութէն ի վեր, կուսակ ցութեան տարած բարոյական
և նիւթական յաղթանակները՝ շնորհիւ միավորեան, և կաւու-
չարկէ բանաձեռ ծը ի նպաստ միավորեան որ մեծ ոգեւորու-
թեամբ կը ունեառն ի.

ԶԱՆԱԾԱՆ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ. — Յանձնախմբին առաջին իստորին իսկ քանի ճը ճառափառներ կառաջարկեն նախ Միջազգային Բնէրքի քննութեան ենթարկել, բայր այն խնդիրները, որոնք նախօրօք անոր ներկայացւած չեն, ուստի և չեն մտած Կոնգրեսի օրակարգին ճէջ. սակայն յետոյ կորոշվի վիճակնութեան նվազ ընել զանոնք եւ այլպէս, Յանձնաժողովը բորբ ճը կը քէշարիէ ուսու կառափառնեան Պարտիառանի գործերուն միջանձնելուն դէմ: Յետոյ հետաքրքիր վիճաբառնութեան ճը կարք Բալգանեան պեսութիւններու զաշնակյալեան նասին: Կը բորբ ի Թիւրքիու ճէջ Վրչեստակ զական

Միութիւններու արգելվին դէմ. ուրիշ բողոք ճը կը քէարկւի Արժանատինայի հասարակապեսութեան և բուրժուալիային դէմ, որոնք այնքան բատմնելի արարցներ անեցան ընկերվարութեան դէմ: Վերջին բողոք մ'ալ քէարկւեցու՝ Հարօնի կառավարութիւնը դատապարտող, ընկերվարականներուն դէմ հանած հալածանըն համար:

ԿՕՆԳՐԵՍԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒ

Վերջապէս Հինգ Յանձնախմբերը ու անտոյ մասնախմբերը զանազան նիստերու մէջ, իրենց յանձնաւած խմբներին աշալը ութեամբ ուսումնասիրիէ և անոնց վրայ կանոնաւոր զեկուցագրեր պատրաստելէ յետոյ, ներկայացան Կոնգրէսի առջև, անոր վաւերացումը և վերջին որոշումը ստանալու համար: Յանձնախմբերու գործերը վերջացած ըլլալով այլևս պատճառ ճը չիկար ամբողջական նիստերը բանալու: Աչա այդ ամբողջական նիստերու մէջ է որ Կոնգրէսը հետևեալ որոշումները տւալ:

ԳՈՐԾԱԿՑՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ՀԱՄԱԲ. — Երբ Յանձնախմբը Կոնգրէսի սրահին մէջ երևայ, անմիջապէս լուր տարածեցաւ թէ վերջնական բանահին ճը վրայ ընդհանուր համաձայնութիւն կայացեր է: Յանձնախմբին բնոպիրն էր հետևեալը՝

Նկատելով որ սպասողական Գործակցութիւնները, իրենց անդամներուն, միայն նիւթական անմիջական առաւելութիւններ չեն հայթային եր. այլ յատկացւած են աշխատաւորներու զօրութիւնն աւելցնելու, գործաւորական կեանքին պայմանները բարելաւելու և աշխատողները կրթելու.

Նկատելով որ Գործակցութիւնը, միս մինակը, անկարող պիտի ըլլայ իրականացնելու ընկերվարութեան հետապնդած նովատակը որ կը ձգտի հանրային իշխանութիւնները ձեռք բերել որպէսզի աշխատութեան միջոցները հաւաքական սեփականութիւն դասնան:

Կոնգրէսը, զգուշացնելով հանդերձ աշխատաւորները ըոլոր անսոնմէ որոնք կը պնդեն թէ Գործակցութիւնն ինքնիրեն կը բաւէ, կը յայտարարէ թէ, գործաւոր դասակարգը, ամենազօրաւոր շահ ունի, իր դասակարգային պայքարին մէջ Գործակցութիւնը բանեցնելու, այն խորհուրդ կուտայ, ուրեմն, բոլոր ընկերվարականներուն և բոլոր Արհեստակցական Միութիւններու անդամներուն, եւանդուն կերպով մասնակցի Գործակցական շարժումին, հոն ընկերվարական սգին տարածելու և արգելելու որ Գործակցութիւններն իրենց գերէն շելին:

Ընկերվարական Գործակցողներու պարտականութիւնն է մաքառիլ, որպէսզի աւելորդ առնեած զրամը, բացարձակապէս անդամներուն չի վերադարձելին, որպէսզի Գործակցութիւններու մէջ վարձքի և աշխատութեան պայմանները կարգադրեն Արհեստակցական Միութիւններու հետ համաձայնելով, որպէսզի հոն աշխատանքի կալմակերպութիւնը շինէ ըլլայ:

Իւրաքանչիւր երկրի մէջ՝ զանագան Գործակցութիւններուն կը վերաբերի որոշել թէ, այս կամ ո՛չ և ի՞նչ չափով, պէտք է, ուղղակի իրենց նիւթական միջոցներով, օգնել քաղաքական և Արհեստակցակոն շարժումին: Իւրաքանչիւր երկրի Գործակցութիւնները, որոնք ներկայ որոշումին հիման վրայ հաստատւած են պէտք է կազմեն միայն մէկ դաշնակցութիւն:

Ասկէ զատ, Կոնգրէսը կը յայտարարէ թէ, զրամատիրութեան դէմ մզւած կուիրին մէջ գործաւոր դասակարգին ամենամեծ շահը կը պահանջէ Արհեստակցական Միութիւնները, Գործակցութիւնները և ընկերվարական Կուսակցութիւնը, իրենց սեփական ինքնավարու-

թիւնն ու ինքնուրոյնութիւնը պահելով հանգերձ, ամէն որ աւելի սերա յարաբերութիւններով միացած տեսնել: Կարգ ճը առարկութիւններէ յետոյ այս առաջարկը բաէլ վրւելով միաձայն հաւանութեամբ բոլոր ազգութիւններէն քուէարկուեցաւ:

ԱՐՀԵՍՏԱԿՑԱԿԱՆ ՄԻՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ՀԱՄԱԲ. — Կոնգրէսը Զեխերու անջատողական ճգումածը դատապարտեց՝ Արհեստակցական միութիւններու մասին հետևեալ որոշումներուն քէարկելով:

Քաղաքական Կուսակցութեան և Արհեստակցական Միութիւններու յարաբերութիւններու մասին, Միջադպութիւններին Կոնգրէսը կը վերանորոգէ իր նաւուղարատի որոշումը. մասնաւորապէս կը պնդէ այն կէտին վրայ թէ, Արհեստակցական կազմութերաբութեան միութիւնը պէտք է պահել իւրաքանչիւր պետութեան մէջ, որովհետեւ, դրամատիրական շահագործումին և ճնշումին գէմ; կուի յաջողութեան էական մէկ պայմանը կը կաղմէ այն:

Կոնգրէսը կը յայտարարէ նաև թէ, միջադպայնորէն միացած Արհեստակցական Միութիւնները, ագգայնորէն անջատողական մասներու բաժննելու ամէն փորձ, հակառակ է ընկերվարական միջադպային Կոնգրէսի որոշումին մեկնութեան:

Այս առաջարկը բէկի վրւեցաւ ըստ ազգութեան. 222 ձայն ի նպաստ այս որոշումին. 5 ձայն (Զեխերաւնը) հակառակ և 7 ձեւնապահ բէկ ստացաւ:

Գալով Միջազգային Համերաշխութեան խնդրոյն որ նոյնապէս Երկրորդ յանձնախմբին յանձնաւած էր ուսումնասիրելու, Միահագի Քէռով ընդունեցաւ Յանձնանձուղի ներկայացուցած որոշումը, որուն բամբուղակութիւնն է գործադրութիւն մամանակ աշխարհի բալոր ընկերվարականներու իրարու օգնութեան գալը թէ նիւթապէս և թէ բարյացապէս:

ՀԱՅԱՀՅԻՆՆՈՐԱԿԱՆ ԽՆԴԻԲ. — Զինաթափութեան խընդիրը կարելի է ըսել, Կոնգրէսի ամենակինճուռ խնդիրն էր: Երկու առաջարկներ կային զինաթափութեան հաննելու և պատերազմը արդիկելու: Ֆրանսա և Անգլիա պատերազմի ժամանակ ընդհանուր գործադրութիւն կուղելին. իսկ Գերմանիա և Աւստրիա՝ քաղաքական միջոցներով կառաջարկէին պատերազմի առաջնորդ առաջն առնելի Այս Հրատապ խնդրով վրայուղ յանձնախմբի մեծամասնութիւնը ստանձնած էր բանաձև մը որ կը յիշեցնէր նաւուղարատի կոնգրէսին որոշումը, որ կը սահմանի ընկերվարական երեսփոխաններու դիրքը և դերը, իրենց սեփական երկրին մէջ՝ պատերազմի առաջնելու համար, բայց չէր խօսէր ընդհանուր գործադրութիւն մասին: Այս առթիւ սրանչելի և խօսա ընդպարակ ու շահեկան ճառեր խօսւեցան— որոնք դժբաղուաբար կարելի չէ հո՞ս դիել տեղի սզութեան պատճառով — Լըլլըռութիւն (Գերմ.), Քէր-Հարութիւն (Անգլ.), Ռէէննէրի (Աւստր.), Ճօնի (Անգլ.), Վանդէրլի (Բելգ.), Վայենանի (Ֆրանս.), Բրանտենինի (Գերմ.) կողմէն . . . որոնց ամենան ճիպն ու ձգտումն էր պատերազմին արգիլել: Պէր-ջապէս ամբողջ օր ճը վիճաբանելէ յետոյ, չի կրնարով հաստատ և միաձայն հաւանութիւնն գրաւող բանաձև տեղի ու ուղարկութիւնների մէջ յարաբեր գործակութիւն է իւրաքանչիւր երկրին մէջ՝ պատասխանութիւն տանելու համար:

ԳՈՐԾԱԿՑՈՒԹԻՒՆՆՈՐԱԿԱՆ ԽՆԴԻԲ. — Կոնգրէսը լսեց նաև այս խնդրով Յարաբեր գործակութիւնն արագած տեսնել: Կարգ ճը առարկութիւններէ յետոյ այս առաջարկը բաէլ վրւելով միաձայն առաջարկութիւնն արագած տեսնել: Կոնգրէսը կը վերաբերի այս առաջարկը բաէլ վրւելով իւրաքանչիւր երկրին ներկայ որոշումին հիման վրայ հաստատւած են պէտք է կազմեն միայն մէկ դաշնակցութիւն:

ԳՈՐԾԱԿՑՈՒԹԻՒՆՆՈՐԱԿԱՆ ԽՆԴԻԲ. — Կոնգրէսը լսեց նաև այս խնդրով Յարաբեր գործակութիւնն արագած տեսնել: Կարգ ճը առարկութիւնն արագած տեսնել:

Ներուն: Յետոյ Կօնդրէսը քւէարկից — բացի սակայն անգլիացիներէ և բանի մը ֆրանսացիներէ — հետևեալ որոշումը. Անգործութեան համար:

կօնդրէսը կը հաստատէ մէ, անզործութիւնը անբաժանելի է գրամատիբական արտադրութեան ձևէն և միայն անոր հետ պիտի անհետանայ: Նկատելով, ուրեմն, որ ի՞նչ ալ որ ձեռնարկելի այս ուղղութեամբ, միայն ժամանակաւոր սփորիանկը մը պիտի հայթայցմէ, Կօնդրէսը կը պահանջէ ապահովութիւն մը՝ որուն ծախօքերը հոգալու և արտադրութեան միջոցները գրաւողիրը և որուն վարչութիւնը պիտի յանձնեի գործաւորական կազմակերպութիւններուն:

"Եշխատաւոր գասակարգին ընտրեալիերը պարագաւոր են հանրային իշխանութենէն պահանջել՝

„1.-[I]նգործութեան ձշիտ և կանոնաւոր վիճակաբառը թիւնները.

„Զ. Յաւականաշափի հանրային կարեռ գործերու կատարումը, ուր անգործները պէտք է վճարւին՝ գործակցական միութիւններու որոշած սակով.

“Յ՞Ե-ՃԳՆԱԺԱՄՔՐՈՎ ԽԲԾՈՑՔԻՆ, ԱՆԳՈՐՃՈՎԵԼԵԱՆ ՍՊՆ
ՄՈՎԿԻՆ՝ արտակարգ նպաստներ”

Գ. - Աշխատանք հայժամայի միւրօներ և անոնց երպաստ, ուր գործառողներու բոլոր ազատութիւնները և շահները յարգիւն. և գործառական Արհեստակցութիւններու օժանդակութիւնը անոնց համար.

զԱՆԱԶՈՅՆ ԱՌԱՋՎՐՈՒՄՆԵՐՈՒՄ ՄԵԾՄԻՆ. — Հինգերորդ
Յանձնախուժը կը ներկայացնանէ Կօնդրէսին իր որոշումները,
որոնք աննկարագրելի ոգեւորութեամբ՝ կը բւետրկիմն բայր
ներկաներէն։ Առաջնորդ՝ կը հրաւիճէ բայր աղքերը իրենց
ընկերվարական կուտակչափեամները ծախցնել ինչպէս Ֆրան-
սայի մէջ. երկրարդ ծը՝ կը բայրոք ճահանդին դէմ և
կը հրաւիճէ բայր ընկերվարականները ճաքառիլ ամսոր ջրնջ-
ման համար. երրորդ ծը՝ կը բայրոք ճաքառի և Արժանափ-
նայի ընկերվարականներու, իրենց սեփական կառավարու-
թիմներէն կրած զրկանքին ու հալածանքին դէմ. չորրորդ ծը՝
Երիտասարդ-Թուրքերու հակա-դէմօկրատական քաղաքակա-
նութեան դէմ կը բայրոք. Հինգերորդ ծը՝ ուսւ կառավարու-
թեան Պարակասառնի մէջ բռնած ընթացքին դէմ. վեցերորդ
ծը՝ ի նորասու Բալբանեան գաշնակցութեան. եօթերորդ ծը՝
կը շնորհաւորէ սպանական ժողովրդ շարժումները. ութերորդ
ծը՝ Արհետակցութիմներու Միաթիմնը կը ճաղթէ . . . ևայնի
Բայց պէտք է ճասնաւոր կերպով լիշել ֆրանսացի պատ-
վիրակներու կողմէն ներկայացնած բորոքը՝ որ խստի կը զա-
տառպարուէ Ֆրինյանիցի արատութիմներու բռնաբարումը՝
ուսւ բռնակարսութեան կողմէն. Ֆինլանդացի պատուիրակ ծը
բեմ կը բարձրանաց Ֆրինյանացի ժողովուրդին և իր կողմէն
շնորհակալութեան յայտնելու ֆրանսացի ընկերներուն . . .
այս միջնցին ամբողջ Կօնդրէսը, կարծես ոններևոյթ զապանակէ,
ծը զգւած, սաքի կեռէ իր համակրութիւնը յայտնելու ֆին-
լանդացիներուն և կարծես աղատութեան արձանին ուսւած
երգւելու ունակուի եղած ժողովրդական իրաւունքները
բռնութեան ձեւքէն նորէն կորդելու . . . ապաւորութիւնը
անհուռանալի է:

Եւ ահա այսպէս զերջացաւ Կողէնհագի Բնկերվարական Միջազգային Կոնֆերէուը։ Առաջիկայ ընկերվարական Միջազգային Կոնֆերէուը տեղի պիտի ունենայ 1913-ին, Վիեննա նախի մէջ։

ԹՐԵԱՀՅ ԿԵՄԵՔԻՆ

Միդհաթեան Սահմանադրութեան վերահստա-
տումէն յետոց կապասէինք, որ թրքահայ բաղմազար-
չար մոլովուրդը քիչ շատ ազատ շունչ քաշելով և
իր բոլոր ոյժերը լարելով՝ նախուէր իր աղքացն կուլ-
տուրական հաստատութիւններուն, որպէսպէս նոքա-
տելի կանոնաւոր, աւելի բարգաւաճ վիճակ ստանա-
ցն։ Բայց, ցաւալի է արձանազրել, որ վերջին երկու
տարիներու ընթացքին, թրքահայ քայլացւած կեանքի
վերաշնուրթեան գործը չափազանց դանդաղ կերպով
յառաջ գնաց և մենք չունեցանք ո՛ւ և է զգալի յառա-
ջապահութիւն։

Պատմութեան ընթացքին, Տաճկաստանի մէջ
ապրող Հայ ժողովաւրդը յաջողած էր ձեռք բերել
մի Աւհմանազրութիւն, որ իր զիստաւր գծերով իրա-
ւունք կուտար անոր՝ ինքնալարօրէն վարելու իր աղ-
գային ներքին գործերը: Դժբաղդութիւնը Հոն է, սա-
կան, որ Ազգային Երեսփոխանական ժողովը կոչւած
Հաւաքական մարմինը, իր ամբողջութեամբը, չկարո-
ղացաւ կանգնել յանկալի բարձրութեան վրայ: Մէջ-
տեղ ինկան ինթրիկաններ, փառասիրական ձգտում-
ներ ունեցող անհատներ, աֆերիաթներ և բարիէրիսթ-
ներ, որոնք իրենց անորակելի արարքներու թատերա-
բեն գարձուցին Ազգային այդ Տունը, ուր փոխանակ
շնիչ առենախօսութիւններու, սկսան լավիլ գուեհիկ
ճոռումաբանութիւններ, Հայհոյանքներ, և վերջապէս,
գաղափարական աղասի պայքարի տեղ սկսաւ խաղալ
մարդկային մտքի աղասի թոիչքը կաշկանդող սօփան:

Մենք, ուրիշ անգամաւայ թողլով ընդհանուր խրն-
դիրներու պարզութանելլ, այս անգամ, ստիան, լուռ-
թեամբ չենք կարող անցնիլ Դուրեան պատրիարքի
բռնած դատապարտելի զիրքի վայէն, Դուրեանի, որ
շնորհիւ իր ապիկարութեան, զրօյն հաւասարեցուց
հեղինակութիւնը ա'յն գոհին, որու վրայ բազմած էին
երբեմն Վարժապետեաններ, Խրիմեաններ և Իղմիր-
յեաններ:

Դուրեան իր Տեղապահութեան օրով ցոյց տւառ
կատարեալ ապիկարութիւն։ Եւ կորովանտութիւն ունե-
ցող Ազգացին ժողով մը Տեղապահ Դուրեանի այդ
ժամանակայ ցոյց տւած գործունէութեան տառիճա-
նա չափէն Հեշտութեամբ պիտի կրնար Հետևյանել, որ
անոր մէջ կը բացակայէին ա՛ն բոլոր յատկութիւն-
ները, ինչ որ պէտք էր ունենար Հայոց Պատրիարքը,
իբրև նախապահ Դործապիր Խշանութեան։ Ազգացին
Երեսինիսանական ժողովը, շայտած Դուրեանի "գրա-
գէտ" համբաւէն, իր քէն կեղրոնացուց անոր վրայ, և
այսօր չարաչար կը տուժէ իր գործած սխալին համար։
Իր պատրիարքութեան առաջին օրերուն մէջ իսկ,
Դուրեան, իր Հետեած տարտած, երկիխի և անվճ-
ռական քաղաքականութեամբ եկաւ անգամ մըն ալ

Հաստատերու, որ ինքը բոլորովին ամսարժան էր այդ աթոռին: "Դրագիտա", "Հեղահամբոյր" և "Հայրախը-նամ" ըլլալը զեռ ևս բաւական չեն հոգեւորական ծը Պատրիարքական աթոռը բարձրացնելու: Վարչական կարողութիւն, Հաստատուն կամք, անհաստականութիւն և որոշ ուղղութիւն ազգային խողիքներու հանդէպ,— ահա՛, թէ ինչ յատկութիւններ ունենալու է՝ Պատրիարքը ծը, որը ունի ա՛նավիսի իրաւունքներ, որ ոչ մէկ հայ չունի, և կրնաց մեծ ծառացութիւններ մասուցանել իր ազգին, եթէ նա օժտւած է մեր ակնարկած յատկութիւններով: Սակայն, նոյն այդ յատկութիւններն էին, որ կը պակաէին Դուրեւոնի քով: Եւ շնորհիւ այդ հանգամանքի, այսօր պատրիարքական վարկը ա՛նքան ինկած է, որքան որ չէր ինկած ոչ մի Պատրիարքի օրով:

Ներկայիս, երբ Ժէօն Թիւրքերը ո՛չ մի միջոց չեն խնայեր և ամէն առիթէն կօպալին, որպէսպի Հարւածեն Հայ Ազգային Սահմանադրութիւնը, զցին Պատրիարքարանի Հեղինակութիւնը և բռնաբարեն Հայ Ազգի իրաւունքները՝ յա՞նուն անւանական ազատութեան, պիտակ Սահմանադրութիւնն և կեղծ եղբարակութեան, իր պաշտօնի պատափանանաւութիւնը ըմբռնող Պատրիարքէ ծը կը պահանջւէր լլջմտօրէն մօտիկնալ խողիքներուն, որ Հակառակորդներու ձեռքը զէնք չի տրէր: Եւ մենք տեսանք, թէ ինչպէս Դուրեւոն, առանց չափելու և կշւելու իր արարմունքի հետևանքը, և Հակառակ Անչակեան Հեռաւեն վարիչներու տւած խորհուրդներուն և նախադպուշյուններուն, տւաւ իր Հրաժարականը: Ինչո՞ւ, — որովհետև որոշ խմբակ մը իրեն այդպէս էր թերապած: Եւ յետոյ, քանի մը օր չանցած, նոյն այդ խմբակը կառաջարկէր Դուրեւոնին՝ առանց զրական բաւականութիւն ստանալու յետ առնել իր Հրաժարականը: "Անբասիր" Պատրիարքը, մէկ քանի շաբաթաւ տատանումէն յետոյ, սուս փուս վերադառնաւ Դում Դոփու՝ կորարածակ և վարկաբեկւած:


Այդ տիսուր դէպքէն յետոյ, այլուս Պատրիարքը դարձաւ գործիք այդ խմբակին ձեռքը—որը իր կարգին գործիք էր դարձած իթթիհատականներուն — որ ինքինքը կը յայտարարէր "Հայ Ազգի ներկայացուցիչ" (°) և կը ցանկար որ Հայ Ազգն ալ ի ը մով ձիալ յն արտապատէի: Պատրիարք մը, որ ներկայացուցիչն էր ամբողջ Թրբահայերուն, ինչպէս նուև ա՛ն Հաստատութեան, որ կը կոչւի Ազգային Երեսփական ժողով, իր ունեցած իրաւունքներովը պէտք է անողորէն պայքարէր այդպիսի յաւակնուութեան մը գէմ: Դուրեւոն ոչ միայն չ'պայքարեցաւ, այլ

ընդհակառակը, իր ամենօրեայ կարգավութեամբ ոչ տւաւ այդ խմբակի աղբավանա գործունէութեանը:

Երբ Հայ Ազգային զանազան Հաստատութիւններ կը կուէին այդ խմբակի գէմ, որու անդամները, իբրև ուսուցիչներ, թաղ. խորհրդի անդամներ ևացն, ակնյացնի զեղծումներ կը գործէն, Դուրեւոն ո՛չ միայն կը պաշտպանէր այդ զեղծումները մասնաւնշողներուն գէմ: Դուրեւոնի ապիկարութեան ա՛մենամեծ փաստը ա՛յն եղաւ, որ երբ իր խմբի աշխին առջև վարչութեան տաենապետի զուխը պատուեցաւ խմբակի անդամներէն մէկի սօփ այս վ, տւաւ կեղծ Հրաժարական, պասճառաբաններով թէ ինքը իր իշխանութիւնը կը հասկնայ բարոյական իրաւասութեան տահմանին մէջ: Եթէ, ինքը իրօք, իր իշխանութիւնը այդպէս կը հասկնար, ինչո՞ւ ուրեմն չէր կուէր ա՛յն անձնաւութեան և ա՛յն խըմբակի գէմ, որոնք բարոյական իրաւասութեան սահմաններէն զուրս զարով կը խօսէին սօփ այսի իրաւասութեամբ: Դուրեւոն, փոխանակ սօփ այն զատապարտելու, նոյն այդ սօփ այսին կը կոթնէր իր իշխանութիւնը պահելու համար:

Այս բոլորէն վերջն ալ նոյն սօփ այսին կոթնած ԽԱՓԱՆԱՐԱՐ դերի մէջ է մտած Դուրեւոն, այսինքն ա՛յն մարզը, որ Աշրջեանի տխուր տռաքեալն էր եղած Սուլթան Համբէտի Հայրախնամն կառավարութիւնը ջատագովելու ընդգէմ Հնչակեան շարժումներու: Երբ Աշրջեանը բանտէն արձակւած Հնչակեաններուն "Հրաժարարիմք ի սատանացէ," ըսել կոտար, Դուրեւոն Արտասահման կուզար որպէսպի նոյն այդ զարաքարները հոն ալ տարածէր: Ազգպիսի տխուր տռաքեալի մը ուրիշ բան չի մնար, եթէ ոչ օր առաջ քաշելով Արմաշ, կամ այլուր, անզիստոկից մամուլի իրեն վերագրած «անբասիր» կեանիցը վարել, որովհետև ինքը համոզւած ըլլալու է, որ ԶԵՄՐ ՄԷ ԿԱՅ, որ թող չ'պիտի տայ իրեն՝ մինչեւ վերջ առաջ տանիլ իր շահատակութիւնները: Այն ձեռքը, որ տոխեց Դուրեւոնը թողու Արտասահմանը և Սուլթան Համբէտի Հովանաւորութեան տակ զոնել իր ապահովութիւնը, նոյն այդ ԶԵՄՐ կը աշ իրեն թէ ԲԱԿԱԿԱՆ է, ԶԵՄՐ ԱԵՅԱՒՑԻԲԻՐ:

Բ. ՊԱՐԱԳԱՏԱՑ



Թ Ա Ր Ա Կ Ց Ո Ւ Թ Ի Ւ Ն Ե Ր

ՊԵՏԱԿԱՆ ԴՈՒՄԱՆ



Ակտուեց Պետական Հոկտեմբերեան մեծամասնութիւնը ունեցող Դումայի Դ. նոտաշը ջանմաւ:

Ի՞նչ է խոսանում նա անել: Ի՞նչ նոր օրէնքներ պիտի տայ նա երկրին: Ի՞նչ բանի են սպասում լայնածաւալ Խուսաստանում ապրող միլիոնաւոր ժողովուրդները:

Նախ ի՞նչ տուեց նա սրանից առաջ իր գործիքան առաջ պուլթեան ամբողջ երեք արքում, իր երեք նոտաշը ջանմաներում:

Ա. և Բ. նոտաշը ջանմաներում նա եկաւ սրբազորձելու Սաովիպինի կառավարութեան խրաբանչւր վայրագութիւնը, ապա նա իր հիացունը յայտնեց երկրի այլաւայլ մասերում բարձրացած կախաղաների համովէպ Շնարքածակ Խուսաստանը ապրեց նրա աչքերի առաջ սարսափի ու արինաշներութեան մի կեանք և նա չլլացաւ իր անդամների մեծամասնութեան ձեռքերի ալ թաթախնել արեան մէջ: Եւ իր գործունէութեան առաջին երկու տարում նա տուեց Խուսաստանին միակ կենսականութիւնը ունեցող օրէնքը, այն է, նոյեմբեր 19-ի կայսերական ուկազով գիւղացիներին համայնքներից դուրս պայտ օրէնքը, որ գալիս էր մի հոգից միջոցներ տարու մեծ կալւածատէրին ու ազնուականներին իրենց կալւածները գիւղացիների փոքրիկ հողաբաժններով աւելացնել, միւս կողմից էլ նոյն գիւղացիներին միջոցներ էր տալիս որսչ չափով ազատուելու իրենց հոգերից ու նոյն հոգերը կարգապերելու իրենց ցանկութեան համեմատ:

Երկու տարուայ ընթացքում Պետական Հոկտեմբերեան Դուման հարիւրաւոր մինուաների գէճ միայն մի պիլես ունեցաւ: Աւելի Ճիշդը իր գոյութեան առաջին երկու տարիներում նա չլիստարեց մի օրէնտրական դործ, չքուէարկեց մի օրէնք, որ բայց նոյեմբեր 9-ի օրէնքից, որ երկրի և ժողովուրդի համար հիմնական ու տեսական մեծ ազգեցութիւն ունենար կամ կրչուած լիներ փոխերու ներկայ բաղաբական իրաւակարգի և տնտեսական պայմանների այս կամ այն մասը նա այդ երկու տարում հանդիսացաւ երկրի համար աւելի շատ մի չորք ու թիւն բան մի ակտու ու թիւն:

Մինչդեռ բոլորովին այլ բան հանդիսացաւ նա իր երրորդ նոտաշանում: Նա գտաւ, որ երկիրը այլաւ խաղաղուած է, կրամօլան վերջ է գաել յեղափոխութիւնը դադարել է, հետևաբար և պէտք ունի նոր օրէնքների, այլաւայլ բարենորդուամների:

Եւ նա եկաւ իր բարենորդովից օրէնտրական աշխատանքը կատարելու: Կառավարութեան ներկայացրած խրաբանչւր օրինագիծ նա յաճախ մի բանի ժամանում էր քուէարկում: Արապի արդիւնաբեր լինեին իր աշխատանքները նա պարաւարու էր շատ օրէնքներ քուէարկել կարճ ժամանակում: Եւ նա քուէարկեց մէկը միւսից աւելի ու աւելի նշանաւոր օրէնքներ, որոնք կրչուած էին երկրի տնտեսական ու բաղաբական պայմանների մէջ փոփոխութիւններ մտցնելու: Ամենից շատ ուշադրութեան արժանի են "Տեղական ինքնառարութեանց", "Հաշտարար գատաւորների" ի, "Թիմականդական", "Արակենօրեաց հանգամի" և այլ նման օրէնքներ, որոնցից ամեն մէկը ժողովուրդի առաջաւոր տարրերի ուշադրութիւնն էին գրաւում և որոնք ամենից շատ աւելի պարզ կերպով երեան բերին ուսւու բիւրուկրատակացի, մեծ կարուածատիրութեան, հոգեւորականութեան և մեծ փինանսիստների բաղաբական ձլդատուամներին ու նպատակները: Հոկտեմբերեան Դուման իր բու-

կական դերումն էր: Նա իր մշակած ու քուէարկած օրէնքներով հանդիսացաւ պաշտպան Սաովիպինի բէարէստիլ և պահպանական քաղաքականութեան, ապարէզ դուրս եկաւ որպէս մի խոկական իմպերիալիստիս և պահուալիստ և, որ զիստուարն է, հանդէս դուրս բերեց իր ամբողջ առելութիւնը դէպէ կողքի ապրու օսարազի մողովուրդները և թէ երկրի այլաւայլ գէճոկ- րատիկ աարբերը: Նա Փինլանդական ինքնառարութիւնն ինեղ- պեց, լեհական նահանգները ենթարկեց օրուոգօքս Հոգեւորա- կանութեան, ուսւու մեծ կարուածատիրութեան և Ժնավինիկու- թեան ուժեղ հովանութեանը սեղանը պահպան ինքնառար մարմինների գործերին, մեծ փարի քանակ նուագրի բանակն ու նուագրի միջնորդից ուժեղացնելու և այլ նման հասաւասութիւններ տակնեց:

Մենք առիշ բան էլ չէինք կարող պահանջել նրանից:

Ի՞նչ է ներկայացնում Պետական Դուման իր այսօրուայ կարծնի, ի՞նչ է ներկայացնում նա իր այսօրուայ Հոգեւա- նութեամբ, ո՞վքեր են զեկավարում նրա օրէնտրական աշ- խատանցները:

Երբեմն մէն մինակ հոկտեմբերի 17-ի կաւակցութիւնը, խել աւելի յաճախ միավետականների, հոգեւորականների, գիւ- ղացների և հոկտեմբերի 17-ի կուսակցութեան ներգաշնակ բուժը, որին երբեմն էլ միանում են իհց, միուիլման և գեր- մանացի ազգայնականները, երբեմն և ուշամանադրական-դէ- մօկրատանները՝ թէւ այս վերջնները աւելի հազուադէպ պա- րագաներում:

Դումաստանը գանուում է կապիտալիստական կարգերի բացարձակ ախրապետութեան սկզբի օրերին: Թէև բիւրօկ- րատիան դեռ կատարեալ իր զօրութեան մէջ, բայց և այնպէս որդէն մի բանի տանիստակ ատրիներէ ի վեր սկզբել է հաշուի անել մեծ արդիւնաբերութիւնների հետզետէ աճող ոյժը, մեծ կալուածատիրութիւնը թէւ ասպարէզից չի հետզետէ աելու մասը երկրի դեկը: Հոգե- ւորականութիւնը, որ բիւրօկրատակացի մի մասը թէւ նոյնպէս իր ուժեղ տիրապետութեան տակ է պահում միլիոնաւոր հա- ւասացեանների խիզերը, բայց և այնպէս իրու նոյն բիւ- րօկրատիացի մի մասը կամենում է Մեծ-Արդիւնաբերութիւնների խամբը չկոտրել: Խակ գիւղացիութիւնը, թէւ շարունակ սո- ված և վաշխատունների ու պետական պաշտօնեանների անցագ ընչափացացնեան ենթարկուած, բայց բոլորովին անդիտակից իրան սպասող ասպագայն, գէճ է բոլոր աեսակի սոցիալի- ստան ու բաղաբական բարենորդների, կամենում է իր այս- օրուայ ունեցացնը պահու միայն կառավարութիւնից շատ չնչին մի օգնութիւնն, մտակարարական օգնութիւնն աղերսե- լով: Եւ այդ բոլորը, բիւրօկրատական մեծ-կալուածատիրու- թիւնը, մեծ արդիւնաբերութիւնը, գիւղացիութիւնը և հոգեւ- որականութիւնը մեծ առուք անուածուած ու կամ մի տե- սակ իննկերական կարգեր ստեղծել երկրի մէջ և այդ կար- գերի վրաց յետուած յետաձել իրենց տապարման օրը:

Խակ խնկէրական կարգերը կարող են յարատեել մի երկրու, երբ այդ երկրի դէմօկրատակ ատրիները հետու են երկրի բարաբական դորդերին մատնակցելու դորութիւնից կամ երր անդիտակակցից ատրիները այլաւայլ կրօնական, ազգայն կամ ցեղացին աններուպանամատութեան շնորհիւ իրար փարատեւ լու, շքեղութիւնն: Ֆոլո- վորի այլաւայլ տարրիրի իրարամերժ յարաբերութեանց շնոր- հիւ միայն այսօրուայ տիրապետունները կարող են իրենց դոյցութիւնն աղայական տապարման օրը:

Ե, որ այսօր նրանք ներկայանում են ժողովրդի աջքին որպէս խնամակալներ և բանակի ու նաւասարձիցի շնորհիւն է, որ այսօր ազգերն ու պետութիւնները ակնածում են իրարից:

Ֆինլանդիան, այդ փոքրիկ ու քաղաքակիրթ երկիրը որ բացառութիւն ուներ է կառավարում և կառավարում է իր ժողովրդի ներկայացուցիչների ձեռքով, ներկայանում է շահագործութեան մի հարստա ասպարեզ բոլոր վերջիշեալ տիրապետողների համար. ծխացներով նրան Ռուսաստանի հետ բիւրօկրատիան պիտի ողովով նրան իր չնոտիների փոշմակով և պիտի կորուպաէ անխողջօրէն յօպւա իր շահերի, հովեռականութիւնը իր ճիշտոնէրական գործունէութեան ասպարեզ պիտի զանի և իր հերթին պիտի շահագործի, մեծ արդիւնաբերողները հետոշեան քաղաքական այլեւայ արգելվների շնորհիւ խեղղերով ֆինն արվինաբերողներին իրենց համար մի լաւ շուկայ պիտի պատրաստեն, մեծ կալուածատէրերը նոյնպէս իրենց ճշակած օրէնքների շնորհիւ անդօր դարձնելով տեղացի կարուածատէրերին պիտի յափշտակին նաև նրանց ու ֆինն գիւղացիութեան ձեռնի գոտնուած կարուածները, իսկ խեղզ ու կրակ ուսւ գիւղացիութիւնը՝ պիտի ապառուի ուսւական ընդհանուր բանակը պահելու համար իր քմարած առուրքի մի ճասից", սրպէն հաւատացրել է նրանց Սաօլվալմը: Այլեալ Ճնշող օրէնքների շնորհիւ հայ, լեհ, ֆինն, ծիւսիման և այլ փոքրիկ նախաճեռողներին, նոյն խակ մեծ կարուածատէրերի ձեռներեցութեան առաջ արգելվներ յարուցաներով նրանք նոյնպէս նաածում են իրենց նախաճեռութեանց յաջողութեան նպաստող պայմաններ ստեղծել: Բայց այդ հետոշեան գարգացող արդիւնաբերութիւնը և իր ընչարազ գործակասարն ու դաշնակիցը եղող բիւրօկրատիան պէտք ունեն շուկաների նոյն խակ երկրի սահմաններից դուրս և աշա նրանց համար անհրաժեշտութիւն է ներկայանում մի կողմից իշնել գէսով Արշակեագոս, երկրորդ կողմից փէսի Պարսից Ծոյ, խակ երկրորդ կողմից պահել Մօնղօլիան և Չինական լեռնակաշտի մի մեծ ճասրը: Դրա համար հարկաւոր է նախ Եւրոպայում ուժեղ լինել, գրաւել Եւրոպայում իրենց հարեան եղող ուրիշ ժողովուրգների սէրն ու համակրութիւնը: Եւ աշա այստեղից ծագում է պանակալիքը, այդ հրէշը որ կոչուած է դեռ երկար տարիներ վրավել բալկանների խաղաղութիւնը: Եւ դրան իբր անմիջական հետեանք իմալերի ամականք համար կալվածքը, նուածովական տեսչը, ձգտումը, բանակը, նուասուրմիզը, որմնք անհրաժեշտ են նաև Պարսկաստանը, Փոքր Ասիան, Հայաստանի բարձրավանդակը. կեղունական և արևելեան Ասիան խոնարհեցներու ուսւական տիրապետութեան առաջ: Այդ բոլորը պէտք է անել թէ՛ հովերականների, թէ չնոտիների և արդիւնաբերողների հացին իւղ բակու համար: Խոկ չինովնիների ու հովերականների մեծ աստիճանաւորները ներկայանում են մեծ կարուածատէրեր:

Եւ բնական է, որ երբ նոյնպիսի քաղաքական կած տնտեսական համար ձգտում իրականացնելու համար են զուրս եկել մարդիկ, նրանից պլատի Ճնշեն դէճօլլրատ տարրերին, պիտի խորթայցնեն երկրի մէջ իրար հետ ապրով ժողովուրդներին միմեանց հետ։ Եւ ահա զբանց պատճառուաւ և՛ երեւան եկան այն օրէնքները, որոնք անցեալ տարի քաւեարկութեան ներկայացւեցին ու բուշարկուեցին պետական Դաւագի կողմից։ Ցիշեալ օրէնքներից զրէեթէ մեծ ճառը օրէնք գարձան նուե լեհ, գերման, ծիւլիլման ազգայնականների, երբեմն նուե առհճանապրական ռամկափարականների քաւեներով։ Բնական էր, որ լեհ, գերման ու ծիւլիլման ազգայնականները, որպէս նոյն ազգութեանց մեծ կարւածատիրութեան և մեծ արդիւնաբերութեան ներկայացուցչները, բացի ազգային ու կրօնոկան խընդիւններից, բոլոր սօցիալական ու քաղաքական խնդիրներում պիտի լինեին իրենց դասակարգակից ուռու պատագամաւորների

Հետ, որպէշեան ամէն մի դէմօկրատական օրէնքի յետ ճպաւ կամ ժողովրդական ուժի համերաշխ գործակցութեան արդիլու յօդուտ իրենց էլ էր Աեհաստանում, Կովկասում կամ Ղիֆ-լամովիայում, իսկ մահր և ինստելիքնա բուրժուազիայի ներկայացնուցիչ սահմանադրական-ուածեավարականները մի կողմից աւելի ծագրացել դէմօկրատիկ տարրերից պաշտպանուելու կրենց "մեծեր"ի համակրութիւնը վայելելու համար երբեմն պիտի քննէին այդ մեծերին: Խնաելիքնա ու մանր բուրժուանները ամէն աեղ, ուր բաւականաշափ ոյժ չեն ներկայացնում զեկա վարող հանգիստնալու համար միշտ բաշւում են "մեծեր"ի կողմից: Այդ երեսոցթը պիտի գոյութիւն ունենար նաև Ռուսաստանում:

Միակ կուսակցութիւնները որ հոկտեմբերեան Դուռացի
բայց մասն օրից ճիշճէ այսօր, (ինչպէս նրանից շուտ և սրա-
նից յետոյ էլ), ներկայացնում է ձի ոյժ, որ զնում է նախօ-
րօք գծոն իր շատրվ և արամագծօրէն հակառակ Դուռացի
մեծամասնութիւնն ինպէրիալիստական և Հակածողովրդական
ձգութեամերին, պա Ս. Գ. Կուսակցութեան պարլամենտական
ֆրակցիան է եղել, որ իր բողոքի հումկու ձայնը բարձրա-
ցրել և իր բոլորը ներկայացրել է ամէն մի օրէնքի քննութիւնն
ժամանակ թէլ մի փոքրամասնութիւն, բայց նա արել է,
ինչ որ պարասաւոր էր անել և կարողացել է գրաւել ժողո-
վարովի մի աշքի լնինող ծասի և գիտակից պրօլետարիատի ու
շաղբութիւնն ու համակրութիւնը:

Սկսուեց իր չորրորդ հաստաշլջանը: Ի՞նչէ է կոչուած
անելու Պետական Դուման:

Բնականաբար նոյնը, ինչ որ արել է առաջին երեք տարւում. նա պիտի շարունակի իր գործը, միայն այն տարբերութեամբ, որ Փինդանզական օրէնքի բուժարկութիւնից յետոյ ամեզօր զարձած հոկտեմբերեան կուսակցութեան տեղապարաբեզի վրայ պիտի լինեն իբրև առաջնորդողներ նայուած ալիսաները, որոնք ներկայացնուած են մի մեծամասնութիւնն, թէև ոչ պատակառելի, բազիցած երեկի պրօքեսիաներից հոկտեմբերեանների շատերից և մասսամբ աջակողճեաններից ու զիւգացիներից: Դա պիտի լինի աւելի համերաշխ, աւելի սերտ կապերայ կապուած աջակողճի հետ իր բոլոր անբոլոց թեսամբ, քան էին հոկտեմբերեանները անցեալ մէկ տարւում, երբ նրանցից շատերը իրենց կուսակցուների ընդունած օրինացծերին հակառակ բռեւ առան:

իր Գ. Խատաշըջանի առաջին նիստում Պետական Դուման ցոյց տուեց իր սովորական խուլգանութիւնը։ Նա չուզեց պատուել յանձնայս Ա. Պետական Դումայի, Խուսաստանի ներկայացուցչական ժողովի նախագահ սահմանադրական ռանդակավար Ա. Մուլուցն իշխանութիւնը, առարկելով, որ նա յեղափախական էր և բատավալքառուած է եղել բանարկութիւններին Ա. Պետ. Դումայի նախագահ իր արած պետական յանցանիքի համար։ Կազա անցնում է իր սովորական աշխատանքներ։ Վաւաջին օրենքը, որ ներկայացուեց նրա քննութեան, է "Նախանձական Կրթութեան" օրինագիծը, որ եկել է բոլոր օտարարգիք երեխաններին ատիպերու, որ իրենց անձանօթպետական լեզուով սովորեն դպրոցներում իրենց գալորոց ծոնելու առաջին օրից։

Բնական շարտներու թիվը անցած ապրում մշակուած օքէնդների սան օքէնդը պիտի լիներ, որին պիտի հետևեն նման օքէնդներ:

Սպասել ուրիշ բան ներկայ Գիտական Թումայից իրաւունքը չունինք: Գիտակից պրօքետարիատը լաւ զիտէ այդ և յանձնին իր ներկայացուցիչների պիտի ծիշտ նոյն բանը շեշտէ և պիտի հրապարէ ժողովրդի լայն մասսաներին չոփեւորուի նրա գործունեութեամբ:

Ենոքհաւսրւէմ ենիք մեր ընկերների Գ. անդամուայ մուտքը
Տաւրիկան պատասխց ներս. Թէև մի փոքրածանոնութիւն

որպահանք են նրանց, չեն կարող մեզ ցանկալի օրէնքներ ճշու-
կել կամ քոէսարկել տալ, բայց իրենց հետևողական պայքա-
րով, իրենց խիստ ու անկացառ ըննապատութեանը պիտի կա-
րողանան աւելի փայլուն գոյներով իմեր հանել մեծամանու-
թեան իմակերիալանուական ձբումների ամբողջ էութիւնը և
զգուանց առթել դէսի նրանց գործունէութիւնը բայր ողջա-
խոչ տարրերին:

Անհրաժեշտ է աւելի ու աւելի շատ նիւթ ու միջոց մասամբարձել ճեղ ընկերներին իրենց բաժիններին աշխատանքը Դումայում նպաստակայարձար ու յաջող կերպով առաջ տանելու համար:

Խւրաքանչյուր պիտակից ընկերոջ պարտքը այդ է:

Թո՛ղ նացիօնակիսուները անեն ինչ որ ուզում են, թո՞ղ նրանք այսօր խաղան ժողովրդի ճակատագրի հետ կամ ձգուեն դէպի նորանոր արկածախնդրամիւններ ճգել երկիրը Թո՞ղ նրանք ճնշեն ու հարստահարեն իրենց ճշակած օրէնքների միջոցով ժողովրդի ճնշուած զաստիպրդերին, բայց և՛ այնպէս չմուանանիք, որ նրանց Պետ. Դումայից զորս պիտի նետենք միայն և՛ միայն ճեր ջանքերով ճեր զիտակցութեամբ, որից յետոյ միայն Պետական Դուման ճեր ներկայացնուց չութիւնը կլինի: Զանանք այդ օրը արագացնել:

9. 6.

ԵԱՄԱԿ ԲԱԳՅԻՆ

Լայնածառակ մուսաստանի Հասարակական կարգերը
յուզող խնդիրը Փինլանդական Հարցին է, որ նոր փուլի մէջ է
ձևանում Փինլանդական ազգային արտակարգ Սէյժի Նիկոլա Բ.
Կազմեր ու գաղութ արձակուելովը

Երբ իր Գ. Խոտաշը ջանի վերջին օրերին մի քանի բուպէների կարձ վլ՛ Հարանութիւնից յետոյ Պետական Դուռըն օրէնք գործեց Ստովիսինի կառաւ լարութեան իրեն ներկայացրած Փինլանդական օրինապիծը, զբանավ մի անգամ էլ իր հաւատաբանւթիւնն ու հնագանեղութիւնը ցոյց տալով նոյն կառավարութեան, Ֆինլանդացիք առանց ցուզուելու, հնագարուորին կարգույնն իրենց ինքնավարութիւնը ոչչէցանելու կոչուող յիշեալ օրինագիր օրէնք զառնալու մասին և այնպէս ցոյց տուին, թէ այլ բանով իրենք բոլորովմն չեն հետաքրքրուում: Զպիտի ճոռանամք յիշեցնել այսուել միայն այն որ Փինն սոցիալ. գեծօկրատիայի պարագութիւններից ծէկը այն ժամանակի յայտարարեց Պետերբուրգի ճամուլի ներկայացուցիչներից ծէկին, թէ "Փինլանդացի պրօլետարիատը պիտէ, իր արեան գնով ձեռք բերած ալյառութիւնները սլաշտարմանի, նրան կը միանայ ի Հարկիէ և՛ Փինն բուրծուափան, որովհետեւ ուսու բիւրոկրատիայի Ճիւսնների ծէջ ընկննող Ֆինլանդիան բառականացափ միջոց չպիտի տայ նոյն բարեմուազիայի նախաձեռնութեան ու ձեռնարկութեանց գարգացման: Մենք առար նոյն Պետերբուրգից եկող խրաբանչւր հարուած ընդունելու կատարեալ սառնութեանք և նոյնպիսի սառնութեանք է:

Էնթերցովներին հաճար անծանօթ չէ ի գորկէ այն, որ Ստովակնի կաւալվարութիւնը իր ռաւսացնելու քաղաքականութիւնը գործազրութեան վնելու հաճար Պետական Գումանն իրեն գործիք շնորհած անցեալ տարի օրէնքը գարձրեց "Էնհաստանում տեղական ինքնապարտթիւն ճացնելու", "Պործակատարների կիրակնօրեաց հանդափի" և "Թինգանոյիան ընդհանուր Պետական Օրէնսպարտիւն ենթապակելու" իր օրինագործերը, որ կազուած էին միավանաներին, լեզերին և փիններին դրկելու նաև ան քիչ առանձնաշահորդամեներից ու իրաւունքներ-

ըլից, որ ունեին նրանք այլևազ կայսերական դէկրէտների կամ Համաձայնութիւնների հիման վրայ; Ամենամեծ ոճիրը պաշտօնական Ռուսաստանը գործեց Ֆինլանդիայի վերաբերմանը նրան ընդհանուր Պետական Օրէնսդրութեան և նժառիշայու պատրաւակով նրա ազգային ինքնավարութիւնը ու սահմանադրութիւնը նրանից խելու վճիռը տալով:

Մեծ ու ազբաս Ռուսաստանի ճայրաբաղդակից մի քանի վերաս հետո գտնուող հարուսա ու փոքր Թինվանդիան խելք էր Պետքը բարուրքի բիւրովաների քունը. նրանք չեն կարողանում նրա սահմաններում ապրող հարուսա ու աշխատասէր ժողովրդին էլ այնպէս թալանել, ինչպէս թալանում էն Մեծ Ռուսաստանի սահմաններում ապրող բաղմաձիլիսն ժողովրդին, և, որ զիւսաւրն է, աշխարհի երեսն արտահանւած ապրանքներից ամենաազեղ ու զգւելի եղան չինովինիները չեն կարողանում լու արձեքով ծախուել ազատամեջ ինքնալուր Թինվանդիայում, մինչդեռ Պետքը պօլիստիվուները այնքան խնամիներ ունենին կերպարուելու կարօւ:

Եւ տեղի սննդյան ոճիրը, Համաշխարհային զգուշակ
պրաւու ոճիրը, ձեւամբ Պետական Դռւմայի նացիոնալիստ և
ծխավետական անդամների:

Ֆինլանդիան ընդհանուր Պետական Օրէնսդրութեան հետ-
թարկելու օրէնքի Համաձայն՝ Ֆինլանդիան չի Ներկայանուած
այլևս ծի ինքնավար երկիր, որի Ռուսաստանի հետ ունեցած
միութիւնը անձնական է, և որ Հաւասարապես անկախ է
ինչքան անկախ է Ռուսաստանը, ինչպէս էր մինչև այժմ
19-րդ դարու սկզբներից սկսած, այլ կազմում է Մեծ-Ռու-
սաստանի մի մասը Հպատակ նայն Ռուսաստանին, օտարացե-
զերով բնակեցրուած և միշտ ենթակայ խնկական ռուս ճարդ-
կանց անողութեանց: Մի խօսքավ Ֆինլանդիան կորցնուած
է իր անկախութիւնը և գաւառում է Ահշաստանի, Կովկասի
Լիֆլանդիաի, Թուրքիանի և այլնի նման մի երկիր:

Երբ պրանից առաջ այդ ասում էին Պետքութիվ բիւրովաներին, նրանք պնդում էին, թե իրենք Փինլանդական առողջապահության մեջ չեն մտնելու, մինչ գույքը չեն մտելում, մինչ գույքը փաստը եկաւ մի քանի օր առաջ Հակառակը պնդերում

Հաստ փինլանդական սահմանադրութեան տրամադրութեան կայսր Նիկոլա Բ.-ը իր ներկայացուցիչ Ֆինլանդացի գեներալ-նահանգապետի միջոցով հրաւիրած է ֆինլանդական ազգային Սէյմը արտակարգ ժողովի՝ քննելու համար Պետերբուրգու մշակուած ու ընդունուած ֆինլանդական օրէնքը Սէյմը գումարուած է Ալեքսանդրօրսուած, ներկայ են բոլոր անդամները ընդհանուր հահանգապետը բացուած է յայտարարուած Սէյմը յանուն ֆինլանդական իշխանի և նրա քննութեան է յանձնուած ծանօթ օրէնքը:

ինչ որ պարտաւոր էր պատասխանել մի օրինասեր ու

պարտաճանաչ ազգային ներկայացուցչութիւն, նոյնի էլ որպատճանեց Քիմիանդական ազգային Սէցմը:

”Ապօրինի ձևով և սխալ ճանապարհով է հասել մեղ մեր քննութեան ենթարկեաւ համար մեղ ուղարկուած օրի- նադիմը, զրա համար ել մենք չենք կարող նրան քննութեան ենթարկեաւ:“

Եւ օրինազիջը յետ է ուղարկում պ. ընդհանուր նահանգապահին վերցիշեալ պատասխանով. պ. ընդհանուր նահանգապետն էլ նոյնութեամբ թէ՝ օրինազիջը և թէ պատասխանը ուղարկում է Պետերբուրգ:

Ֆինն ժողովուրդը անվլրով ձեռնարկեց իր աւօքեայ աշխատանքին: Մուսասամանում ապրող ժողովուրդները հիայան, Միակ լուսաւոր փարոսը ռէակցիայի ներկայ ճութ օրերում գինն ազգային ժողովի առնախանութիւնն էր, որին ուղրուած են այժմ բալորիս աչքերը:

Պետերբուրգում սակայն հանդիսան նստել չէին կարուղ՝ Նիկոլայ Բ.-ը սովորագրեց Փինլանդական ազգային արտակարգություն գումարուած Սէյջի արձակուած և նրա տեղ նորի գումարման հրամանը։ Այդ ձևով են սահմանադրական երկրուներում վարւում միավեաները, երբ իրենց կամքը բաղխւելով ժողովրդի ներկայացուցչիների կամցի յետ է քաշւում։ Այնպէս էլ բնականաբար պիտի վարուէր սահմանադրական Փինլանդիայի մեծ-իշխաննը։ Միավեաները յսլու ունեն դրանով իրենց հպատակ ու ենթակայ ճի ժողովրդական ներկայացուցչութիւնն ասպարեզ բերել և նրանց անել տալ ինչ որ ուղղում են։ Նիկոլայ Բ.-ը նոյն յայը ունեցաւ, երբ արձակեց Փինլանդական Սէյջը։

Պետերբուրգից արդէն Ֆինլանդիա են Հասկել գաղտնի
սստիկանութեան ագէնտների մի փոշմակ, որ նախատակ ունի
պրովոկացիայի միջոցով Փինն ժողովրդին զրգուել իր խսկական
ներկայացուցիչների դէմ: Հարիւր Հազարաւոր բուպլիներ են
զրուած նաև Ֆինլանդիայի ընդհանուր նահանգապետի տրա-
մադրութեան տակ կաշառելու Համար ընտրովներին, որ իրենց
քուէները ընտրութիւնների ժամանակ տան Ստոլիխինի Հա-
ճոյակատարներին:

Այդ զէնքը ուսւս բիւրօվլրատիւնն զործածել է նախ, խոերբ իրան այդ յաջողութիւն չի տուել, խակոյն անցել է պօկրոմների ու կոտրածների:

Արդեօք ի՞նչ Հետեանք պիտի ունենան կառավարութեան ջանքերը կամ ի՞նչ պիտի լինի Փինլանդական առաջնիկաց Սէլմը, այդ մասին լաջորդ անդամ:

Բազմություն 24 Հոկտ. 1910

4. ԹՐԻԼԵՐԸ

Յ. Դ. Մեռաւ Բոգտան Դոլուխանովը, որին թաղելու և
որի յիշատակը յաւբժացնելու համար ճանաւրապէս Բագուի
և ընդհանրապէս աճբողջ Կովկասի հայ բուրժուազիան տրա-
մադիք եղաւ մեծ զոհալութիւններ անելու: Կաթողիկոսը իր
ներկայացուցչի միջոցով նախագահեց թաղման հանդէսին
Քոյոր “Խակավան հայ ճարդիկ” ողբացին “մեծ բարեկարծի և
աղնիւ հայու” հաշոր. Հանգուցեալին բնորշելու համար մենք
Ել մեր խօսքն ուզում ենք ասել: Նա կազմակերպեց “կա-
նաչ հարիւրակ” անունով սրիկաների և ճարդասուանների
խումբը, որ սատիկանութեան հետ ճեռք ձեռքի տուած կը-
ւում էր յեղախոտութեան դէմ: “Կանաչ հարիւրակ”ի գոյու-
թիւնը հարիւրաւոր անմեղ ճարդիկանց ոչնչացման պատճառ
դարձաւ: Դոլուխանեանի յարգողները նրա Ա. Թաղէսու և
Բարթէղոմէսու եկեղեցու շրջափակում թաղուած տեղի վրա
յուշարձան կանգնեցնելիս թո՛ղ չժուանան վրան գրել մեր
յիշած փաստը

ՆԱԽԱԿ ՈԱՀՏԵԴ

Պարակատանմել ապրում է օրհասկանի մի կեանքը: Նա
զիւանդ է, ճաշամերձ, տիեզդ: Ի՞նչ է սպասում նրան
վաղը՝ շատ գծուար է ասել: Գուցէ մի հայկական կոտորած,
ապա և՛ Խուսաստանի կողմից գրաւում, ապա և՛ քածուում
մի քանի պիտութեանց մէջ: Կան գուցէ մի երջանիկ վերա-
ծնութիւն և այնպիսի մի ապագայ, որ նախանձելի պիտի
լինի բոլոր երկիրների համար: Կան բաւանուելո, որ յայ-
տարարում են, թէ լոյսը արևելքից, այն էլ Թէհրանից պիտի
անցնի գէպի եւրոպա, որ յոպնել է արդէն նոր լոյս սաեղծե-
րուց, իսկ կան յուշետեսներ, որմանք պմուրմ են, թէ այս թըշ-
ւառ երկիրը գեռ երկար կը խորխափի տղիտութեան մէջ:

ուշագլութիւնը հրատիրում ենք այսօրուայ Պարսկաստանի ներկայի վրայ:

Ի՞նչ է այդ ներկան

Ըստուածների և Դարբէհների Հայրենիքը այսօր գտնուում
է կատարեալ անիշխանութեան մէջ և ականատես է բազմա-
թիւ այլեալ ձեւի արինահեղութեանց ու եղբայրապահն
կուիների։ Ասպարէցի վրայ են ու գործում են ամենամեծ
եռանուով իրար դէմ ցեղայն կամ անձնական ատելութիւն
ունեցող մէծ ու փոքր աւատապետներ կամ ցեղեր, կուում են
իրար հետ միապետի բացարձակապետութիւնը ապահովել
կամ ուղղ բացարձակապետութիւնը աւատապետների հետ կի-
սել ձգոտ խճքեր, իրար դէմ յանդիման կամ ված են դարձ-
նող բուրժուազիան իր ո՛չ ամբան մէծ և քանուուելու դա-
տապարտուած աւատապետութիւնը իր բաւական մէծ զինուու-
րական կազմակերպութիւններով, ի վերջոյ մի շարք "լուսա-
ւորուած" մարզիկ կամենում են ազատել երիկիք վերցիշ-
եալ բոլոր ձեւի շահապարհների ձեռից; Եւ ի լրումն ամե-
նայնի մի շարք բարդախնդիրներ պլաստ ջրում ձուկ որսա-
լու յանիկութեամբ պաշտապան են կամ վաւ երբեմն կուող այս
կամ այն կողմներին ու թալանում, աւերում, աղբատապետում եր-
կիրք անիմայօրէն:

Եւ մինչ երկրի ներսում գոյութիւն ունեցաղ անիշխանութիւնը և եղացրասպանութիւնները՝ երկրը դէսի մնանկութիւն են առաջնորդում, մեր տօհմանակից պետութիւններն ել իրենց ինտրիկներն են առաջ ճգում: Լողողոնի բարձուազվան (ապատածիս) միացած Պետերբուրգի բռնապետական բիւրոկրատիայի հետ նոյն անիշխանութիւնն ու եղացրասպանութիւնները աւելի են քաջակերում, ջուրն աւելի են պըտորում, երկինքը ամպստում, որովհայի նոր փոթորիկ տուածքերն առանց այն էլ անախառապէս ու փիզիբատէս արնաքած եղած երկրի գլխին:

Ցաւալին այն է սակայն, որ չկայ մի ուժեղ քաղաքական կամ կազմակերպութիւն կամ մի կանգնի տէր անհատ, որ նկատելով երկրին ոպառնացող վտանգը՝ նրա առաջը առնելու ձևավին ձուածէր: Քաղաքական դաստիարակութիւնն, քաղաքական հայեցակետ, քաղաքական հոսառութիւնն ունեցած անհատների թիւը շատ քիչ է, նրանք ել երկրից բացակայութեանց ցեղացին, անձնական կամ դաստիարակայն կրթերով կուրացած այսօրուայ քաղաքական գործիչներն ել ոչինչ չեն տեսնուած իրենց ցեղացին, անձնական կամ դաստիարակայն շահերից զատ:

Պարսկաստանում կատարվում է մի խիսկան հօմեցիա, մի խայտառակ քաղաքական պրօցես, որին բնորոշել շատ դժուար է: Բոլորը խօսում են սահմանադրութեան անունով, բոլորը հաւատացնում են, թէ իրենք են խիսկան սահմանադրականները, թէ եւ իրականութեան մէջ ոչ չէկը չի հաւականում սահմանադրութեան ինչ լինելու Ցաւը այն է, որ

երկուում գերակշիռ ոյժ կազմող մի զօրովթիւն էլ չկայ, որին ենթարկուելին ծիւսները:

Արքայական բացարձակապետութեան կողմնակիցները դեռ չեն յանդկառամ իրենց ամբողջ ուժով երևան գտալ, նոյն բացարձակապետութիւնը իր ճիշտականի հետ բաժանել ուզու աւատապետները ընդհարուում են իրար հետ ցեղալին իհամ անձնական ատելութիւնների պատճառով, աւատապետական կարգերը կործանելու համար ասպարեզ դուրս եկող բուրժուազիան վեհերու է և դեռ չի կարողանուու նոյն աւատապետների բարյական հովանաւորութիւնից իրան ազատել և բաժանելու է այլեւայլ փոքր մասերի, իսկ պրօկտարիատը անտարբեր է, նրա համար ամէն անտակի ալիրապետութիւնն հաւասարապէս տանելի է, որովհետեւ նա դեռ չի զգում իր ոյժը Աշխատավորութիւնն էլ նոյնպէս անտարբեր, սակայն երեխն բուրժուազիայի փէշից կազած քաղաքներուու և աւատապետներին հետեղու գիւղերուում անդիշակցաբար ոյժ է տալիս երկրի անիշխանական դրութիւնը երկարատեւ դարձնելու համար արուած ջանիերին:

Բնականաբար երբ բոլոր կուռող ոյժերը զրեթէ հաւատար են իրար՝ զրա հետևանքը լինում է այն, որ ո՛չ մի կործը չի կարողանուու բացարձակ տիրապետող հանդիսանալ և անձնափոքր մի առիթ բաւական է, որ յաղթող ոյժը յաղթը վազը:

Այսօրուայ կառավարութիւնը, որ յաղթող ոյժի ներկայացուցիչն է, իրան շատ թող է զգում և կարող է վաղը առապարաւել: Արդէն օրհասականի մէջ է: Իսկ վաղուան կառավարութիւնը արդեօք պիտի կարողանայ իրան իր զրութեան մէջ ամուռ զգալ, այդ էլ դեռ հարց է: Իսկ նրան ո՞վ կը յաջորդի, արդեօք այսօրուանը, թէ մի երրորդ, այդ աւելի մեծ հարց է: Թէ և պարզ է այն, որ ո՛չ մէկի արապետութիւնը երկարատեւ չափանիկ:

Մաշտ 21 Հոկտ. 1910

Դ. ԱՍՏԳՈՒՆԻ

ՔԱՂԱՔԱԿԱՆ ՏԵՍՈՒԹԻՒՆ

ԿՐԵՏԵ

Հնջւկի անցեալ թիւով խոստացած էինք պարզել Կրէտական հարցի դաշտեալ սուր հանգամանք ստանաւուն բուն պատճառը, երիտասարդ Թիւրքերու խոստացած դերը, պաշտապան պետութեանց, և ի մասնաւորի, Գերմանիոյ և Աւստրիոյ բունուած դիմութիւնը նաև ա՛յն թէ՝ ի՞նչ կերպ կարող է ըլլու այդ հրատապ ինդրոյ հաւանական լուծումը:

Աշաւասիկ կը կատարենք մեր այդ խոստումը:

Եվրոպական բաղաքականութեամբ հետաքրշւալներու համար շատ պարզ էր, որ Կրէտական հարցը, վաղ կամ ուշ, պիտի զրւէր զիւնադիմական սեղանի վրայ, քանի որ համիսամիգնի ջերմ պաշտապան Վիլհելմը և իր դաշնակից Աւստրիան "չէզոք" դիրք բունած էին այդ ինդրոյն հանդէպ' իրենց վերապահելով իրաւունքը յարմար ատենին ներգործականի անցներու, իսկ պաշտապան չորս պետութիւնները կը հետեւին միշտ "գայլը կերակրելու եւ գառը ողջ պահելու" բարաքականութեան:

Կրէտէցիները, որ օգտակար պաշտապան Պետութեանց այդ երկիմի բաղաքականութիւնն Կրէտէն Մայր Յունաստանին ծիացած յայտարարելով հազիւ իրենց վարչուց փայտականութեան:

Փայտած նպատակին հասած կը կարծէին, և պետութիւններն ալ եւրոպական զօրիերը կղզին ետ քաշելով լուելեայն իրենց հաւանութիւնը կուտային տակ զանգարող այդ արաբին, աշա՛, Պօլոյ մէջ տեղի կունենայ պատմական ա՛յն մեծ և անակնկալ յեղաշրջումը, որուն սովորութիւն եղած է՝ "Թրքական Անարիւն Յեղափոխութիւն" անունը տար:

Մեծ Մարդագույն՝ Հնորիչն իր հետևած ներօնական բաղաքականութեան՝ Օսմանեան լայնածաւալ կայսրութիւնը կորստեան անդունիի ծայրը հասցնելին յետոյ, երբ սարսափահար աշբերով տեսաւ, որ Բէվալի պատմական տեսակցութենէն յետոյ—ուր կը գարբնէր անվուուստական անօրինակ մերձեցումը—օրերու լինվիր էր միայն անջաւումը Մակեդոնիոյ, որին պիտի հետեւին, անտարակոյս, Հայաստանը, Արաբիան և Ալպանիան, իեղագարութեան, զառանցանքի ծը պահուն աւերակոյտ վերածած Թիւրքիան վերակնդայացնելու ցնորդով, "Սահմանավորութիւն Հնորիչեցի" բաւերը թրուցոց իր պիկւած շրթունքներին:

Եւ աշա՛, յարութիւն առաւ Յ ապրիներէ իվեր թաղւած Միղհաթեան Սահմանադրութիւնը: Հրա՛շը էր: Եւ այդ հրա՛շը համարեցաւ արդիմք Փէօն Թիւրքերու երկար տարիներէ ի վեր համատական բէժմինի դէմ մղած յեղափոխական" պայքարի, Բայց, որովհետեւ քսաներորդ զարու մէջ ոչ ոք կը հաւատար հրա՛շի — առաւել ևս Փէօն Թիւրքերը, որնք ոչ մի կերպ չի յաջ չկարողանալով մեխնել այդ կատարւած յեղաշըը մինին իրենց վերագրւելուն պատճառը, հետզհետէ քաշելով եւրոպական պատմութեան, չ'հետեւեցան կայսրութեան վերածնութեան հիմնական պայմանը երայ ներքին խաղաղարար՝ արտաքին հաշտարար քաղաքականնեան, անձնատեսութեան, աղայի շախամացուցին անձնամացուցին թէ՛ պետութեան այլացել տարբերը և թէ՛ նոր Թիւրքիայ բարեկամ պետութիւնները: Երիտասարդները մասնաւոր հաճոյք մը զգացնի Պուլկարիոյ Ֆէրմանն իշխանը թիւրքական նահանգի մը հասարակ փաշան անւանելուն մէց, մինչև որ այդ "փաշան" 1908-ի նոյեմբերին անկախութիւն հռչակելով դարձաւ "Պուլկարաց Յար": Պուլկարիոյ օրինակին հետեւեցաւ Աւստրիան՝ իրեն վերջնականապէս միացած յայտարարելով Պօնիա-Հէրցէգը: Քիչ յետոյ Կրէտէն իր յարաբերութիւնները բոլորովին խղելով Օսմ. Կայսրութենէն՝ կը միանար Յունաստանին: Ալպանիան, Արաբիան և Մակեդոնիան կը միացնի նոր բէժմի դէմ իբրև բողոք կատարւած անլուր հարատահարութեանց: Եւ վերջոյ Ատանայի աշխարհասաման կոտրածը կուգար վերջնականապէս վարկաբեկի Փէօն Թիւրքերը, որոնք եթէ ոչ զըրպները, զէթ լուելեան բաշակարուները կը հանդիսանացին այդ խղելու ջարդին:

Թիւրքիոյ ժողովուրովը, որ հրա՛շներու շարք մը կապաւէր այս նոր առաքեաներէն, զիքախտութիւններու միայն ականաւու եղաւ: Բաւական չէր որ Պօնիա-Հէրցէգը, Պուլկարիան և Կրէտէն կը դարձրէն ընդմիշտ Օսմանեան հող ըլլալէ, կայսրութեան ամբողջ շէնքը կոպանար Փէօնի Դիամական տագնապը, այլազան ցեղերու մէջ այդուղի թշնամական ոգին, քաղաքական պարչապէտ, վարչապէտ ամրգոյց կատարեալ բացարայութիւնը, պատաստանական ունեցած անցներու, իսկ պաշտապան չորս պետութիւնները իրար հետեւին միշտ "գայլը կերակրելու եւ գառը ողջ պահելու" բարաքականութեան:

զիւանագլուխական պարառութիւնները այնպիսի քաօսային դրս-
թիւն ստեղծած էին, որմէ աղաւածելու Համար իսկապէս պէտք
էր նոր հրաշագործութիւնն ձը ընել:

Երիտասարդ Թիւքբերու վիճակը օրհասական էր, իսկ
"Առջը օրհասականիք հզօրագոյն կլույն": Անոնց պէտք էր
զոհ ծը, որու արեան շնորհիւ կարողանային վերատին ձեռք-
բերել իրենց կորաւած պրէստիժը և պրաւել իսլամ տարրի
վստահութիւնը:

Եւ այդ զոհը գտնեցաւ յանձնին Կրէտէի, որ վեռ նոր էր միայնած Յունաստանին, խակ Յունաստանը ո՛չ Պուլքարիա էր և ո՛չ ալ Աւտորիա: Պատերազմ ճը Յունաստանի Հետ պիտի ծափահարեւ տղէտ ժողովրդի կողմէն, և խանդավառութեան այդ շըջանին երբ Հօվինիզմը բայցարձակ թագաւորէր թիւրքա տարրին մէջ, մոռացութեան պիտի տրեր Երիտասարդ թիւրքէրու գործած սխանենին ալ երկրի խական շահերն ալ:

Մինչ Կրէտէցինելը կը պատրաստէին իրենց պատփակները զրկել Աթէնք, Ժէոն Թէւրքերը Նորովական Պետութեանց ուղղած բողոքներ խնբագրելով՝ ջախովբական ցոյցեր կազմակերպելով և սոլցաթներ սարքելով կապաւնային Յունաստանի գէմ իրենց սրուի աճբողջ մաղձը անոր վրայ թափելու դիտաւորութեածք:

Պաշտպան Պետութիւնները, երևոյթը փրկելու համար, Կրէտէի կառավարական շէնքելու վրայէն վար առնել կրտսան յունական դրօշակիները։ Կրէտէցիք կը մնան պաղարիներիսասարդ Թիւրքերը զինովինարով այս առաջին յաղթանակէն, և մասնաւոնդ գերազգութերով Կրէտէի մէջ պատահած երկու մահմէտական սպանութեան պարագայէն, 1909-ի սեպտեմբերին Հետևեալ պահանջագիրը կը ներիայցնեն պաշտպան Պետութեանց—

1.—Կրկես վերածեց Օսմանեան պետութեան հարկատու ինքնայլար Ասհանգի մը եւ դնել Սուլթանի անմիջական գերիշխանութեան տակ:

2.— Սուրայի խորշը յակիացնել իբրև կայսրան
թիւրքին հաւատումի:

3.-Կղզիի կառավարիցը պետքիւններու կողմէն
առաջարկի, բայց պէս է նշանակի Սուրբանէն եւ
ինչ Զրկերխացի կամ Պելճիացի:

4.— Կրեսէի Սահմանադրութիւնը ենթարկվի Ան-
րնևիք Ազգային Ժողովի վաերաշխատ:

5.—Կղզին, բացի ոստիկանութեակն, ուրիշ զինեալ
ու ռազմական:

6.—Կրեսէի մահմետականները կախումն ունենան
Շեյխ Իւզ Խաչատր, իսկ *frjusnնեանները* Կ. Պօլոց
ունի Պատրիարքէն:

Պետութիւնները, բնականաբար, կը մերժեն այս առաջանիւնը Հետեւ ես պատճենահանու 1909 սկզբնամյու Ծ. Ան-

«Պաշտպան պետութիւնները ցես կարծեր թէ այժմ
յարմար ժամանակն է Կրկեսին վերջնական րեժիմ մը
տարու. Միազգային օրգանու համանակն իվեր հանգա-
ւանքները ցես փոխած, երե ներկայ դրութեան շե-
ղումներ նկատին, պետութիւնները կը նեն ինչ որ պետ-
է. Սուրբանի գերիշանութեան պահպանական ինպատ:

ԺԷօն-Թիւրքերը կը զիմեն Գերմանիոյ, բայց խորածաննել վկչեցին անուղղակի կերպով կը հասկցնէ թէ՝ Գերմանիան թէս իրաւունք չտանի Արէատական Հարցին միջամիւելու, բայց նա ալ միւս պեսութիւններու նման բարէն անյարձար կը գտնէ այդ հնդուով զբաղելու:

Քեամիլ և Հիլմի փաշաները խոհեմութիւն կը քարոզեն բայց իբրև անհիարացներ, մէկը ծիւսի եաւելն կը տապալվին

և Մեծ Վէզիրութիւնն կը հրատիրւի Հագով փաշան, որը Հռովմէն ճեկնած պահուն կը յայտաբարէր թէ «Ես պատրաստ եմ Կրէսէն տալ մեզ արժանի զնով, այսինքն երկու դար պատերազմով»։ Պետութեան մը ամենաբարձր պաշտօնին կոչող անձնաւորութիւնն մը երբ այսպիսի գրպեսիչ խօսքեր կարտասանէ, բնաւ գտրմանափ չ'պիտի ըլլար որ մոլեսանոյ և տգէտ խուժանը բոլորովին անձնատուր Աւլար ա՛նենածայրացեղ շօվինիզմի և ուուրբ պատերազմ յայտաբարէր ՝անհաւատ ներու դէմ։

Հազըլ փաշայի այս յայտարարութեան կը յաջորդէ մուշտին յարձակողական բաղացականութիւն մը ընդգէծ Յունաստանին. Նախկին ՝Եվլէթ Եֆէնտիօն”ի պարլամենտը, որ այժմ վերածւած է ՝Եվլէթ Կօմիտէծ»ի Աննեակին, քանի մը բոլորէի մէջ կը քեւարիէ վերակաղճել Հսկայ (*) նաւառորմիղ մը (Փետրվար 2): Կը բացի ժողովրդական հանդանակութիւններուն մը, որու արպիւնքով իբր հասարակ երկաթ ծախելու համար բաղրացէն զուրս ձգուած երկու անդէաք զբանական բարձրներ կը գնիւին Գերմանիայէն Թիւրք Շօվինիստ ճամունին ալ անմասն չի մնար այս թեթևաօիկ արշաւանքի մէջ և իր թիւու խճագագականներով ա'ւելի ու ա'ւելի կը հրահրէ Հետով Հետու պոռթիւացող ամբոխային կիրքերը: ”Միութեան և Յառաջդիմութեան” Կօմիտէի օրգան «Թանին»ը, աշխատիկ թէ ի՞նչ կը գրէր իր Փետր. 6-ի համարին մէջ. — «Օսմանեան բանակի վերստին Կրէտէն զբաւելովը ծիայն կարելի պիտի ըլլայ առաջքը առնել Յոյն-Թրքական պատերազմին մը»: «Թանին»ի այս պատգամները, ամինյայտնի էր որ ներշնչուած էին Կօմիտէի կողմէն, վասնզի չըրս օր յետոյ Բ. Դուռը կառաջարիէր պետութիւններուն՝ Կրէտէն վերածել Սամօսի նման իշխանութեան մը, իբրւ կառաջարիչ նը- շանակելով թրքահպատակ քրիստոնեաց իշխան մը:

Կրէտէցիներն ալ, դժբաղգաբար, իրենց մէկ ամստակու վարծունքով իւզ քսեցին Երիտասարդ Թուրքելու Հացին:

Այս տարի Մայիսին բացեցաւ Կրէտէի Երեսփոխանական ժամանակաշրջանը այնպէս, իբր թէ լինէր Յունաստանի Պարլամենտը: Մահճէտական պատգամաւորները, որոնք Յունացի թագաւորին հաւատարձութեան երդում ըլնելու համար անցեալ նստաշրջանին չէին մասնակցած, այս անգամ Պօլսէն իրենց տրւած հրահամովի համաձայն կը մասնակցին ժողովին՝ ծիջադէպ մը ծագեցինելու վիաւորութեամբ: Երբ նախագահը կը կարգաց Ժողովի բայցման հրովարտակը, որը սա բառերով կսկսէր: «Հէլլենաց թագաւոր Գէորգ Ալք անունով...», մահճէտական պատգամաւորները խոսիւ կը բոլորին և կը պահանջէն որ իրենց բոլորը արձանագրւի: Այնուհետև կսկսի Երգման արարուութիւնը, որ Կրէտէն ինքնավարութիւն առանալէն իիվեր ճէկ քանի անգամներ արգէն կատարւած էր: Քրիստոնեայ պատգամաւորները կ'երգնուն՝ «Սուրբ Երրորդութեան անունով Հաւատարիմ մնալ Հայրենիքին (Յունաստան) և սահմանադրական թագաւորին (Գէորգ Ա.)», հնագանովիլ Սահմանադրութեան և պետութեան օրէնքներուն, խոճի ծառօք կատարել իրենց պարտականութիւնները, և այլն»: Երբ կարգը կուգայ մահճէտական պատգամաւորներուն, անոնցմէ մին, նախմ պէյ, սաքի կամպինով՝ ի զիմաց իր կրօնակից երեսփոխաններուն, կուզէ բոլոր ներկայացնել ացրձևի երգման արարուութեան դէմ, բայց քրիստոնեայ պատգամաւոր մը, Գառակալահենիս անունով, կայձակի արագու-

թեամբ կը խոյանայ նաիմ պէշի վրայ, կը լոկ բողոքագիրը
անոր ձեռքէն, և կասր կտոր կընէ զայն: Նաիմ պէշ բարկա-
ճայթ, կը բողոքէ յոյն պատգամաւորի այդ անվայել ընթաց-
քին դէմ, սակայն ուրիշ քրիստոնեայ երեսփոխան ձը, Մա-
նուուրի անունով, ձեռքը խիելով նաիմ պէշի բերնին, փե-
ղիքապէս անկարելի կը դարձնէ, որ պէշը իր զգացումները
որսայոյած:

Մահմէտական պատրաստուրներու վրայ գործադրուած այս ձնշումը, բնականաբար, պախարակելի է ամէն տեսակէտով, ազատ խօսքի բնակարառումը Կրէտական Ազգային ժողովին մէջ մեծ սխալ ծըն էր, որ նոյն խոկ վնասակար եղաւ իրենց՝ Կրէտէցիներու զատին: Կրէտէցիները, քանի որ ջախջախիչ մեծամասնութիւն կը կազմէն, վախճառու բան մը չունին, ընդհակառակը շահ ունին, որ ճահմէտականները ազատօրէն, նոյն խոկ հակառակ քրիստոնեաներուն արտաշայտին Սզգային ժողովին մէջ: Կրէտէցիները ինքնարդարայման համար, թէւ մէջատեղ կը ցշեն այն փաստը թէ՛ մահմէտական պատրաստուրները Ժէօն Թիւրք կառավարութեան հետ համագործակցութեան մէջ են, բայց և այնպէս ոս հերիք չէ զրկելու պատրաստուր մը իր պատրաստուրական իրաւունքներէն: Միւս կողմէն, ճահմէտական պատրաստուրներն ալ իրենց գատը կրիստոնյացին շնորհիւ իրենց հետեած խարդախ քաղաքականութեան: Օրինակ, նոքա բողոքագիր մը կը ներկայացնեն Կրէտական Ազգային ժողովին, որ իրենց զժողովութիւնը յայսնելէ յետոյ՝ ժողովը Յունական Պարլամէնտի նման բացեւելուն համար, կը յայսարարեն թէ՛ երեւք չպիտի երգին Գէորգ թագաւորի անունով, որովհետեւ իրենք կը ճանաչեն Սուլթանի գերիշխանութիւնը, քանի որ Կրէտէն կը փայտէ միայն Օսմանեան կառավարութեան կողմէնն շնորհւած ինքնամարութիւն մը: Բողոքագիր մէկ օրինակն ալ կը ներկայացնեն օտար հիւսատուներուն, սակայն հոն "Օսմանեան Կառավարութեան և պաշտպան պէտութեան յոդմէնն շնորհւած" բառերը կաւելցնեն: Խարբախութիւնը երկար չաւեց և վնասուող աւելի շունքներէն:

Այս զէպերուն հետ գուգինթացաբար հակահէլէնական աւելի ուժեղ պայքար մը կը վերսկի Թիւրքիոյ մէջ, այդ պայքարին կը ճանակցէն երեսփոխաններ, հոգեւորականներ, մասուրը, խուժանը, նոյն խոկ պաշտօնական անձնաւորութիւններ: Մեծ եպարգութ կը յայտարարէ Պարլամէնտի մէջ թէ՛ "կառավարութիւնը ամէն գնով չ'պիտի թողու որ Կրէտէն Օսմանեան գահէն անջատուի:" Ապա թրբական նաւատործը հրաման կոտանայ Մարմարա մէկնիլ՝ ուազմափորձեր կատարելու համար: Խոկ "Թանին" զժոհանոր այդ ուազմափորձով և կը պահմէց որ, նաւատործը Կրէտէ մէկնի, դրաւէ Սուլտանի խորշը և "ապօտամք" Կրէտէցիները հնազանութեան բերէ՛ "Թանի որ, կը աւ շօվէն թերթը, մեծ պետութիւնները չեն կրնար պաշտպանել մեր շահէրը, Թիւրքիան կրնայ պաշտպանել զանոնիք, և եթէ մեծ պետութիւնները կուզեն, կրնան երկրորդ նաւարինա մը ընել:

Մայսի 29-ին, Ահմէտ Միլա պէյ Երեսփոխանական ժողովին մէջ կը կարոյա Կրէտէի ճահմէտական երեսփոխաններու կողմէն զրկուած ինդիքագիր մը, որու մէջ կը աւելի թէ իրենց կեանքը փոանդի տակ է և թէ՛ թիւրք տարրը, ներկայ պարմաններու տակ չի կրնար Կրէտէ մալ: Ընթերցուածէն անմիջապէս յետոյ, իթիհասական մնացուն մեծամասնութեան 200 անդամները, "Հայրենասիրական" անդուսով տենիդէ մը բոնւած՝ հարցանդում կուզեն ընել: Խոկ Արխայի երեսփոխանը կզբուշացնէ կառավարութիւնը, որ եթէ Կրէտական հարցը մինչեւ մէկ շաբաթ ի նպաստ Թիւրքիոյ լուծում չստանայ, իրենք Մարգարէի Ս. Դրոշը պիտի պարզէն, պիտի առապանք Դահմէի մէջ և իրենց ձեռքով պիտի լուծեն Կրէտէի խոնիքը: Ուրիշ երեսփոխան մ'ալ կը հաւասարացնէ Դահմէ թէ՛ Օսմանեան բանակը կրնայ 8 օրէն Աթէնքը զրաւելի Եւ այս բոլոր արտաւոց յայտարարութիւններն ու ցնդպահանութիւնները տեղի կունենան սահմանապահական երկրի մը Պարլամէնտի մէջ ընդդէմ մի պետութեան, որու հետ պաշտօնապէս բարեկամական յարաբերութիւններ կը պահպանին:

Պարլամէնտի անդամներէն պակաս եռանդրով չեն գործեր և փաթթոցաւորները, որոնք հսկուականի քովին տակ՝ արդգու խուժանը կառաջնորդութիւններ կը կարուածներ կը կարուածները ամպանիք իւլիման իր խօսքերը աւելի ազլու ընելու համար կը մէջ կը յաւելու թէ՛ ինքը թողած և՛ ընտանիք, և՛ հարուստութիւնն պիտի առաջնորդութիւններու խմբին, պատանիք՝ վկին, սուրբ՝ ձեռքին և զուրանիը՝ կրծքին սղմածած:

ՊօՅՔՈԹ

Այս կոկոր Յունաստանի դէմ անմիտ պօյքօթը, որ առաջն անդամ բաւական յաջող կերպով փորձեցաւ Աւատրիոյ Հունագարիոյ դէմ: Պօյքօթի հերոսն ալ Սելանիկի բեռնակիրներու պետ Քերիմ աղան է, որու կազմակերպութիւնը, անկախի կառավարութիւններ, կը գործէ Օսմանեան շահերու պաշտպանութեան համար (?): Քերիմ աղան լրտեմները զիւրով յոյն խամութներու շուրջը, անոնց յահմախորդները բռնի թիւրք աւելարականներու ծօս բերել կուտայ, խուժանը զըրպարելով յարձակիլ կուտայ յոյն խամութներու վրայ, զանոնք կրուորել թափել և թալանել տալու նպատակով: Եւ թիւրք խուժանը միշա ովկուած կը գործէ երբ ԹԱ.ԱՆԻ Հուար առնէ: Սելանիկի պօյքօթի յանձնախումբը քաղաքի պատերուն վրայ փակցնել կուտայ հետուեալ յայտարարութիւնը՝ "Մենք կիմացնենք իրու աշխարհի, որ աչքերը պիտի հանենք բոլոր անոնց, որոնք Օսմանեան հոդէն ափ մը գրաւել կը ձգունու Մենք բոյշած ենք պօյքօթը ընել յանական զրօշ կոտոր սաւերան: Բայց ասիկա բաւական չէ, պէտք է, խոկնիք մեր յարաբերութիւնը և՛ Օսմանցի յոյներու հետ:

Այս յայտարարութեան վրայ ոչ թէ միայն Ցունական, այլ և՛ Ռուսական, Անգլիական և Ֆրանսական նաւերն ալ պօյքօթի կենթարլիկն, սորոշէն կը պատահի որ նաւերէն միոյն՝ նաւապեսը, միւսին՝ գործաւորները յոյն կը լինին: Քերիմ աղան ամնքան յաւած կերթայ, որ ինքնինը օրէնքէն վեր կը հոչակէ, ըստ կամս արտօնագրեր կը հրատարակէ և արտօնագրեր չունեցող խամութները բանի ուժով փակել կուտայ: Խնդիրը կը հանի հոն որ նոյն խոկ երեսփոխաններ կը գտնելին, սոմնը ոչ թէ թրբահպատակ յոյներու թիւրքիան արտաքումը կը պահմէնքն: Աչա թէ խնչպէս կը հասկընան Սահմանադրութիւնը Թիւրքիոյ մէջ: Պօյքօթը, սակայն, երկսայրի սուր ծըն էր Քերիմ աղայի ձեռքին մէջ, որ կը սրահակէր թիւրքի թիւրքիոյ շահէրը, վերջինը աւատել բան առաջնորդութիւնը ուժով փակչութիւն 13 միլիոն Փրանքի արածութիւն ունի Յունաստան, ընդդէմ 6 միլիոն Փրանքի ներածութիւնն, այսպիսով Քերիմ աղայի և իր հաւանիներու կոյցը հայտարարութիւններ կը պահմէնքն: Աչա թէ խնչպէս կը հասկընան Սահմանադրութիւնը Թիւրքիոյ մէջ: Պօյքօթը, սակայն, երկսայրի սուր ծըն էր Քերիմ աղայի ձեռքին մէջ, որ կը սրահակէր թիւրքի թիւրքիոյ շահէրը, վերջինը աւատել բան առաջնորդութիւնը ուժով փակչութիւն 6 միլիոն Փրանքի ներածութիւնն, այսպիսով Քերիմ աղայի և իր հաւանիներու կոյցը հայտարարութիւնն անդամներու թիւրքի թիւրքիոյ շահէրը, կը պահմէնքն: Պօյքօթը կը կարուածներ կը կարուածները ասոյ պօյքօթը ուրիշ հովատակ չունեցնել յոյն տարրը Թիւրքիոյ մէջ և՛ հալածել Յոյնը Թիւրքիայէն ալ զուրու: Ճիշդ և՛ Ճամփանի համար կը կարուածներ կը կարուածները ասոյ պօյքօթը ուրիշ հովատակ չունեցնել յոյն տարրը Թիւրքիոյ մէջ և՛ հալածել Յոյնը Թիւրքիայէն ալ զուրու: Վասպարակ թիւրքի թիւրքիոյ շահէրը, կը կարուածներ կը կարուածները ասոյ պօյքօթը ուրիշ հովատակ չունեցնել յոյն տարրը Թիւրքիոյ մէջ և՛ հալածել Յոյնը Թիւրքիայէն ալ զուրու: Եւ այդ քառամինել ոճիրը պիտի գործւել երկար պարզին: Եւ այդ քառամինել ոճիրը պիտի գործւել երկար պարզին:

ևթէ արտաքին պատերազմ ճը Հյաստարակւի, Ներքին ընդունած արարերը — Արաբներ, Վլանիացիներ, Տրիւղիներ, Քիւրտեր և Ներկայ ուժիմի Հայաստակ թիւրքեր, պիտի բողոքին իրենց շուրջը, ամէն գնով կրաշատին պատրւակ ճը տոեղծ ծել յառաջ եերելու Համար Յոյժ-Թրբական պատերազմ ճը: Բնակչութեան ժամկուած սիստէմն է այդ, որ Ներկային անդորքածելիք է, և եթէ փորձի, պիտի նշանակէ Թիւրքիաց մահը, վասնզի այն օրը, որ Թրբական բանակը գրաւէ Թէսալիան, Պուլկարները շարժականութեան ճէջ պիտի գնեն իրենց բանակը և արշաւեն Ետիրնէյի վրայ, Աւարիան պիտի գրաւէ Մէլանիկը, Խոսլիան պիտի իջնէ Ալպանիա, և Ռուսիան Սլավներու պաշտպանութեան պատրւակին տակ պիտի իջնէ պատերազմի գաշտը: Հետևանքը. — պիտի ըլլաց Թիւրքիաց անջատումը: "Երիւասարդ"ները այսողէն կը հասկնան Թիւրքիոց շահերը:

Վիճականութեան սիրումն համար ընդունինք պահ ճըլ
թէ՝ ասոնցնէ ոչ ճէկը պիտի պատահի, և Եւրոպական այն
պետութիւնները որոնք ծիշո առիթները կատեղձնն իրենց ժա-
նիքները աւելի խորը խրելու Թիւրքիոյ Հիւանդ ճարմանցն
ճէջ, պիտի մնան ամշահամովի չէզոքի զիրքին ճէջ, Թիւր-
քիսն ալ ճիս ճինակ պիտի կրւի Յունաստանի զէճ: Ի՞նչ
պիտի ըլլայ արգիւնքը, Կրէտէ պիտի գառնա՞ց Օսմաննեան
հոդ՝ — ո՛չ, որսպէհետեւ Կրէտէն յաղթելու համար Թիւրքիայ
համար ամհրամեշտ է անենալ զօրաւոր նաւատորմ ճըլ,
որ չունի, դրամ, որ դարձեալ չունի, և երկար տարիներ չպիտի
ունենայ ալ, հարկաւոր է զիմանալ տարիներու կէրկլա պա-
տերազմին, Հարիւր հաղար զինւոր պահել կղղւոյն ճէջ, և
այս բոլորէն վերջն ալ դարձեալ չ'պիտի կրնայ կղղւոյ բնակիչ-
ները կաւագարել հակառակ ամոնց կամքին Ռւեկն ցնորք
է Թիւրքիոյ համար իրեն միացնել Կրէտէն, Խելագարութիւն՝
ըռնապեսութեան ըրջանի յուրի փարչութեան շնորհիւ արդին
ձեռքէ երած հողի ճըլ համար թշնամացնել դրացի պետու-
թիւն ճըլ, որու հետ բարեկամական յարաբերութիւն պահպա-
նելը ամհրամեշտ է Թիւրքիոյ վերածնութեան զործի տեսա-
կէտէն, ատելութիւնը շահիւ Օսմաննեան քաղաքացի ճիլիօնա-
ւոր յոյներու, զցել Թիւրքիոյ վարկը Նկոպացի առաջ, և,
ինչ որ զիսաւորն է, վասանգել նորոճն Սահմանալրութիւնը
և նոյն իսկ Թիւրքիոյ ամբողջականութիւնը:

Երիտասարդ Թիւրքիան արտացին արկածավինորութեան մղող պետութիւնները Գերմանիան և Աւստրօ-Հունգարիան են, որոնք իրենց հակա-Բրիտանական անդուսպ ատելութեան յագուրդ տալու համար՝ օգտագոյն Կրէտէի Ազգային ժողովին ճշգրիտ ճշգրիտ համար համար՝ վրայ գործադրուած բըռնութեան ցաւալի դէպքէն և սկսան մղեղին արշաւանք ճը պաշտպան պետութեանց, մանաւանդ Անգլիոյ դէմ: Գերմանիոյ Արտաքին Գործոց նախարարութեան բերան համարող Neue Freie Presse "Երիտասարդ Թիւրք" հրու հասցեն ուղղած շողովորթից յօդածի ճը ճէջ, իմիջի այլոց սապէս կըսէ, — "Իմանանք թէ Անգլիայ նոր թագաւորի ցանկութիւնն է, որ Կրէտական հարցը այնպիսի լուծում ճը ստանայ, որ Հէլլէնական գերլաստանի պատթիւնը ա'լ աւելի ապահովի: Սակայն Օսմանեան դիմուրական և բարաքացին պարագալուները հաշւի տանելու են թիւրք ժողովուրդի զգացումները . . . Կրէտէն պիտի ըլլայ բաժինը անոնց, որոնք որի ծագող կը խեն դանի Թիւրքիան չպիտի կրնայ վերստանալ Կրէտէն զիւնանափստական ճիջոցներով: Նա՝ ովչի կարող տիրապետել իրաւունք չունի բան ճը յուսարու . . .": Նայն մաքոյ յօւածներ հրատարակեց նաև Cologne Gazette-ը Գերմանօ-Աւստրիական թերթերու այս գրաւիչ յօւածները նպատակ ունէին գերագրուել Հնդկաստանի, Եգիպտոսի և այլ երկիրներու մահմէտականներու ֆաննաթիկոսութիւնը ընդդէմ Անգլիոյ, որ ճիշտ բարեկամ երած է Թիւրքիոյ: Եւ Երիտա-

սարդ Թիւբքիոյ շահերը կը պահանջէին, որ Անզինան և
Թրամախան միշտ բարեկամ մնային իրեն։ Դժբաղութիւնը
չոն էր, սակայն, որ Հաղպը փաշացի Դահլիճին մէջ կը
պակասէին իսկական դիւնապէտներ։ Եւ եղաւ, ինչ որ առա-
խուսափելի էր։ Թիւբքիան՝ շլայած իր գինուրական հան-
ձարին ուղղած պիֆներէն, թեքեցաւ իր թշնամիներու —
Գերմանիոյ և Աստորա-Հունարիոյ — կողմը, որոնց համար
յանկալի է միշտ Պօմա-Հերցէգի նման պատասներ պոկել
մեր երիքէն, — Ալմէրիայի և Թունուզի ինսդիքներ յուղեց,
երբեակ Համաձայնութեան Պետութիւնները արհամարհեց,
Պարսկաստանի վրայ արշաւեց, Հնդկաստանին սպառնաց, Պուլ-
կարիան թշնամացուց, ևայն։

Եւ այս բոլորէն վիրջը կ'ոնչ եղաւ Թիւրքիոց շահը՝
Պաշտպան պետութիւնները վախցան Ժէօնիերու սպառնալիք-
ներէն, — ո՞չ Ալժերլիան, Թունիուղը և Կրէտէն դարձան
Օսմանեան Հող, — ո՞չ Պուլքարիան դարձաւ թրքական
պարզ նահանգ ճը և Ֆէրտինանտոն ալ հասարակ ճէկ փաշա,
— դարձեալ ո՞չ Թիւրքիոց շահը եղաւ Աւստրօ-Դերման պան-
քաներէն 5 ու կէտ ճիլիօնի փոխառութիւնը, որու հանար պիտի
վճարէ 7 ճիլիօն, երկու անարժէք զրահաւորներու յաւելումճը
իր նաւատորմին վրայ, Արաբական շարժումները, Մակետո-
նական հարցի դարձեալ Անդիխակոն կառավարութեան կողմէ
լուրջ ու շաղբութեան առնեխլը, Յոյն-Պուլքարական ճերձեցումճը
և այլն:

Այս աեսանենք թէ՝ ինչու Պաշտպան Պետութիւնները վճռական զիրք չ' բանեցին Թրքո-Կրէտական Հարցին Հանդէպ և բաւականացն միայն Statu quo-ն պահպանելու: Պատճառները երկուք են — Նահաղիտական և քաղաքական :

Թիւքիան ըլլալով ճարտարարեստական, վաճառակառական և Քիմանասական ա'նէն միջոցներէ զուրկ երկիր մը ստիպած է միշտ վմեկ Եւրոպային և անկէ աշագին տուկոնիկով փոխառութիւն ընել և այդ դրամով պատերներ տալ դարձեալ նոյն Եւրոպային։ Ուստի ամեն պեսութիւն կաշխատի, որքան իր շահերը կը ներեն, Թիւքիայ խարրին շատ չ'պահի։

Անգլիոյ քաղաքական շահերը կը պահանջեն, որ Կրէտէն ըլլայ խնդնավար, և ոչ թէ ճէկ ճառը Յունաստանի, որովհետեւ Կրէտէն Յունաստանի միացումը կրնայ իր ազգեցութիւնը ունենալ Կիպրոսի, Եղիսաբետի և Հոգհաստանի վրայ: Կրէտէն Թիւրքիոյ վերապարձնելը կրնայ շոյել մնափառութիւնը Եղիսաբետի աղքատյականներուն, որոնք այդ վէպքէն քաջալերով կրնան խրստամեր համել Եղիսաբետի մէջ՝ ընդգէմ Անգլիոյ արքապետութեան: Խոկ Կրէտական խնդրոյն մէջ բոլորովին հակաթիւքը ընթացը բռնելը կրնայ գրգռել Հոգհաստանի միթիօնաւոր ճահճէտականները: Հետևաբար Անգլիոյ ճեռնառու է իրերու միջակը պահպանել:

Խառնական Միջերկրականի մէջ միշտ հետևողը եղած է Անգլիական քաղաքականութեան:

Թուսիոյ փայտոց փայտայած երապն է Թիվլիքիոյ անդամականութիւնը: Եւ իր այդ երազի իրականացման համար երբեմն յա՞նուն քրիստոնէութեան, երբեմն ալ յա՞նուն Համալսառութեան հրապարակ գալով ստեղծած է փոքրիկ անկախիւ և ինքնավար երկիրներ, — Պուլիստիա, Սերպիա, Մօնթենէկրո, Յունաստան, Կրէտէ — որպէսզի նորս ստիպւած ըլլան մնալ միշտ Երկրի հովանուորութեան տակի և ծառայել իր քաղաքական նպաստախներու իրագործման: Հետևաբար Ռուսիոյ ցանկալի չէ որ Յունաստանը զօրանայ Կրէտէի միացմանք, ուսաի և կողմնակից կմնայ Տաւո-կ պահպանման, մանհաւանդ որ իր այս քաղաքականութեամբ իր յուսայ առուսական մարտանուերու առջև բացւած աեսնել:

Ֆրամսա իր դաշնակցի ծրագիրներու յաջողութեան ոյժ կուտայ: Իդլօրմկին կը պահանջէ Տարամնելի բայցում՝ իբրև հաստոցում Պոմնա-Հէրցէզի Աւարո-Հունգարիոյ կողմէն գրաւելուն պր. Փիշն ծառայութիւն մը մատուցանելու համար իդլօրմկին, որու զրութիւնը շատ խափառած էր Արէնթալ կոմիտ տարած դիւանագիտական յաղթանակի շնորհիւ, թէև ղեսպանաժողով հրամիրելու առաջարկ մը ըրաւ, բայց այդ առաջարկը համակրութիւն չ'գուաւ միւս պետութեանց բով, վասնզի ներկայ դիւանագիտական հանգամաններու մէջ, ոչ մէկուն ձեռնտու էր, վերջնական լուծում տալ Կրէտական հարցին:

Դաշտական պետութիւնները բաւուկանացան ստիպելով Արէտէի Ազգային ժողովը, որ մահմետական երեսփխանները աղատ ըլլան չ'երգելու Յունատանի Գէրորդ թագաւորի անունով եթէ այլպէս կը փափաքին Խոկ Թիւրքիացին ալ յայտարարելով որ «Սուլթանի գերիշխանութեան իրաւունքները խափառած չեն»: Մէկ խօսքով կուզին ըսել թէ՝ Կրէտէն պիտի մնայ այնպէս, ինչպէս որ է, մինչեւ այն օրը, երբ պետութեանց շահէրուն ձեռնտու կը լինի տարբեր կարգադրութիւն մը ընել:

Մեր կարծիքով Երիտասարդ Թիւրքերը լաւագոյն ծառայութիւնը մատուցած կը լինին իրենց հայրենիքին, եթէ միանգամ ընդ միշտ ուժանացին Պոմնա-Հէրցէզի դաշիճներէն, բարեկամաւիկան ոչ միայն սերու յարաբերութիւն պահպանէին Անգլիոյ և Թրանուայի Հետ, այլև դաշնակցէին ինկատի ունենալով Թիւրքիոյ մնայուն շահէրը, և Կրէտական հարցը լուծէին ուղղակի Կրէտէցիներու հետ՝ ԱԶԴԵՐՈՒ ԽՆՔՆՈՐՇՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔԻՆ ԱՌԱՋՆՈՐԴԻԿԵԼԱՎ: Թրանուայի մէջ Անգլիոյ Հետեած հաշտարար քաղաքականութիւնը աւելի շուռ գրաւեց Պոերներու սերն ու հաւատարարութիւնը Անգլիոյ հանուպէտ, քան արիւահեղ պատերազմը:

Թիւրքիոյ վերակենդանութեան, հզօրացման և ամբողջականութեան պահպանման համար անհրաժեշտ չեն արտաքին արկածախնդրութիւններ, այլ Ներքին ԽԱՂԱՋՈՒԹԵԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ, և բարեկամութիւնը զրացի ժողովուրդներու, որոնց միջնաւոր համացեղակիցները կը կաղմեն Օսմանեան պետութեան կարեւոր մէկ մասը:

Բ. Վ. Ա. Ա. Ա. Ա. Ա. Ա.

Ք Ա Զ Ի Ա Ժ Ք Ե Բ

Ա03. Դէմ. ՀՆՉԱԿԵԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹԵԱՆ
ՏԱՐԿ. ՊԱՏԳ. Ա. ԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻՆ

ՕՍՄ. ԵՒ ԱԶԳ. ԵՐԵՄ. ԺՈՂՈՎՆԵՐԻ
ԵՒ

Ա. ՀՆՉ. ԿՈՒՍ. ՊԱՏԳԱՄԱԿԱՐՆԵՐԸ

Նկատելով որ սոցիալ-դէմօկրատական գաղափարներու մարմնացումին համար՝ ընդունած միջոցներէն մէկն ալ պարագանէնական դրութիւնն է, իբրև ժողովրդէն բղխող օրէնողիք մարմին, և որ այդ մարմին մէջ իւրաքանչիւր կուսակցութիւն հանդէս պէտք է կայ ինքնուրոյն քաղաքականութեամբ մը—Ա. Դ. Հնչ. Կուս. Ժանկ. Ա. Բնդշ. Պատգ. ժողովը կ'ուրշէ:

Պարտավոր Կեղը. Վարիչ Մարմինը՝ Օսմ. և Ազգ. Երես. Ժողովներու մէջ կազմէ Ա. Դ. Հնչական պարագանէնական ֆրակիօններ՝ իւրաւոնք տալով միահնագամայն՝ անոնց, ի պա-

հանջել հարկին, համերաշխիլ պարլամենտական այլ խմբակ-ցութիւններու հետ, ժողովրդական իրաւունքները ընդլայնող օրէնքներ քէարկել տալու համար, համաձայն Կուսակցութեան սկզբանքներուն, և այդ նպատակով կազմւած Խոր. Վարիչ Մարմինէն, խմբակական կօլէկիայէն և Պարլամենտի մեր պատգամաւորներէն:

ԹՌԻՐ-ՔԻՌ ԱՅԼ Խ03. Դէմ. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹԻՒՆՆԵՐԸ

Նկատելով որ Թիւրքիոյ զամապան մասերուն մէջ հետզետէ սկսած են կազմակերպութիլ պուլկարներէ, յոյներէ, հրեաներէ և այլ աղբութիւններէ բաղկացած սոցիալ-դէմօկրատական կազմակերպութիւններ, որ թուրքերու մէջ ալ թէի գանգաղ, բայց որոշ ձգտումներ կը նկատին նոյն ուղղութեամբ:

Նկատելով որ Թիւրքիոյ մէջ խիստ անհրաժեշտ է ցըրւած սոցիալ-դէմօկրատական ուժերը համախմբել՝ ընդհանուր քաղաքական և տնտեսական երեսութիւններու մէջ հաւաքարար արտայացուելու,—Սօց. Դէմ. Հնչ. Կուսակցութեան Տաճկառամի Ա. Բնդշանուր Պատգամաւորական ժողովը կը յանձնարարէ Կ. Վ. Մարմին՝ սերու յարաբերութիւն պահպանել գոյութիւն ունեցող այլ սօց. դէմ. Խումբերու և կազմակերպութիւններու հետ, բարոյալէս աջակցերով և օժանդակելով ամոնց, մանաւանդ թուրք անհատ սօց. դէմօկրատաներու թոյլ շանցերուն:

ՄԻԶԿՈՒՄԱԿՑԱԿԱՆ ՀԱՄԵՐԱՇԽՈՒԹԻՒՆ

Հաւատարիի մնալով Սօց. Դէմ. Հնչ. Կուս. Զ. Պատգմ. Ժողովի համերաշխութեան մասին ընդունած որոշումնին, Տաճկ. Ա. Բնդշ. Պատգմ. Ժողովը՝ այս կամ այն կուսակցութեան հետ անկատ համերաշխութեան գաշխմք կնիքելը կուսակցութեանը շահէրուն անհամապատասխան գոտինով, կորոշէ որոշ մօնէնտի և համապետական, ազգային ու ինքնապաշտամուգական ինսդիրներու շուրջը, եթէ հաւաքական ուժով արտայացուելու պէտք կը զգացէի, ժամանակաւորապէս համերաշխիլ այն կուսակցութիւններուն հետ՝ որոնք իրենց հայեցքներու աւելի ինսդիրներու վերաբերմաք ամենէն աւելի մօտ են ինազման Սօց. Դէմ. Հնչ. Կուս. տեսակէտներուն: Իսկ տարբեր կուսակցութիւններու, զանազան կազմակերպութիւններու, խումբերու և անհատ անդամներու միջև ծագած թիւրշացութիւններն ու ընդհանրամները քննելու համար, իւրաքանչիւր դէմօկրատի համար տեղական միջկուսակցական իրաւարար ատեաներ կազմել:

”Բ Ա Ց Ո Ւ Գ Ո Ց Ի Ւ Խ Ի Ւ Դ Ի Ր Ը

Նկատելով որ Միջազգային Սօց. Դէմօկրատիայի համար, որուն մէկ հատածն է Սօց. Դէմ. Հնչ. Կուսակցութիւններ կոմին խոճի գործ է և բայց արագ ու անդամաբարեկի տիրապետութիւնը իւրաքանչիւր մարմնի աշխարհի աշխարհին:

Նկատելով որ Սօց. Դէմ. Հնչ. Կուսակցութեան ծրագրով կոմին բարոր հիմնարկութիւնները պիտի պահպանին միացին իրենց հետևորդներու օժանդակութեամբ, որմէ տրամադրութիւններ կը հետևելի թէ կրօնական հաստատութիւններուն չհետեւող և չօժանդակութիւններ իւրաքանչիւր մարմնի թիրապետութիւնները պարզունակ աշխարհի աշխարհին:

Նկատելով որ կենդեղեցները գարձնելով ներշատի ուժերու և հակամարտ ձգտումներու կրտի թատերաբեմ մը, մէկ կողմէն ժողովրդական լազմ խաւերու մէջ կուտաց հակաշեղափառական հրաւարար ատեաներու ամրմանցաման միջոց:

սահմբ, որ ուժեղ կերպով կը խանգարէ սօցիալիտական գաղափարներու տարածման և անկէ բզիսած ճշմարտութիւններու տիրապեսութեան, ճիւս կորմէն՝ տիսուր դէպքերու, արիւնու բայխումներու յարատե զրութիւն ճը կ'ըստեղէ, ինչ որ խիստ աղէտարբեր հետեւանդներ կունենայ յեղափոխական գործունէութեան համար, — ահա այս բոլոր ըսկըզունքայն և առանցմէ անմիջապէս բզիսող տակարգական տեսակէստները ընդուներով իրեւ երակէտ, Սօց.-Դէմ. Հնչ. Կուս. Տաճկ. Ա. Ընդհ. Պատգ. Ժողովը վճռականապէս կ'արգիէ բոլոր ընկերներուն, մարմիններուն ո. կազմակերպութիւններուն՝ եկեղեցիները և առհասարակ զուտ կրօնական հանգամանը ունեցող հաստատութիւնները դարձնել յեղափոխական և սօցիալիտական գործունէութեան թատերաբեմ կամ միջոց ճը ճեր նպատակին հասնելու համար, որով Սօց.-Դէմ. Հնչակեան Կուսակցութեան համար ըստ էութեան բաց ու գոյցի ինողիր այլևս գոյութիւն չի կրնար ունենալ:

ԲԱՑԱՌԻԿ ԹԻՒ „ՀՆՉԱԿ“Ի

Սօցիալ.-Դէմոկրատ Հնչակեան Կուսակցութեան Կենդանական Վարչութիւնը մօտ օրերս լոյս պիտի ընծայէ „Հնչակ“ի բացառիկ մի թիւ, նվիրւած ժողովրդական շարժման՝ ԳՈՒՄ-ԴԱՓՈՒԻ ԱՆԴՐԱՆԻԿ ՅՈՅՑԻՆ:

Բացառիկ թիւի բովանդակութիւնը պիտի լինի. —

1. «Հնչակ»ի հիմնադիրների խմբանկարը և անոնց համառօտ կենսագրութիւնը:
2. «Յոյց»ը կազմակերպողների խմբանկարը:
3. Մայր եկեղեցին և Պատրիարքարան:
4. Թափորը:
5. Աշբեան Պատրիարքը:
6. Թափօր անցած՝ իողոցները:
7. «Պատմական դեղաբանը»:
8. Ընդհարման տեսարանը:
9. Նահատակների պատկերները և կենսագրութիւնը:
10. Մեծ պետութեանց դեսպանների և պետական պատասխանատու անձերի պատկերները:
11. Բոնապետութիւնը և նորա ներքին և արտաքին քաղաքականութիւնը:
12. Թիւրքիայի ընդհանուր վիճակը. հայ ժողովուրդը և Հայկական Դատը:
13. Մեծ պետութեանց դիրքը Արևելեան Խնդրի հանդէս ընդհանրապէս և Հայկական Խնդրի ժամանաւորապէս:
14. Դում—Դափուի ցոյցը յառաջ բերող պատմառները: «Յոյց»ի նկարագրութիւնը:

15. «Յոյց»ի պատմական նշանակութիւնը և հետեւանքը:

16. Մեծ պետութիւնների և Թիւրք բռնապետութեան գերը Դում—Դափուի ցոյցից յետոց:

Սոյն բացառիկ թիւ մէջ յօդւածներ պիտի ունենան ընկերներ: —

Ս. ՍՍՊԱՀ ԳԻՒԼԵԱՆ, Ս. ՆԱԶԱՐԵՔԵԿ, ԺԱՆԻՔ, ՎԱՍԱԿՈՒՆԻ, ՓԱՐԱՄԱԶ, ՍԻՒՆԻՔ, Ա. Տէ՛ր ՎԱՐԴՈՆԵԱՆ, ՄԱՐՄ, ԵՍԱԼԵՄ, Բ. ՎԱՐԱԶԴԱՏ, ԱՐԵՐՈՒՆԻ, Ա. ԿԷՆՃԵԱՆ, ԴԱՒԻԹ ԲէԿ, Մ. ՍԱԴՈԲ, Ս. ՄՈՒՐԱՏԵԱՆ, Գ. ՕԶԱՆԵԱՆ, Ս. ՏԱՇԻՐ, ևայն:

Ամէն ջանք պիտի թափուի որ պատմական այդ գործը կատարեալ լինի ըստ ամենայնի:

«Հնչակ»ի այս բացառիկ թիւը պիտի ունենայ ոչ նւազ բան 52 էջ: Դինը կանխիկ 5 դրշ. է:

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՑԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆ

Սրանով պաշտօնապէս յայտարարում ենք որ, համաձայն Կուսակցութեանս Զ.-ըդ Ընդհ. Պատգամառութական ժողովի որոշման, Կուսակցութեան բոլոր մարմինները, ամենուրեք, պիտի կրեն «Ս. Դ. Հնչակեան» մակրիը, Հետեւապէս 1910 թւականից առաջ գոյութիւն ունեցող մարմնածիզերի և պաշտօնական այլ մարմինների հին կնիքները սրանից յետոց (1911 Յունար 1) անվաեր են Համարւում:

Այն բոլոր պաշտօնական մարմինները և մասնածիզերը, որոնք յարդ չեն ստացած նոր կնիք, ինչ ինչ հանգամանքների պատճառով, պիտի փութան անմիջապէս ուղարկել իրենց վիճակացոյցները և կնիքները, որպէսզի ստանան նորը:

**Ս. Դ. ՀՆՉԱԿԵԱՆ ԿՈՒՄԱՅՑՈՒԹԵԱՆ
ԿԵԴՐՈՒԾԿԱՆ ՎԱՐՉՈՒԹԻՒՆ**

ՄԱԿԱԳՈՅՑ

Սրտի մէծ ցաւով կը յայտնենք, որ մեր բարձամենայ աշխատաւոր ընկեր՝ ՄԵՖԻ Սև Մելքոնը, Դարսի մէջ զոհ գնացած է քոլերայն:

Մեր թանկապին ընկերոջ կենսագրականը և լուսանկարը կուտանք յաջորդով:

— Նորերս վախճանած մեր բազմարդին գործի ընկեր Մէլիքի լուսանկարը և կենսագրականն ալ նոյնալէս յաջորդով:

L O S U S T U U K

ԳՐԱԴԱՐԱՆ "ՎԵՐԱՄՆՈՒԹԻՒՆ" Ի ԱՅԼԱԶԻՆ ՊՐԵՄԻ

ԿԱՌ ՄԱՐԵՍ

(**ي** **ك** **ن** **م** **ل** **ك** **ف** **ل** **ك** **ي** **ك** **ن**)

268

Ա. ԽՈՒՍԵՆԻ

ՊԱՏՐԱՅ ԵՆ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹԵԿԱՆ ՀԵՐԵ

1. — ՆՈՐԱԳՈՅՆ ՍԱՀՄԱՆԱԳՐԱԿԱՆ ԻՐԱՋՈՒԽԵՔԸ.
Մ. ՄՈՒՀԱՌԵՑԵԱՆ
 2. — Ի՞նչ է բնկերպվարութիւնը.
Բ. ՄԱՓՕ
 3. — ՀԱՐԻՒՐ ՏԱՐԻ ԵՑՔԸ. (Ընկերվարական իրաւաց
կարգը) Է. ՊԵՂԱՄԻՒ.

Թրգ. Բ. ՎԱՐԱԶԴԵՍ

Ստանիլու Համար զիմել՝ «Véradznoutioun», Rue Boissonade, 23. Paris (France).

ԵՒՐԱՏՈՒԹԵՒՆԵՐ

Քէօսունէնձէի Մ-դէն ստացւած նևիրատւութեան ցանկը—
ԱՌԺԻՒ ԽՈԽԵՄԲ.—Մելան 10, Տէլի Պալմայ 20, Սամսոն 5, Կայ-
ծակ 5. Կաւող 5, Մ. Կաւող 5, Առիւծ 5. Թ. Սաթենիկ 10, Սիհ. 20,
Սուքան 10 ֆրանք: Գումար 95 ֆրանք:

ՍԵՐՄՈՆԸ ԽՈՐԵՎՈՒԹԻՒՆ.—Մըսամի 5, Արօրէ 5, Կայծակ 7, Առանցապես 20, Տաճառ 5, Մթէան 5, Պղինծ 5, Ալիք 5, Ճաղիկ 5. Գըմիչ 5, Հնիշիկ 20 Փրամիք: Գումար 87 Փր.:
ՍԵՐՄՈՆԸ ԽՈՐԵՎՈՒԹԻՒՆ.—Կոռնկ 5, Շանթ 10, Վեոր 5, Առէժ 5,
Մասիս 10, Զօրապ 5, Շաբաթ 10, Արտաշ 2, Ուսիրկ 5, Մասիս 4,

ժողով 10, ըստ 3 դրամը: Գումար 55 ֆր.:
ԺՈՂՈՎՐԾ ԽՈՂԵՄԲ.—Կնդակ 3, Դիւցազն 5, Պառ Ազդելու 10,
Մամիկոն 6. Արեւ 6, Լուսիւն 4, Ժաղիկ 5, Աստ 5, Սրբիկ 5,
Երկաթ 5, Մրկիչ 5 ֆրամը: Գումար 62 ֆր.:

ԵՐԿԱԹ ԽՈՒՄԲ. — ԹՈՉԵՆ 6, ՏՕՂԻԿ 5,
ՀԿԻՆԻ 4, ԵՎՔԱՄ 5, ՃԻՇԱՆ 5, ՔՐԱՄՊ. ԿԱՅԺԱԿ 4, ԱԼԻՔ 4,
ԴԱԼՄԱՐ 33 ՔՐ.:

ՀԱՅՐԵՆԻՔ ԽՈՒՄԲ. —
Մ. Գրիգորիան 5, Կ. Գրիգորեան 5, Մ. Ցովհյանէս 5, Մ. Համբարձումշ, Տ. Տ. Գիլան 5, Գ. Թորոս 5, Յ. Մկրտչիք 5, Վ. Մկրտչէ 4, Ս. Ցովհյանէս 4, Մ. Վարդան 5, Յ. Մուրատ 10. Ս. Ցովհյանէն 5 Փրանք:

Օվաճըի Մ-դեն ստացյած նւիրատութեան ցանկը.—
8. Զրաբեան 10, Խ. Ղամարիան 10, Մ. Մհ. Ղամարիան 5,
Ս. Մ. Բանիկիան 5, Խ. Մօլենան 10, Ա. Չամուրծիան 5, Թ. Սեղրակ
5, Յ. Ե. Ղամարիան 40, Լ. Թօփիս 15, Կ. Եջմիածին 20, Հ. Կառու-
մարիչեան 10, Մհ. Մ. Քէպուհան 20, Տ. Յարութիւնեան 10, Թ. Շ.
Ամենաշնչան 5, Ա. Ներսիսյանի 5, Խ. Ա. Վահագի 5, Ե. Վահագի 5,

Խզմիտի Մ-դէն սաացւած նւկրատութեան Ա. յանկլը.—
Ա. Քէօթանսալիան 40, Ա. Ազարեան 20, Տ. Փափագեան 20,
Մ. Քէնեան 20, Բ. Որտորդ 10, Լ. Գամբրէլսան 10, Հ. Ժիրոր
10, Վ. Գրիգոր 5, Ա. Մասկովսկան 5, Կ. Մասկովսկան 5, Տ. Շնորհը⁵,
Մ. Գասապեան 5, Մ. Կիռակոսեան 5, Լ. Բորբժնան 5, Յ.
Դործաւոր 5, Է. Թէնդէլսան 5, Գ. Ազարեան 5, Հ. Քէօթանսալ-
իան 5, Գ. Մարտիրոսեան 5, Օ. Մասկովսկան 5, Կ. Փաշածեան
ուշ. 50 դր., Զ. Կիրակոսեան 2 դ. 50 դ.; Գլու. 200 ուշ.

Արալանովէլի Մ.-դէն ստացւած նվիրատութեան ցանկը.—
Զ. Տէր Կարսապետեան 40, Հ. Վարժապետեան 20, Կ. Գափրիէլեան
25, Ա. Վեհսեան 20, Մ. Քէօլենան 20, Ն. Տէր Ստեփանսեան 20,
Օ. Ասանիկեան, Թ. Սերեկեան, Ա. Թագուրեան. Ա. Ժամկուշեան,
Խ. Քէշեան, Վ. Ցավոլցեան, Շ. Նալպանցեան, Մ. Կրաշեան, Փ.
Քչուշեան, Ա. Սերոբեան, Պ. Գէր Պղողսեան, Մ. Վարժապետեան
Տ. Ճշու. Պետրոսեան, Խ. Քէրեմեան, Յ. Երկայեան, Գորգէն 10-ա-
չան, Խ. Տէր Մարտիրոսեան, Թ. Շահմակերեան, Ա. Գումրւեան,
Պ. Վահանեան, Բ. Պալթայեան, Յ. Թահմազեան, Ա. Պողոսեան,
Յ. Չալեան, Կ. Մաշտամուն, Ն. Էսասեան, Տ. Աթանաս Քահանյա,
Զ. Պոյածեան, Ա. Մելոսեան, Յ. Քեշիշեան, Գ. Գասպարեան,
Մ. Քէրպէրեան 5-ական, Ա. Կրաշեան 20, Մ. Կալարեան 8, Ա. Վա-
ժապետեան 2, Ս-Ն-Բ. Թ.-էն 125 դրէ: Գիր. 540 դրէ:

Գասպար Դիւղի նվիրատութեան զանկը.—

Բ. Օզնիսան 20, Դ. Մաշօսան 20, Ե. Թորոսիսան 20, Մ. Քէզօսան 40, Տիկ. Ա. Մաշօսան 10, Յ. Գալֆյայիսան 17.50, Մ. Տըրգանսան 10, Խ. Խուշտուրեսան 20, Լ. Ծամէծնան 20, Տիկ. Ա. Ծամէծնան 10, Մ. Թոթէծնան 10, Կ. Քրկիսան 10, Յ. Թուսնան 40, Ա. Շատցեսան 20, Բ. Աղօստ 5. Ո. Հալածնան 5, Շ. Օզնիսան 10, Լ. Էրսերծնան 5, Գ. Ղապարսան 10, Խ. Այվազնան 10, Հ. Հիւսէյննան 10, Տիկ Ա. Ռուսան 20, Խ. Բիլըրիևսան 20, Ա. Ալտօյսան 20, Մ. Մաքլիսնան 5, Վիճական անոլինեն 200.

ԿԵԴՐՈՆԱԿԱՆ գանձարանի մէջ շնորհակալութեանը

Առաջաւած են Հետևեալ գումարնեղը,	Մ. դէն	—	—	712 ֆր.
ՊՐՈՍԹԵՆՃԻ	"	—	—	500 "
ԿԱՎԱՅԻ	"	—	—	150 "
ՊՈՒԽԿԱՋԻ	"	—	—	175 "
ՎԱՐՈՆԱՅԻ	"	—	—	150 "
ՍՈՓԻԱՅԻ	"	—	—	30 "
ՌՈՒՍՈՒՃԻ	"	—	—	200 "
ՊԱՐՏԻՉԱԿԻ	"	—	—	3 օսմ. ուկի
ՕՎԱՃՐԵԻ	"	—	—	2 "
ԱՏԱՐԱՃԱՐԻ	"	—	—	3 "
ԱՐԾԼԱԿՊՐԵԿԻ	"	—	—	5 "
ԱՐԵԴԱԿ	"	—	—	34 "
ՊՈԼԻԽ ընկ. Մ. Յովի-հանէն	—	—	—	3 "
ԻԶՄԻԹԻ	Մ. դէն	—	—	320 դր.
ՕՎԱՃՐԵ ընկ. Գ. Կ. Մանդալեանէն	—	—	—	20 "
ԱՌԱՎԱՋԱՐ ընկ. Ա. Կէնճեանի ծեռամբ	—	—	—	3510 "
Խ Քաղաք պղ. Կ-հանէն	—	—	—	10 օսմ. ուկի
" " " Պ-	"	—	—	10 "
" " " Ար-	"	—	—	10 "
" " " Ալ-	"	—	—	30 "
" " " Ազն-	"	—	—	27 "
" " " Ե-	"	—	—	20 "
" " " Մա-	"	—	—	15 "
" " " Ա-ը-	"	—	—	1 "
" " " Փ-	"	—	—	2 "
" " " Թ-	"	—	—	2 "
" " " Կը-	"	—	—	4 "
" " " Գ. Ե-	"	—	—	2 "
" " " ՄՁ-	"	—	—	5 "
" " " Մ-ով-	"	—	—	5 "
" " " Զ. Տ-	"	—	—	5 "
" " " Գ. Մ-	"	—	—	2 "
" " " Յ. Ե-	"	—	—	5 "
" " " Կ. Փ-	"	—	—	5 "
" " " Կ. Պ-Ա-	"	—	—	3 "
" " " ՄՁ-	"	—	—	3 "
" " " Մ. Գ-	"	—	—	30 "
" " " Յ. Գ-	"	—	—	10 "
" " " Կ. Փ-	"	—	—	5 "
" " " Վարդանէն	—	—	—	1 "
" " " Մհերանէն	—	—	—	1 "

Դրան մասնաւ ել այն ու ուստի նկատելու համարը.—

M. BELLART

23, Rue Boissonade. Paris (France)

Imprimeur titrant : E. DESGRANDCHAMPS

Imprimeur Gérant : E. DESGRANDCHAMPS